


831.99.09

3-21

Վեհանու

1913 1892  
1893







Ք Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Գ Ր Ա Ց Գ Ա Խ Թ Ի Ա Կ Ց Ա Ղ Թ Ի

# Ա Զ ԳԱ ՑԻ ՄԱ ՏԵ Ա Դ Ա ՐԱ

Ճ.

Ք Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Գ

Գ Ր Ո Յ Ց Ա Կ Ի Թ Ի Ա Ն Ց Ա Ղ Թ Ի



Վ Ե Կ Ե Կ Ե Ա Ա

Մ Խ Ե Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ե Ա

1893.

Հ յ ա մ ի թ ա կ ա շ ա ղ ա մ ի

Ք ն ն ս ս ի թ ի ի ն ք

# ԳՐՈՑ ԴԱԿԻԹԻ ԱՆՑԱՂԹԻ

Կ Ա Մ

Թ Ա Բ Գ Մ Ե Ն Ա Խ Թ Ե Ե Ն Յ Ե Ր Ի Ս Ա Տ Ե Լ Ւ

Գ Ր Ե Յ

Փ Ր . Կ . Կ Ո Ն Ի Բ Ի Բ


Աղջամ ճեմարամի և Դասախոս Համալսարանին  
Օրվորդի

Թ Ա Բ Գ Մ Ե Ն Ա Խ Թ Ե Կ Ի Կ

Ե Ւ

Յ Ա Խ Ե Լ Ո Ւ Ա Ճ

Ե Ր Ի Ս Ա Տ Ե Լ Ի Յ Ա Ղ Ե Գ Ս Ո Տ Ո Ւ Ժ Ո Յ



Վ Ե Խ Ե Կ Ա Յ

Մ Խ Ի Թ Ա Բ Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1893.

23882-14-3.

## Ա Զ Դ

Յաջորդ գրքոյկիս<sup>1</sup> զլիսաւոր մասը ամբողջական թարգմանութիւն է այն աշխատաբրութեան զոր պարգևեց զիտնական աշխարհի ծանօթ հայերէնագէտն Փրեղերիլոս Կոռն. Կոնֆրիթ, եւ որ իւր նպատակը դրած է հետազոտել այնպիսի երկ մոռը հայ մատենագրութեան մէջ թէ ըստ նիւթոյն թէ եւ ըստ լեզուին ուրոյն տեղ մը կը գրաւէ: “Դաւթի Ասյաղթի,, անուամբ հասած շատ մը իմաստափրական գրութիւնը ստուգիւ արժանի էին ընսութեան թէ նուշ աստիճանի հաւատաբութեամբ պահած նն նախնական յոյն ընազիրը: Սակայն իրենց խորթ ու հելլենամու լեզուին պատճառաւ շատերուն լոկ արհամարհանաց նիւթ էին այն թարգմանութիւնը:

Հայագիտին գրութեան որպիսութիւնը կ'իմացուի նաեւ իւր վերնազրէն: Գրութիւնս մասն է “Օքսոնեան անտիպ գրութիւնը,, անուամբ հրատարակուող ժողովածոյ մեծ ձեռնարկութեան, որուն նպատակն է Օքսֆորդի Պուլեռան եւ այլ մատենադարձանաց ձեռագրաց մէջն ի լոյս հանել անտիպ ընազիրներ, յիշատակարաններ, բաղուածներ, ձեռագրաց համեմատութիւններ և նն: Այս ամէնը բաժնուած է շորս միւլի՝ Դասական, Սեմական, Արիական եւ Միջին ու Նոր: Առաջիկայ հրատարակութիւնն՝ իրերեւ Դասական միւլին Ա Հասորին Զ մասն՝ իրեն նպատակ դրած է Արիստոտէլի եւ Պորֆիրի իմաստափրական գրութեանց հայերէն թարգմանութիւնը համեմատել ընազրին հնտ, ինչպէս կը վկայէ նաեւ խորազիրը. “Համեմատութիւն հայկական հին թարգմանութեանց յոյն ընազրացն Արիստոտէլի Ստորոգութեանց, Յաղագս Մելնութեան, Յաղաց

<sup>1</sup> Տես Հանդես Ամս. 1893, Թ. 1, 2, 3, 5 և 6:

Աշխարհի, Յաղաք Առաքինութեանց և Մոլութեանց,  
և Ներածութեան Պորփիրի;:<sup>1</sup>

Եթե թղթի վրայ տպուած այս ընտիր երկն  
բամբուած է այլեւայլ մասանց: Ներածութեանէ մ'ն ուր  
ուր “Դաւթի Ասյադթի, ինդիօք լուծնէ չանցած է  
հայագէտը, կու զան համեմատութիւնը հայ Թարգ-  
մանութեանց ընդ յոյն բնագրին՝ Ստորոգութեանց  
(Էջ 1—27.) և զրոցն՝ Յաղաք Մելկոնութեան (Էջ 28—50.)  
Յաղաք Աշխարհի (Էջ 51—71.) Յաղաք Առաքինու-  
թեանց (Էջ 72—75.) և Ներածութեան Պորփիրի (Էջ  
76—88.) Կմքնին կը հասկցուի որ այս համեմատու-  
թիւնը ամենայն ծզգտութեամբ և ինսամով եղած  
էն, որոնց մէջ հեղինակն նպատակն եղած է միշտ  
հայ բնագրին ընթերցմանէն որոննել գտնել այս յոյն  
բնագրին ընթերցում՝ զոր թարգմանիչն առջեւն ունէր:  
Խնամով նշանակուած են նաեւ հայոյն խանգարիալ  
տեղերը: Այս համեմատութեամբ այժմ՝ պայծառ զա-  
ղափար ունինք մեր սոյն թարգմանութեանց արժեքին  
նկատմամբ: — Գիրք նուրբած է հեղինակն Պր. Արքաք  
Յովհաննիսիանի և Հ. Գարեգին Վ. Զարք. ի վենետիկյ  
Մեծ. Հաղոց “իւր մուերիմ” հայ բարեկամաց,, ընծա-  
յելով “իւր մուերիմ” հայ մատենագրութեան այս ուսումնա-  
սիրութիւնը::

Համեմատութեանց կը յաջորդեն երկու յաւե-  
լուածք, որոնց առաջինն է Փալիայի հայ ծեռագրին  
տարբերութեանց ցանկ մը (Էջ 89—106.) ԱմԷնէն  
կարեւորն է երկրորդ յաւելուածք (Էջ 109—183), ուր  
հրատարակած է հայագէտն Արխատուէլի “Ստորոգու-  
թեանց,, և անոր “Յաղաք Մելկոնութեան,, զրոց  
և այլեւէ բնագրին: Այնպիսի ծզգիտ և մանրանոց  
ինսամովք եղած է այս հրատարակութիւնս՝ որ պէտք  
է յանձնարարել զայն իքք օրինակ ծզգութեան հրա-  
տարակման բնագրաց, որմէ դժբախտաբար զուրկ են  
մեր մատենագրաց մեծագոյն մասին հրատարակութիւնք:  
Հայագէտն մինչեւ անզամ ծեռագրաց շեշտն, սուբն ու

<sup>1</sup> Aeedota Oxoniensia, Clas. Ser. I. part VI.  
A collation with the ancient arm. Versions of the Greek  
text of Aristotle's Categories, etc. by Fred. Corn.  
Conybeare. Oxford, 1892, 4° XXVIII 184 pp.

բութը ծզրտիւ պահել ուզած է: Հրատարակութեանս հիմն է Փափայի ձեռագիրը (Cod. Tieinus), որուն նետ համեմատած է հրատարակիչն երկու ձեռագիր Երուսա- լէմի (թ. 1291 և 401), երկու Փաթիվ (թիւ 95 և 106), Վենետիկոյ 1833ին տպագրութիւնն եւ այլ օրինակաց տարբերութիւններ, եւ Պոռվիւրի Ներածութեան Մա- տրասի ապագրութիւնն 1793ին: Դրին ծակտին դրուած է նաև շատ յաջող ծզրտապատկեր մը հայերէն ձեռա- գրին, որ մաքուր բոլոր գրչութիւն մըն է՝ շղագիր եղբագրութիւններով: Հեղինակն իւր գրոց վրայ կա- րեւոր տեղեկութիւններ արդէն տուած է Ներածութեան միջ, զոր ամբողջովին կը ներկայացընենք ընթերցողաց՝ թարգմանութեամբ: Բնագիրն պարզ “Նախարան” (Prolegomena) վերնագիրը կը կը:

Հեղինակիս գործին այս “Նախարանն,, թարգ- մանուեցաւ նաև արեւելեան Հայոց բարքառով՝ Արժ. Մեսրոպ Արեդայ Տէր-Մովսեսիանցի ձեռօր, եւ լոյս տեսաւ “Արարատի,, մէջ:<sup>1</sup>

Մնր թարգմանութեան վիրջը կցուած է յաւե- լուած մ’ալ՝ Արտառոտէլի անունն կրող “Յաղագս Աստուծոյ,, Շատին հրատարակութիւնն հնագոյն ձեռագրէ մը, զոր հայագէտը իւաւրած է մեզ ի հրատարակութիւն:”<sup>2</sup>

Հ. Յ. 8.

---

<sup>1</sup> “Արարատ,, 1893 (Պաղարշաւսա տպ. Էջմ.) Թ. 1, 2 և 3:

<sup>2</sup> Տես “Համայնք Ամս. 1893, Թ. 8, ուր Վենետիկոյ ձեռագրին համեմատութիւնը կը պակսին:



Ք Ն Ե Ո Ւ Թ Ա Խ Ե Վ

Գ Ր Ո Յ Տ Ա Խ Թ Ի Ա Ն Ց Ա Ղ Թ Ի

Կ Ա Մ

Թ Ե Ր Գ Մ Ե Ն Ո Ւ Թ Ե Ե Ն Յ Ա Ր Ի Ս Ո Տ Ե Լ Ի

§ 1. Հաջորդ գործքն համեմատութիւն  
մըն է հայկական հին թարգմանութեանց հետ՝  
հետեւեալ գրութեանց.

ա) Ճառք Արիստոտէլի Յաղագս Տասն  
Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան:  
Մեր գործածած յունարէն բնագիրն է Վայցի  
(Witz) հրատարակածն, եւ մեր ամէն կոչմունքն  
ի վկայութիւն յունական ձեռագիրներէն՝ յե-  
ցեալ են սոյն հրատարակչին ձեռագրաց համե-  
մատութեան վրայ (apparatus criticus):

բ) Առւտ-Արիստոտէլեան Ճառք Յաղագս  
Աշխարհի եւ Յաղագս Առաքինութեանց: Մեր  
գործածած այս մասին յունարէն բնագիրն է  
Պէքքէրի (Bekker) հրատարակածն, այնպէս՝  
ինչպէս տպուած է Արիստոտէլի գործոց Պէրլի-  
նեան հրատարակութեան մէջ:

գ) Կերածութիւն Պորփիրիի: Ասոր համար  
գործածեցինք Ատոլիոս Պուստէի (A. Busse)

Հրատարակած յոյն բնագիրն՝ որ լցու տեսած է ի պերլին, եւ մեր յոյն ձեռագիրներէն ըրած կոչ-  
մոնքն յեցեալ են սոյն գիտնականին ըրած ձեռ-  
ագրաց համեմատութեան վրայ:

Պէտք է միտ դնել որ Ատորոգութեանց  
եւ Յաղագս Մեկնութեան ճառերուն մեր այս  
համեմատութիւնն երկու մասով տպուած է,  
մէկը՝ բուն համեմատութեան մէջ, միւս մասը՝  
ասոր կցուած մէկ յաւելուածին մէջ. այնպէս որ  
երկուքն ալ աչքէ անցընելու է այն ընթերցողն  
որ հետամուտ է գիտնալ թէ մասնաւոր տեղւց  
մը համար ինչ ընթերցուած կը պարունակէ հայ  
թարգմանութիւնը: Այս անյարմար կարգաւոր-  
ման պատճառն այն է որ երբ բուն համեմա-  
տութիւնն արգէն տպուած լմնցած էր, ըստ  
բախտի հանդիպեցայ հայ թարգմանութեան  
ձեռագրի մ'որ շատ աւելի ընտիր էր քան այն  
ամէնն զոր կրցած էի գործածել բուն համեմա-  
տութիւնը պատրաստելու համար: Ուստի ուրիշ  
միջոց չմնաց ինձի, բայց եթէ յաւելուածի մը մէջ  
կցել այն ամէն քննագատական արգասիքներն՝  
որ այս հայերէն ընտրելագոյն ձեռագրին բաղ-  
դատութենէն քաղած էի: Թէեւ այսպէսով բուն  
համեմատութեան մէջ տպուած հետեւութիւնքն  
կանխաժաման են, բայց յուսամ թէ կը զերծա-  
նիմ աղբիւրներն անտես ընելու եւ հապճեպ  
աճապարանաց մեղադրութենէն: Վասն զի բուն  
համեմատութիւնս յօրինելու համար՝ որ ներ-  
կայ տպագրութեանս 1—50 էջերը կը գրաւէ,  
չշատացայ հայ թարգմանութեան Անետկոյ

Հրատարակութեամբն, — որ յեցեալ է Անեսկց Ս. Պաղարու մատենադարանին ձեռագրաց վրայ, — այլ նաեւ ինամով համեմատեցի Փարիզի Ազգային Մատենադարանին (Bibliothèque nationale) եւ Երուապէմայ Հայոց Պատրիարքութեան Գրատան մէջ պահուած լաւագոյն ձեռագիրներն, եւ նաեւ համոզուեցայ որ Էջմիածնի Վանաց Մատենադարանի ձեռագիրքն ալ չեն յաւելուր բան մ'այն ազբիւրներուն վրայ, զորոնք գործածած էի: Կանխատես չէի կրնար ըլլալ որ այս ամէնէն ետքն ալ ի Փաւիտ պիտի գտնէի հեղինակիս մէկ ձեռագիր օրինակն, որ միակն է հնութեան, ճոխութեան եւ մատենադարական արժէքին կողմանէ:

§ 2. Այսպիսի համեմատութեան մը՝ ինչպիսի է յաջորդն, յարդը կախուած է երեք պայմաններու կատարուելէն.

ա) Թարգմանութիւնը պէտք է հին ըլլալ:

բ) Պէտք է որ այն թարգմանութիւնն ըստական ըլլայ, այնպէս որ արդեամբք անդրադարձ ցոլացընէ այն յոյն բնագիրն՝ որմէ թարգմանուած է:

շ) Պէտք է որ այն թարգմանութեան անհատ օրինակ մ'ունենանք, այսինքն՝ այնպիսի օրինակ մ'որ ընդօրինակողներու աղաւաղմունքներէն զերծ ըլլայ եւ իւր վկայութեան յարդը չնուազի՝ իւր յետնագոյն ժամանակի մէջ կրած խմբագրութեամբք:

Արդ այստեղ այլեւայլ յոյն բնագրաց հետ համեմատուած հայ թարգմանութիւնքն ոչ

մէկ ձեռքէ են եւ ոչ նցն ժամանակի, եւ ոչ նցն ճոխութիւնն ունին: Մանաւանդ թէ հետազօտելով զանոնք այն վերը նշանակած երեք պայմանաբառում նկատմամբ, որոնցմով իրենց վկայութեան արժէքը կ'որոշուի, ասոնք այն երեք խմբերու կը վերաբերին՝ որոնց զանոնք վերը բաժնեցի: Մեր այս ներկայ Նախաբանութեան մէջ իւրաքանչիւր խումբն պիտի քննուի, որպէս զի տեսնենք թէ ինչպէս կը լնու այն՝ այս այլեւայլ պայմանները:

§ 3. Սահմանադրութեան եւ Յաղաք Աւելիութեան: Այս թարգմանութեան ժամանակին ու ունեցած ճոխութեան նկատմամբ՝ երեք տեսակ ցուցում կայ, որ են

ա) Ոճ ու այլ ներքին ապացոցք:

բ) Բուն իսկ ձեռագրաց մէջ եղած ստորագրութիւնք:

շ) Վկայութիւնք հին մատենագրաց եւ պատմական աւանդութիւն:

Այն ոճն՝ որով գրուած է այս թարգմանութիւնն, է աներկբայ հայ գրականութեան առաջին կամ ոսկեղեն գարու ոճն, որ յընդհանուրն կը համընթանայ Հինգերորդ գարուն հետ: Այս գարու մէջ թարգմանուեցան ի հայերէն Խօթանասնից գիլըն, ինչպէսնաեւ այն յունական Հարց գրութիւնքն՝ որ այն ժամանակ ուղղափառ եկեղեցւոյ մէջ ժողովրդական էին: «Ստորոգութեանց» եւ «Յաղաք Աւելիութեան» գրոց թարգմանութիւնն յունամոլ ոճով գրուած են, ինչպէս նաեւ Գիոնիսիոսի Թրակացւոյ Քերակա-

նութեան հայերէն փոխադրութիւնը . արդեամբք  
 ալ գրեթէ աւելի յունարէն է հայերէն բառե-  
 րով : Ոչ միայն ամեն մէկ բառն, այլ նոյն իսկ  
 բարդ բառի մը առանձին մասերն ստրկական  
 ծշդութեամբ թարգմանուած են : Նոյն ժամա-  
 նակ եղած այլ թարգմանութիւնք Ա. Գրոց եւ  
 յունական Ա. Հարց՝ աւելի լաւագոյն ոճով են .  
 արդեամբք ալ հայերէն Ա. Գիրքն զուտ գրաւոր  
 տեսակէտով կը համարուի նոյն աստիճանն ու-  
 նենալ, զոր ունին մեր իսկ (այսինքն՝ անդղիական  
 լեզուի) կամ Առւտերի թարգմանութիւնքը :  
 Եյժմ ինդիր կը յառնէ թէ ինչո՞ւ արդեօք  
 Ե դարու հայ թարգմանիչք, որ անկախ ու ան-  
 խառն հայալեզու ոճ մ'ունէին, Արիստոտէլի  
 այս ճառերն այսպէս ստրկօրէն թարգմանած են :  
 Քանի մը հայազգի քննադատք կ'առարկեն թէ  
 թարգմանութեան այս յունամոլ ոճն իրենց  
 հելենական կրթութեան յետնադոյն ժամանակի  
 արդասիքն է, ուստի եւ Արիստոտէլի թարգ-  
 մանութեանց ժամանակն այս պատճառաւ կը  
 զնեն Ե դարու բուն վերջերն կամ Զ դարու  
 սկիզբն : Սակայն ես այս ցուցման մէջ ստիպիչ  
 ապացոյց մը չեմ տեսներ : Ընդհակառակն պէտք  
 ենքնկատել որ անկախ ոճն աւելի ուշ ժամանակի  
 զարգացումն ըլլալու է այս երկու ոճերու մէջ .  
 զուտ գրական պատճառներով աւելի միտեալ  
 պիտի ըլլայի այս թարգմանութիւնքն վերագրել  
 որոյերեսիոսի ժամանակին, Աթենքի մէջ ճար-  
 տարխառութեան այս հայ ուսուցչին, որ մեզ  
 այնչափընտելացած է Եւնապիոսի պատմածներէն :

§ 4. Երկրորդ ապացոյցն այժմ պիտի տեսնենք: Ամէն ձեռագրաց մէջ, բաց ի նորագոյն սակաւ ձեռագրերէ, Արիստոտէլի բնագիրն առանձինն եւ անընդհատ չենք գտներ, այլ բաժններու բաժնուած, որոնց կցուած կ'ըլլայ յատուկ մեկնութիւն մը: Արդ հետեւեալ ինդիրքս կը ծագին: Որո՞ւն է այս մեկնութիւնն որ պահուած է հայերէնին մէջ: Թարգմանութիւնն է այն յոյն բնագրի մը: Եւ եթէ այս, արդեօք միեւնոյն ձեռքէ եւ նոյն ժամանակ թարգմանուած են բնագիրն ու մեկնութիւնը:

§ 5. ‘Կատելով մի միայն ոճն՝ կրնանք թէ՛ բնագրին եւ թէ մեկնութեան թարգմանութիւնն միեւնոյն անձին տալ: Այս երկուքին մէջ եղած լեզուի դոցն տարբերութիւնքն կը նան մեկնուիլ այնու որ մին Արիստոտէլի յունարէն բնագիրը կը դնէ մեր առջեւ փոխադրուած, եւ միւսը՝ Արիստոտէլէն առնուազն եօթը դար կրտսերագոյն յունարէն բնագրի մը: Բաց աստի նաեւ հայերէն լեզուաւ մեկնութեանս մէջ յառաջ բերուած բնագրի վկայութիւնք բոլորովին կը միաբանին բնագրին հայ թարգմանութեան հետ. իսկ ուր որ դոցն տարբերութիւն կայ, կրնանք ենթագրել թէ յոյն մեկնիչն արդէն այն տեղ բոլորովին ճշգրիտ կոչումն չէր ըրած իւր յոյն բնագրէն: Արդեամբք հայ բնագրին եւ հայ մեկնութեան մէջ այնչափ ընդհանուր համաձայնութիւն կայ, որ դիւրին չէ ըմբռնել՝ թէ ասոնք այլեւայլ ժամանակ և այլեւայլ անձինքներէ թարգմանուած ըլլան:

§ 6. Սակայն այս կարծեաց մէջ դժուարութիւնք ալ կան: Օրինակի համար Յաղագս Մեկնութեան գրոց մէջ՝ էջ 16a, 27 տեղը “ոչ ինչ է, խօսքէն ետեւ ամէն հայ ձեռագիրք, ի բաց առեալ Cod. Ticeinus ձեռագիրը, սա խօսքերը կ'աւելցընեն” թէպէտ են ըստ բնութեան ձայնք ընդ գրով անկեալ, սակայն անուանք ոչ: Արդ այս բառերն անշուշտ չկային յոյն բնագրին մէջ, վասն զի յօյն ձեռագիրք չունին այսպէս բան եւ նաեւ Փաւիայի հայերէն ձեռագիրը չունի այս ընթերցուածը: Սակայն միւս կողմանէ կ'երեւայ թէ մեկնութիւնն այս խօսքերը կը բովանդակէ, վասն զի հօն այսպէս կը կարգանք: “Զի ըստ շարադրութեան զանուանսն, այլ ոչ ըստ բնութեան կամի գոլ բաղումն. յաղագս այսորիկ յառաջագոյն ասացաւ: Յիշէ սակայն եւ աստանօր զձայնս ոմանս լեալ՝ եւ ընդ գրով անկեալս, այլ սակայն ոչ եւս անուանս:” Այս խօսքը կրնանք այսպէս թարգմանել՝ նշ: չառն օսոնթիշիշն եւն: \* Եւ այս կտորը կը գտնուի ամէն հայ ձեռագրաց մէջ՝ նաեւ Փաւիայի ձեռագիրն ի միասին առեալ:

\* Այստեղ նեղինակն հայ մնագրին յունարէն թարգմանութիւնը կը դնէ: ամբողջովին, զոր դնենս աւետորդ էր հայ ընթերցուպին համար: Նակաւ զիշ մը վերը եղած կոչմունք նեղինակը յունարէն դրած էր, իսկ մնաք հայերէնն ոքինք: Այսպէս ըրած ենք ուրիշ տեղեր ալ: Սոյն տեղ յիշուած կոչման թիւն (16a, 27) ըստ իւր հրատարակութեանն է, որ զաքին վերջն դրուած է. իսկ մենետկոյ տպագրութեան մէջ (տպ. 1833) էջ 498, 23:

Սակայն չե կրնար այս կտորն իբրեւ ապացոյց բերուիլ որ հայերէն բնագիրն ու մեկնութիւնն իրարմէ անկախ թարգմանուած են: Թէ այս կտորը մեկնութենէն առնելով սպրդած մտած է նաեւ Արիստոտէլի քանի մը հայ ձեռագիր բնագրաց մէջ, յայտնի բան է անկէ որ նոյնը չե գտնուիր Cod. Ticinus ձեռագրին մէջ. եւ ոչ ալ նոյն իսկ մեկնութիւնն անհրաժեշտ կը պահանջէ բնագիր մ'որուն մէջ այս բառերը գտնուին: Եթէ նաեւ այսպէս իսկ ըլլար, այս անմիաբանութիւնը յառաջ եկած ըլլալու է բնագրին ու մեկնութեան կրկին յունարէն սկզբնագիր ըլլալէն:

§ 7. Ընդունելով ուրեմն որ բնագրին թարգմանութիւնը ժամանակակից է մեկնութեան թարգմանութեան, կրնա՞նք վերջնոյս ժամանակն ու Ճոխութիւնը որոշել: Ատորոգութեանց ևւ Յաղագս Մեկնութեան գրոց այս հայերէն մեկնութեանց մէջ զարմանալի եղանակաւ շատ քիչ կոռուաններ կան՝ անոնց յոյն սկզբնագրին յօրինման ժամանակն որոշելու համար: Վակայն թարգմանութեան ժամանակին համար նշան մը կը գտնուի, զոր ցուցուց ինձ իմ բարեկամն Պարոնեան Վրդ. ի Մանչեսթրը: Մեկնութեան մէջ Վարդան անուն անձ մը կը յիշուի իբր օրինակ քաջութեան. այսպէս յիշուած Վարդան անունն ուրիշի մը գժուարաւ կրնայ ըլլալ, բաց միայն այն զօրավարին՝ որ Պարսից գէմ մղած ճակատամարտին մէջ ինկաւ՝ 451ին Յ. Ք: Ուրեմն եթէ այս անունն ընդմիջարկեալ

յաւելուած չէ, հայերէն մեկնութիւնն եւ անոր հետ կապուած բնագրին թարգմանութիւնը չենք կրնար և դարու կիսէն աւելի կանուխ դնել:

§ 8. Այժմ կ'անցնինք հայերէն ձեռաւ դրաց միջի ստորագրութեանց ապացուցին: Այս մասին շատ ծանրակշուութիւն զնել չենք կրնար. վասն զի թէեւ ամէն կրտսերագոյն ձեռագրաց մէջ կ'աւանդուի որ այս ճառերն թարգմանած ու մեկնաբանած է՝ “մեծ եւ անյաղթ փիլիսոփիայն Դաւիթ”, սակայն Փաւիայի ձեռագիրն՝ որ Ճռիութեան կողմանէքան զամենը շատ գերազանց է, այսպիսի տեղեկութիւն մը չունի: Այս ձեռագրին մէջ բնագիրն ու մեկնութիւնը պարզապէս սա վերնագիրն ունին “Ստորոգութիւնք Արիստոտէլի. և առ Ստորոգութիւններէն ետքը կուգայ՝ առանց դատարկ տեղ մը թողլու եւ առանց որեւիցէ տիտղոսի մը՝ “Յաղագս Անկնութեան” գրոց թարգմանութիւնն ու անոր մեկնութիւնը: Այս ձեռագրին լուռթենէն կրնանք մակաբերել որ այս թարգմանութիւնքս եւ մեկնութիւնն Դաւիթ “մեծ եւ անյաղթ փիլիսոփիային” վերագրելը համեմատաբար ուշ ժամանակի առասպել մըն է. եւ մեր այս մակաբերութիւնն ստուգութեան կը հասնի, երբ հայերէն այսպէս ըսուած Դաւիթի մեկնութիւնը համեմատենք այն մեկնութեանց հետ, որ յունարէն ձեռագրաց մէջ ձանձ քանից Ճաթիծ (Կ յայնէ Դաւիթ) տիտղոսը կը կրեն: Դաւիթի անուամբ այս յունարէն մեկնութիւնք՝ գոնէ որչափ որ ի վկայութիւն կո-

չուած կը գտնենք Արիստոտէլի Պերլինի հրա-  
տարակութեան չորրորդ հատորին մէջ, բոլորո-  
վին անձանաշելի են Ստորոգութեանց եւ Յա-  
ղագս Մեկնութեան գրոց հայերէն այս մեկնու-  
թեան մէջ:

§ 9. Այս հետեւութիւնը կը հաստատուի  
հին հայ գրչաց վկայութեանց եւ ակնարկու-  
թեանց ցուցմամբն:

Հայկական միայն կրտսերագոյն աւանդու-  
թիւնք, ինչպէս նաեւ միայն կրտսերագոյն ձե-  
ռագրաց վերնագրութիւնք են, որ Դաւթի Ան-  
յաղթի կ'ընծայեն այս մեկնութիւնքն եւ թարգ-  
մանութիւնք Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկ-  
նութեան գրոց: «Նցնը կրնանք ըսել նաեւ յա-  
ջորդ գրութեանց եւ թարգմանութեանց վերջին  
Երկուքին համար ալ, որ հայերէնին մէջ կը  
գտնուին՝ Դաւթի Անյաղթի ընծայուած:

ա) Աահմանք Իմաստասիրութեան ընդդեմ  
Պիոննի (Pyrghon): Այս գործքը կը գտնուի  
յունարէնին մէջ սա վերնագրով՝ *Τὸ προλεγό-  
μενα τῆς φιλοσοφίας ἀπὸ φωνῆς Δαβὶδ τοῦ  
θεοφιλεστάτου καὶ θεόφρονος φιλοσόφου.*<sup>1</sup>  
(Կախարանութիւնք իմաստասիրութեան ի ձայ-  
նէն Դաւթի՝ փիլիսոփայի աստուածասիրի եւ  
առաքինւոյ:)

բ) Թարգմանութիւն Կերածութեան Պոր-  
փիւրի, եւ ասոր վրայ մեկնութիւն մ'ի Դաւթէ:

չ) Ընդարձակ հատակոտոր մը մեկնութեան

<sup>1</sup> Տես Արիստոտէլի Պերլինեան հրատարակութիւն,  
Հայ. Դ. եւ Cramerի Anecdota Parisiensia.

Արիստոտէլի Աւելուծութեանց։ Այս թարգմանութիւնն ալ եղած է յունարէն մեկնութենէ մ'որ՝ որչափ կ'երեւայ, նոյն դաւթէն գրուած էր Դ կամ Ե դարու մէջ։

Դ) Թարգմանութիւն Դիոնիսիոսի Թրակացոյ հանդերձ մեկնութեամբ։ Կ'երեւայ թէ նոյն ձեռքը թարգմանած է զայս, որ թարգմանեց նաև զԱտորոգութիւնքն եւ Յաղագս Մեկնութեան գործն։

Ե) Թարգմանութիւն Արիստոտէլի անուամբ յորջորջուած ՝ Յաղագս աշխարհի, Եւ ՝ Յաղագս Առաքինութեանց, գործոց։

§ 10. Ութերորդ դարու առաջին մասին մէջ կ'երեւայ թէ Ստեփանոս Սիւնեցի<sup>1</sup> մեկնութիւն մը գրած էր Դիոնիսիոսի քերականութեան վրայ, եթէ այն մտօք շառնունք վկայութիւնը թէ ինքը թարգմանած ըլլայ քերականութիւնը, որ սակայն անկարելի կ'երեւայ։ Այս միեւնոյն հեղինակին քով բացորոշ յիշատակութիւն մը կայ Դաւթի Աահմանաց<sup>2</sup>։ Այս տեղն է այսպէս. ՝ Արդ թէ զի՞նչ է բնութիւնս մեր, յատկապէս ուսաք ի դաւթայ եռամեծէ. այն՝ որ ընդդեմ Ակագեմայցն եւ Պիւռհոնացն դիմակայէ քաջապէս, որը ջանային եղծանել զգոյութիւն իմաստութեան։

Դարձեալ վերը յիշուած շատ մը թարգ-

<sup>1</sup> Հ. Գար. Ա. Զարը. Մատենագարան Հայկական թարգմանութեանց Ամենեաց (Դ—Ժ. Գ. Գար.) Աւենետ. 1889. էջ 395։

<sup>2</sup> Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ—Ժ. Գ. Գար.) Աւենետ. 1886. էջ 301։

մանութեանց ակնարկութիւններու կը հանդիս-  
պինք ժԷ դարու առաջին կիսուն՝ Գ.ր. Մագիս-  
տրոսի թղթակցութեանց մէջ, այնպիսի ակնար-  
կութիւններ՝ որ կը ցուցընեն թէ ասոնք ամէնն  
ալ այն ժամանակ Հայոց աշխարհին մէջ կը  
շրջէին։ Այս Գ.ր. Մագիստրոս այն է որ Կոս-  
տանդին Սոնոմախոսի ձեռքէն առաւ Միջագետաց  
Դուքս տիտղոսը, եւ մեռաւ 1058ին։ Ինքն այս  
դրութիւնքը կը յիշէ բաւական հետաքրքրական  
նամակի մը մէջ, որ ուղղուած է Քարսեղ եւ  
Եղիշէ երկու աշակերտաց, եւ որ արժանի է Հոս  
երկարօրէն ի մէջ բերելու. եւ է այսպէս. “ԱՅԼ  
լուայ եթէ Աստուծոյ փոխանդ մեր տուեալ է  
ձեղ Արիստոտէլ, կամիք թէ առաքէք դա մեզ.  
քանզի նախ պարտ է զքերականութիւնն հան-  
դերձ թարգմանութեամբն ուսանել տիրապէս  
մակստացականութեամբ, եւ զինի այսր Հոետո-  
րականն երիւք հանդիսիւքն անսխալ տրոհու-  
թեամբ։ Եւ ապա զԱմանողացն պարունակել  
եւ զՊղատոնական եւ Արիստոտելական, եւ դար-  
ձեալ պիթագորական կարակնակերտութեանն  
բացորոշմանց եւ դատողութեանց։ “Նախուստ  
քան զայսոսիկ կրթեցելովք ներկուու վերծա-  
նութեամբ զՀին եւ զնոր կտակարանս, եւ ա-  
ռասպելաբանութիւնս ի բազում եւ զանազան  
տեղիս զեղեալս, զոր քննութեամբ արտայայտել  
հաւանիմք, եւ ի խցյղ ելանել զերմագոյն եւ  
քաջողական խոհականութեամբ եւ տրամաբա-  
նական հատուածոց՝ հոմերական եւ պղատոնա-  
կան նախասականին, եւ այլոցն բոլոր արուես-

տից եւ մատենից . զի յամենայնի իմաստասէրն խոստովան լիցի զգիտութիւն եւ ուրացեալ զանդիտութիւն , մանաւանդ ըստ կարողութեան քառիցն արուեստից՝ թուական , երաժշտական , երկրաչափական , աստեղաբաշխական . այսոցիկ հետեւել բաւական է այս . իսկ (Եթէ) Արիստոտէլի հաւաքմունքդ այն է որ ասացեալն է՝ “Յաղագս երկնային մարմնոցն եւ գնդատեսակութիւն երկրի .” կամ “Յաղագս Օրէնսդրութեան կենցաղոյս ,” յորս յիշատակէ եւ զորակութեանց քակտումն եւ զախտիցն բաժանմունս , զոր անուանեն՝ խորհրդական , առաքեայսր զդա : Ապա եթէ միայն Պոլիփիլորի Առաստութիւնքն իցէ՝ բացորոշեալ ի խնդրոյ Քոիսաւորին՝ հնդիցն ստորոգութեանցն , որք են այսոքիկ՝ սեռ , տեսակ , տարբերութիւն , յատուկ եւ պատահումն . կամ թէ ութիցն , որք են՝ գիտաւորութիւն , պիտանացուն , պատճառ , մակագրութիւն , կարգն , վարդապետական եղանակն , թէ առ ինչ մասն տարբերումն կամ զիւրն՝ Ատագիրացւոյն՝ գոյացութիւն , որակ , քանակ , ուր , երբ , կալ , ունել , առնել , կրել . — այսոքիկ ոչ են մեզ ըղձալի ի հեռաստանէ զսոսա խնդրել . քանզի տրամադրութիւնքս այս վաղ ուրեմն պատահացմեզ՝ մինչ տակաւին պատանեակ եղելոյ :

Այս նամակը կը գտնուի այս հեղինակին նամակաց հաւաքածոյ մէկ ձեռագրին մէջ որ կը պահուի Միւնխէնի մատենագարանին մէջ . (Cod. Actm. 4.) Կոյն ձեռագրին 39 երորդ էջին վրայ՝ Գրիգոր կը յիշէ “Աթենական ստորոգութիւնք ,

որով անշուշտ Ատագիրացւոյնը կը հասկընայ .  
յէջն 235՝ կը յիշէ Ներածութիւնն , եւ յէջն 45՝  
ի վկայութիւն կը կոչէ Դաւթի Աահմանք գրու-  
թիւնը : Տարակցյս չի կրնար ըլլալ որ այս մա-  
տենագրին ակնարկութիւնքն այս Ճառերուն  
հայերէն թարգմանութեանց ուղղեալ են եւ ոչ  
թէ անոնց յոյն բնագրին : ‘Նշանակալիցն այն է  
որ Արխատոտէլի թարգմանութեանց հետ միա-  
սին յիշատակութիւն չէ ըրած Դաւթի Անյաղթի :  
‘Կոյն ձեռագրին 186 էջին մէջ կը յիշէ թէ  
գտած է հին հայերէն թարգմանութիւն մը  
“Ողիմսպիոդորոսի , զոր յիշէ Դաւթ”<sup>1</sup> եւ  
Միւնխէնի նոյն ձեռագրին 209 էջին վրայ կ’ե-  
րեւայ թէ ակնարկութիւն կ’ընէ Դաւթի այն-  
պիսի տեղ մը , ուր կը պաշտպանէ Իմաստասի-  
րութիւն գրող հայ մատենագրաց այն պահանջ-  
մունք որ անկախ խորհութ համարուին եւ ոչ լոկ  
թարգմանիչք յունական դրոց : Տեսանք նաեւ  
որ Ատեփանոս Աիւնեցի երեք դար յառաջ  
Դաւթի կ’ընծայէ Աահմանքն : Պնդեցինք նաեւ  
այն իրողութեան վրայ որ Փաւիայի ձեռագիրը  
չի յիշեր Դաւթի մ’իբր թարգմանիչ կամ  
մեկնիչ : Ասկէ կրնանք հետեւցընել որ Ատորո-  
գութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց  
թարգմանութիւնքն եւ անոնց մեկնութիւնք ժԱ  
դարէն յառաջ ծանօթ չէին իբր Դաւթի գործ :

§ 11. Ո՞վ է այս Դաւթին , որուն անունը  
կը կրեն Իմաստասիրութեան Աահմանքն

<sup>2</sup> Այսինքն է Դաւթի Աահմանաց մէջ . աեւ ապ .  
Անետ . էջ 143 եւ 164 :

(Prolegomena Philosophiae) եւ Կերածութեան մեկնութիւնը՝ թէ յոյն եւ թէ հայ բնագրաց մէջ հաւասարապէս։ Ի՞նչ ազգէ էր։ Երբ ապրեցաւ եւ ուր։

Այս խնդրոց մասամբ պատասխանը գտած կը կարծէ Վալենդին Ռոզէ (Valentine Rose) գիտնականն յունարէն ձեռագրի մը Ա. Գաւթի թեսաղոնիկեցւոյ մէկ կենսագրութեան մէջ, զոր բրուսիական կառավարութիւնը գնեց Պլէնհայմի (Blenheim) գրատնէն, եւ այժմ ի Պերլին է։ Ռոզէի 1887ին ի Պերլին հրատարակած այս ճառէն կ'իմանանք որ Գաւթիթ սուրբ եւ անապատական անձն մըն էր, հրաշագործ։ որ ծերացեալ եկաւ Բիւզանդիոն, եւ տեսակցութիւն ունեցաւ ինքնակալ կայսեր եւ կայսրուհոյն հետ, որոց վրայ մեծ ազգեցութիւն ըրաւ իւր տարիքն ու սրբութիւնը։ Կման պատմութիւն մ'ալ կը պատմեն բնիկ հայ պատմագիրը հայազգի իմաստասիրի մը վրայ<sup>1</sup>։ Ասոնցմէ կ'իմանանք որ Գաւթիթ իւր ուսմունքն յԱթէնս աւարտելէն ետեւ՝ Բիւզանդիոնի արքունիքը կ'երթայ, եւ ինքնակալին ներկայութեամբ հեթանոս իմաստասէրւները կը յաղթահարէ։ Աակայն այս յոյն սուրբին ամէնէն հետաքրքրական կէտն նոյն իսկ այն է որ հայազգի մըն էր հաւանականաբար՝ նոյն իսկ ըստ յունական տեղեկութեանց։ Այսպէս Ռոզէ կը բերէ ի վկայութիւն զՅովհաննէս Մոսքի

<sup>1</sup> Տես այս նկատմամբ պատմուածն ի գիրք Հ. Գար. Ա. Զարբ. (Հայկական Հին Իսլամութեան պատմութիւն առաջ. Անենես.) էջ 299։

(Moschi) առ այն՝ թէ այս Դաւիթո ծննդեամբ ի Միջագետաց էր, եւ Վասիլ կայսեր Յայսմաւուքին մէջ Յունիս ամսոյն մէկ օրը Նուիրուածէ ի յիշատակ “Արբոյ հօրն մերոյ Դաւիթի Թեսազոնիկեցւոյ, որ Եկն յԱրեւելից:” Սակայն յոյն այս տեղեկութիւնք չեն յիշեր ամենեւին որ Դաւիթ իմաստասիրականաց հետամուտ եղած ըլլայ, մինչդեռ հայ աւանդութիւնք այս վերջինս կ'աւանդեն առաւելապէս, եւ Ուոզէ կը մակաբերէ որ ծերացեալն Դաւիթ հեթանոսական իմաստասիրութեան զգայական հետապնդութիւնը լքած՝ ինք զինքը տուած է քրիստոնէական ճգնութեան անձնուրաց կենաց:

§ 12. Աւելի վստահելի պատասխան մը կու տայ ձեռագիր ճառ մ'որ Էջմիածին կը պահուի եւ “Գիրք Էակաց, կը կոչուի: Զեռագիրն հին գրքի մը յիշատակարանը յառաջ կը բերէ՝ որմէ ինքն օրինակուած էր, այսպէս”. “Մամըրէ

\* Հեղինակն այս յիշատակարանին հայերէն ընագիրը չէ դրած, այլ միայն անզդինքն թարգմանութիւնը: Մայր Յուցակի մէջ աւ չզանելով այսպիսի յիշատակարան մը՝ ստիպուեցանք անզդինքն ընագրէն աշխարհաբար թարգմանել յիշատակարան: Այսպիսի հանգամանաց մէջ յայտնի է որ բուն յիշատակարանին եւ մեր այստեղ թարգմանաբար դրածին մէջ մեծ տարբերութիւնը կընան ըլլալ: Սակայն բարեգախտաբար ամ հազոյն յիշատակարանը հրատարակած կը գտնենք “Սոր-Դար, Թերթին մէջ (1890, Թ. 133, էջ 2, սիւ՞ղ, եւ այստեղ Պր. Յ. Դասպար իւր Օձունի մէջ զտած ուրիշ ձեռագրաց հետ զտած կ'ըսէ, ,21 Թերթից բաղկացած մի տետրական սոյն այս վիճաբանութեան, եւ կը դնէ յիշատակարանն այսպէս” “Յետ քազում” ժամանա-

Եւ զաւդոս եւ Աբրահամ գրեցին Ճառեր լի ոչ-  
աղքատ խորհուրդներով, եւ երկար ժամանակէ  
ետքն գրուեցաւ այս գիրքն, այնպէս՝ որպէս աւ-  
անդած էր մեզ Աստուած: Այս ժամանակ, այս-  
ինքն յամի Հայոց ՀԶ (= 629 Յ. Ք.) ես գուր-  
գէն՝ քարտուղար Հայոց Մեծաց, եւ սպարապետ  
(spatharius) սրբոց վարչաց “Պառոյ” ստացայ  
այս գիրքը: Բայց պէտք է նշանակել, այս Գրոց  
Էակաց հին յիշատակարանին մէջ, թէ գրուած  
էր այս՝ Թարգմանութեամբ յունականէն ի Հայ-  
երէն հրամանաւ Տեառն Յովհաննու կաթուղի-  
կոսի Հայոց գարեղենացւոյ (աես Մ. Խոր. Պտմ.  
Բ. 7), յամի Հայոց ԻԵ (= 578 Յ. Ք.) Կը վկայէ  
ասոր Սարգիս արաբացի Եպիսկոպոս՝ ճշմարիտ  
վկայութեամբ: Օրհնութիւն, փառաբանութիւն  
եւ փառք եւ պատիւ Հօր, եւ Որդւոյ եւ Ա.  
Հոգւոյն, այժմ եւ յաւիտեանս:

Հոս ուրեմն ունինք յունական աղքիւր մը  
Թարգմանուած Հայերէն արդէն յամի Տեառն

---

կաց զրեաց Մամբէ զգիրս այս եւ ենաս առմեզ ի ժա-  
մանակս այս յորում ՀԶ էր Թուականն Հայոց (= 627  
Յ. Ք.): Ես Դէռզեան քարտուղար Հայոց մեծաց եւ  
սուրբ Թագաւորաց ստացայ զամ, որ ասի զիրք Էակաց,  
որ զրեցաւ ի ԻԵ Թուականնութեանն Հայոց (= 576  
Յ. Ք.), որ զինի ՀԶ Թուին (= 627 Յ. Ք.) Թարգմա-  
նեցաւ ի յունաց ի հայս հրամանաւ Տեառն Յովհան-  
նէսի կաթուղիկոսի Դաբեղենացւոյ, եւ վկայէ զրոց  
այսմիկ Սարգիս արաբացի Եպիսկոպոս ճշմարիտ վկայ-  
ութեամբն. որ եւ մարդասիրին փառք զոհութիւն ան-  
զրաւ յաւիտեանս ամէն: Քանի մը կարեւոր տարբերու-  
թիւնը՝ որ այս յիշատակարանաց մէջ կը տեսնուին՝  
մոտադրութեան արժանի են:

ԺԱՆ. ԹԱՐԳՄ:

578. բայց չենք գիտեր թէ ինքը բուն որչափ  
աւելի հնագոյն էր. բայց իւր բովանդակութե-  
նէն կը տեսնուի որ իբր 530 Յ. Ք. ժամանակ-  
ներէն պիտի ըլլայ: Ասոր վերնագիրն է “Ախճա-  
րանութիւն սրբոց վարդապետաց Հայոց Մով-  
սէսի եւ Գաւթի ընդդէմ հերետիկոսաց որ բա-  
ժանեն զբնութիւնս:” Ինչպէս այս տիտղոսը կը  
ցուցընէ, գրութեանս մեծ մասն երկար ու տաղտ-  
կալի հակածառութիւն մըն է ընդդէմ “Նեստո-  
րականաց որ իբր թէ Եփեսոսի ժողովքին մէջ  
արտասանուած ըլլայ: Այս հակածառութեան  
սկիզբն ու վերջը պատմական կտոր մը կայ նոր  
յունական ուսման ի Հայս տարածուելուն նկատ-  
մամբ: Ակզբան մասէն կ'իմանանք որ Գաւթթ  
Անյաղթ, որ Փիլիսոփայ կը յորջորջուի, մին էր  
այն հինգ հայ ուսանողներէն, որոնք եւ դարու  
սկիզբն՝ Թէոդոսի հրաւիրելովն՝ Կ.Պոլիս գացին  
յունարէն սորվելու եւ Ա. Գիրքն հայերէն  
թարգմանելու: Իրեն հետ էին Մովսէս Քերթող,  
Մամիրէ Կմաստասէր, Աբրահամ Ճարտասան եւ  
Պաւղոս: Ուսման կարճ ժամանակամիջոցէ մ'ետքը  
ի Կ.Պոլիս՝ յոյն ինքնակալն առաքեց զԴաւիթ ի  
Հայս՝ իւր ծննդեան երկիրն, որպէս զի վերա-  
տեսուչ ըլլայ Երիւանայ մերձակայ Գառնեոյ ամ-  
րացման, որ հին ամուր բերդ մըն է, որուն  
Հռոմայեցիներէն պաշարուիլը կը պատմէ Տակի-  
տոս, եւ զոր նախընթաց դարուն մէջ վերանո-  
րոգած էր արքայն Տրդատ: Ասկէ Կ.Պոլիս դառ-  
նալով՝ Գաւթթ անգամ մ'ալ խնդրեց ինքնա-  
կալէն որ խաւրէ զինքն յԱթէնս ուսանելու. իւր

ինդիրքը կատարուեցաւ, եւ իւր ընկերաց հետ  
Ամէնքի մէջ կայսեր մասնաւոր հովանաւորու-  
թեան եւ պաշտպանութեան տակ մտան։ Ժա-  
մանակագրական մեծ սխալով մը կ'ըսուի թէ  
հոն ընկերակից եղաւ բարսղի կեսարացւոյ եւ  
Գրիգորներու։ Գրիգոր Նիւսացի եւ իւր եղբայրն  
Աստուածախօսն Նաղիանզացի արդեամբք ալ կը  
հրաւիրեն զԴաւիթ՝ Ամէնքի մէջ իմաստասի-  
րութեան ուսուցչական գլխաւոր գահը գրաւել  
առնուլ, եւ թէ ինքն եւ թէ Գաւիթիթ երեսուն  
տարի կը մնան Ամէնք իրեւ ուսուցիչ։ Ասկէ  
ետքը կու դայ իրենց մեծ վիճարանութիւնը  
Նեստորիոսի գէմ յԵփեսոս 431ին, եւ իրենց  
այնտեղ արտասանած հակածառութիւնքն այս  
գրքին մեծ մասը կը լեցընեն։ Ժողովքէն ետքն  
ինքնակալը զերենք հայրենիք կը խաւրէ՝ շատ  
մը պարգեւներով, — որոնց մէջ կայ Ճշմարիտ  
խաչին մէկ նշխարքը, — եւ զինեալ շատ մը  
գրքերով, զորոնք իրենց Յունաստան կեցած մի-  
ջոցին թարգմանած էին իրենց մայրենի լեզուին։  
Գառնալով ի Մեծ Հայս՝ կը գտնեն իրենց ուղ-  
ղափառ հայրենակիցները Պարսից Յազկերտ ար-  
քային հետ այն օրհասական կռուին մէջ, յո-  
րում ինկաւ Վարդան քաջն։ Այս գէպքն եղաւ  
451ին՝ Եփեսոսի ժողովքէն 20 տարի ետքը։ Ա-  
պա կը շարունակէ գրութիւնը<sup>\*\*\*</sup>)։ Մովսէս եւ

\* Այս կտորն ալ ստիպուեցանք անգղիերէնէն  
թարգմանել. վասն զի հայերէն բնագիրն շունէինք ծեռ-  
քներնիս։ Մեր Մատ. Թ. 130 ձեռագիրն այս մասնը  
չունի. (տես թղ. 69—74։) Նաեւ Պր. Յ. Դասպար չէ  
2\*

Դաւիթ կը ջանային ցցուցընել իրենք զերենք Հայոց աշխարհին մէջ, վասն զի Աթենականք էին եւ ծերացեալք արդէն, եւ Հայոց աշխարհն աւերեալ էր: Մովսէս ծպտեցաւ իրեւ մուրացիկ, եւ առանձնացաւ գիւղ մը գաշտին մէջ, իսկ իւր ընկերք Դաւիթ, Մամբրէ, Պաւղոս եւ Աբրահամ յառաջացան մինչեւ Երիւան, ուր պատուով ողջունեց զիրենք Տէր Գիւտ՝ հին ուսումնակից Մովսէսի, եւ այժմ Կաթուղիկոս Հայոց: «Նաեւ Մովսէսի համար լաւագոյն օրեր պահուած էին. վնտուեցին զինքն ու գտան, եւ ընդգէմ իւր բողոքանաց՝ թէ այժմ ալ օտար է այնչափ տարի Ելլադա անցընելէն ետեւ, ձեռնադրուեցաւ արքեպիսկոպոս: Անմիջապէս սկսաւ եւ գրեց իւր Հայոց Պատմութիւնն, եւ իւր Քերականի Մեկնութիւնն, եւ նաեւ Շարակնոց մը ի պէտս եկեղեցեաց. իւր Հայրենակիցներն յայտնապէս ուսուցանելն արգելուած էր իրեն այն գժնդակ ժամանակը: Դաւիթ ալ գրեց իւր Սահմանաց գիրքը (Prolegomena Philosophiae) եւ նաեւ իւր Քերականի Մեկնութիւնն. եւ երկուքն բացին իրենց գանձերը՝ զօր այնչափ ժամանակ յառաջ սկսած էին մը երել:»

Այս Հետաքրքրական գրքուկիս մէջ ժամանակագրական սխալներ մտած են անոր Հե-

---

Նրատարակած այս մասն, որ բացի վերը յիշուած յիշատակարանէն՝ դրած է միայն յառաջաբանութիւնն. վերջինս ալ կ'աւարտի այսպէս. «Որ եղեւ ի թուվն Փրկչին 466 այս վիճաբանութիւն, եւ զտան յաղթողը սոքա և մեծաւ պատուով ի Հայս դարձան:» ԺԱՆ. ԹԱՐԳՄ:

ղինակին այն ջանքին պատճառաւ՝ որ նուազցընէ Հայոց մտաւոր պարտականութիւնն առ Յոյնս։ Աակայն այս մասն հաշուէն դուրս հանելով՝ պատճառ մը չկայ տարակուսելու՝ թէ Ե դարու առաջին կիսուն Աթէնք կ'ապրէր Դաւիթ անուն հայագի մը, որ փիլիսոփայութեան ուսուցիչ էր։ Նոյնպէս շատ հաւանական է իւր Մովսէսի հետ ի Հայս դառնալու պատմութիւնն։ Այն դարու կէսերը պարսիկ կառավարիչք կ'արգելուին յունական գլքերն ու յոյն դպրութիւնն Մեծ Հայոց մէջ՝ քաղաքագիտական նպատակաւ. վասն զի կը կասկածէին իրենց հպատակներուն Յունական ինքնակալութեան հետ դաշնակցելուն։ Յունական գրոց արգելուիլն խափանեց ու ընկճեց Հայ գրականութեան զարգացումն՝ որ նորածիլ էր գեռ. բայց մտաւորական այս կապերու խզուելովն՝ որ սոյն ցեղը կը կապէր Ա. Պոլսոյ եւ Աթէնքի հետ, անկախ ազգային եւ կեղեցւոյ մը կանգնուելուն նպաստեց։ Արիստոտէլի եւ Պորփիրի վրայ այն մեկնութիւնք, զոր ունինք ձարձրական գործիք (ի ձայնէ Դաւիթ) վերնագրոյն ներքեւ, շատ լաւ կրնան այս հայագի ուսուցինքն գործքն ըլլալ, որ ՅՈ տարի կեցաւ Աթէնք՝ 406 եւ 451 Յ. Ք. տարեաց մէջ։

§ 13. Աակայն Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց վրայ եղած Մեկնութիւնքն առեղծուած մը կը մնան։ Յուսալով որ Արիստոտէլի ուսումնասիրողներէն ոմանք կարող պիտի ըլլան ասոնց ի՞նչ բանի հետ նոյն ըլլալը դժոնել, կը դնեմ հոս քանի մը օրինակներ։ Իմ

փոխագրութեացս մէջ հարցական նշան կը դնեմ, ուր որ իմաստը տարակուսական է ինձ, եւ բաց տեղ կը թողում՝ ուր բնագիրն ընդհատեալ է:

Նըրա. Պէք. \*)  
էջ 1a, 1

“Հոմանունութիւն լինի ըստ երկուս  
յեղանակոս, ըստ պատահման կամ ըստ  
մտածութեան, մտածութիւն ըստ պա-  
տուոյ, ըստ յիշատակէ, ըստ յուսոյ,  
ըստ աղօթից, ըստ կերպարանի, ըստ  
նմանութեան..... կամ ըստ լծոր-  
դին պակասութիւն կամ նահատակ  
կամ միաձորձ:”

Այս կտորին հետ համեմատելու է՝ Anonymi in Aristotelis Categorias Paraphrasis գործքն, որ հրատարակեալ է Արիստոտելի յունական Մեկնութեանց հետ (Commentaria in Aristotelem Graeca, Vol. XXIII, pars II, pp. 1, 2.): Հայր այս յարասութեան (paraphrase) լոկ համառօտութիւնը կ'երեւայ: Համեմատելու է նաեւ Արիստոտելի պէրլինեան հրատարակութեան (Vol. IV. p. 42 b, 13) դաւթի մէկ ծանօթարանութեան սա խօսքը “աղէ ասասցուք զտարբերութիւն հո-  
մանուանց, ոմանկը ի սոցանէ ի գիպաց են:” Բայց շարունակութիւնը՝ որ յունարէնին մէջ ասոր կը յաջորդէ, շատ ընդարձակ եւ աննման է հայոյն:

\* Հեղինակն այստեղ՝ ինչէս նաեւ ուրիշ անգամ-ներ յունարէն թարգմանելով կը դնէ հայերէնէն բերած կրչմինքն, իսկ մնոք հայերէնը դնելով շատացանք: Յայտնի է որ Վենետիկոյ տպագրութեան մէջ Ստորոգութեանց Մեկնութեան սկզբան մեծ մասը կը պակսի (տպ. Վենետ. 1833, էջ 409:): Ուստի այս տեղ ի վկայութիւն կրչուածը դրինք ըստ ծեռագրին մեր Մատ. Թ. 96, թղ. 3: Առ այս կտորներն ունէր իբր լուսանցագիր մակնութիւններ, որով գիտը երեսինեան եղած է շատ տեղ:

- Հրտ. Պէք.<sup>\*)</sup>  
էջ 1a, 6.      “Փաղանուն վասն այնորիկ ասի, զի  
թէպէտ եւ զանազանի յանուան տեսա-  
կացն, զմի եւ զնոյն նշանակէ ըստ գոյա-  
ցութեան բանի (‘բոկ’)<sup>\*\*</sup> ի միոջէ (Ե-)  
ի մի:”
- 1a, 12<sup>\*\*\*</sup>)      “Հաւատանայ եւ յարանունութիւն  
ըստ երեք յեղանակաց . միաբանիլ  
առաջնոյ վանդին եւ զանազանէ վեր-  
ջին փաղառութեան, որոշումն իրին,  
որպէս առաքինի եւ առաքինութիւն  
առելի է:”
- 1a, 16<sup>\*\*\*\*</sup>)      “Իբր զի բանին կրկին տեսակ է, եւ  
է որ ‘ն խորհրդում, եւ է որ ‘ն ար-  
տարերութեան. եւ ‘ն արտարերու-  
թեանն է ձայն նշանակ. իսկ ‘ն խոր-  
[հր]դումն՝ իմացումն եւ պատկեր ի-  
րացն: Գիտելի՞ զի ոչ յամենայն ժամ՝  
ձայնքն եւ կամ իմացմունքն հետեւ-  
անան իրերաց, այլ երբեմն զձայնն  
պատահէ գոյ պարզ, իսկ զիմացմունան  
բաղադրեալս, որպէս՝ ընթանամ եւ  
կամ վերծանեմ, եւ է զի՝ ձայնքն  
բաղադրեալք, իսկ իմացմունքն՝ պարզ,  
որզան իբր թէ որ ասացէ՛ մարդ կեն-  
դանի, բանաւոր, մահկանացու. եւ է  
զի՝ ձայնքն պարզ եւ իմացմունքն.  
որզան Առվկրատէս կամ Հոմերէս. եւ  
է զի՝ ձայնքն բաղադրեալք եւ իմաց-  
մունքն, որզան Առվկրատէս իմաստա-  
սիրէ, կամ Հոմերէս քերթողաբանէ:”

Հման, Anonymi Paraphr. p. 5, 2—15:

<sup>\*)</sup> Թ. 96, Թղ. 3b:

ԺԱՆ. ԹԱՐԴՄ:

<sup>\*\*) Թ. 96, Թղ. 4a:</sup>

ԺԱՆ. ԹԱՐԴՄ:

<sup>\*\*\*</sup> Թ. 96, Թղ. 4a—b, բայց այս ոչ իբր լուսան-  
ցագրութիւն, այլ իբր մասն բուն մեկնութեան՝ ոյր վեր-  
նազիքն է “Լուծմնաք ի Ամելախոյսի ասացեալ:”, նաեւ  
վենետիկյա տպագրութեան մէջ կը գտնուի այս կտորը  
բուն Արխտոտէլի Ստորոգութեանց ներքեւ ծանօթու-  
թեան մէջ դրուած, (տպ. Վենետ. 1833, էջ 360. Ժ. 1)  
որ ըստ հրատարակչին՝ Արխտոտէլի բնագրին մէջ  
մուծուած էր իբևնց ծեռագրին մէջ: ԺԱՆ. ԹԱՐԴՄ:

Ի բաց թողլով քանի մ'այլ միջանկեալ  
մեկնութիւններ՝ կը թարգմանենք հոս Ստորո-  
դութեանց 1b, 25—2a, 10 մասին վրայ եղած  
Մեկնութիւնը։ Դժուարութենէ խորշելու հա-  
մար թարգմանեցի անդղիերէն, տեղ տեղ գոր-  
ծածելով յունական ձեւերն՝ որ սեպհական ա-  
սութիւնք են իրին։

Հրտ. Պէք. \*)  
1b, 25—2a, 10

Չեռնարկէ զերկրորդ տրամատութիւնու-  
էակացն, որպէս յառաջագոյն ասացաք։  
Յայսմ տեղւո՞ ըստ տասն սեռից  
ընձեռեալ, վասն զի յերկուս յառա-  
ջագոյն բարժանեաց (Դեմիս) ի գոյա-  
ցութիւն (օսօնա) եւ ի պատահումն  
(օսմբէթիշօց)։ Ոչ որպէս գոյացութիւնն  
պարզ տեսակ՝ (ձռձա ու ունակ) այսպէս  
եւ պատահումն, այլ բազմայեղանակ  
(ունակութօռու) ելով կարգաւորապէս՝ ըստ  
ի նմա բնաւորեցոց սեռիցն (չառա ու  
էն անտօ պեղսկոտա ցենդ) առնէ զբաժա-  
նումն։ յորոց լինին ինունք, այլ ի  
միակ գոյացութիւն։ իսկ ամենեցուն  
բաղադրեցոց, տասներեակն կատարի  
թիւ։ ուստի եւ զմակադրութիւն՝  
որպէս ասացաք՝ առաջակացեալս մեղ  
ընկալաւ իրողութիւն։”

“Գիտելի է զորասէ եթէ՝ ոչ ըստ միում  
շարամանութեան ասացեալքն իւրա-  
քանչիւրոք կամ նշանակ է կամ որպէ  
(τῶν κατὰ μηδεμίαν συμπλοκὴν λεγομέ-  
νων ἔκαστον ἥτοι οὐσίαν οημαίνει ἥ  
ποιόν) եւ կամ այլ ինչ ի տասն ստո-  
րոգութեանցն, ոչ միայն ձայնի հար-  
կաւոր է պարզս խնդրել՝ այլ եւ ըստ  
իմացման։ Քանզի թէ լոկ ձայնիցն  
հետեւեսցուք, ոչ եւս ստուգապէս  
ձանիցուք զյեղանակ ստացմանն, իրը

\* ԹՌ. 96, ԹՌ. 11b—12a։ Հեղինակն այս մասն  
անդղիերէն թարգմանութեամբ դրած է։

թէ որպէս պարզ ձայն է՝ ընթանաւ, իսկ իմացումն բաղադրեալ. քանզի պարառոցէ յինքեան զգերանունն, իբր թէ էս. քանզի ոչինչ զանազանէ ասել՝ ընթանաւ կամ էս ընթանաւ, Այոյնպէս եթէ ոք կարծիցէ զերտիւն մի ինչ նշանակեն՝ պարզի ելոյ ձայնի, այլ ոչ ճշմարտապէս մի ինչ (չն ու) նշանակէ: Քանզի եթէ զինչ երտիւն (էցէ)՝ խնդրեսցէ, երկուս այլ ոչ մի գոցէ: Քանզի երտիւն՝ մարդ, ապայ ուրեմն՝ ի մարդոյն եւ յարուեստէն երտիւն բաղկացաւ. յայտ է թէ երկու այլ ոչ մի իմն երտիւն: Իսկ եթէ ոք կամբցի ասել՝ անքն իմաստասէրն էաս. այսպիսի տարացոյց. ո գլտացէ զի ոչ իսկապէս (κυρίως) առ տարացոյցս ինքն զարի (°), այլ դիրա. . ուր միայն գոլ որբ ուսանին. զայսպէս առագր բառս (°) յիշեաց ստորասութեան եւ բացասութեան, միանգամայն ծանուցեալ մեզ կամեցեալ անցանել յաղագս նախադասութեան. քանզի հարկ է զամենայն ստորասութիւն եւ բացասութիւն արամարանական գոլ նախադասութիւն. իսկ զնախադասութիւն՝ ճշմարիտ գոլ կամ սուտ: Ապա ուրեմն ստորասութիւն եւ կամ բացասութիւն կամ ճշմարտեսցեն եւ կամ ստեսցեն որպէս եւ ինքն ասաց: ո

Այս շատ պարզ Մեկնութիւնը չենք կրնար գտնել սոյն կտորիս այն մեկնաբան լուսաբանութեանց մէջ, որ Արիստոտէլի Պէրլինի հրատարակութեան մէջ զբուած են (Հար. Դ.), որոնց մէջ զբուած են նաեւ դաւթի յունարէն մեկնութեանց ալ կտորներ:

Արջապէս զնենք օրինակ մ'ալ հայերէն Մեկնութենէս, որ կը բացատրէ Յաղագս Մեկ-

Նութեան գրոց 16 ա, 1, 2 նախաբանական կտորն .  
եւ է այսպէս:

\* “Ճառեցաւ մեղ երբեմն, եթէ է ամենայն  
բանական իրողութեանս այսորիկ ակնկայութիւն  
առ ապացուցական շարաբանութիւնսն հասանել:  
Այլ վասն զի բազում պատրանք ըն շարաբա-  
նութիւնսն լինի, հարկաւոր է զիւրաբանչիւրոք  
նոցա գիտել: Քանզի ի ձեռն այլոցն գիտութեան  
լինի գիւտ ապացուցական շարաբանութեանցն.  
այլ եւ ոչ զիւրաբանչիւրոք յասացելոց շարա-  
բանութեանցն հարկաւոր է գիտել, եթէ ոչ  
նախ ուսցուք, զինչ իսկ է շարաբանութիւն:  
Այլ եւ ոչ զնոյն ինքն շարաբանութիւն՝ առանց  
նախադասութեանց կամ առարկութեանց, թէ  
ասացես. Այլ եւ նախադասութիւն կամ ստո-  
րասական (չառագարակօն) է, կամ բացասական  
(ձոփարակօն) կամ է բան ոմն (λόγος τις).

Վայելուչ էր նախ ուսուցանել յազագս բանի  
(λόγος) եւ մասանց նորա, իսկ յետ այսորիկ փո-  
խիլ առ վարդապետութիւն (διδασκαλία) նախա-  
դասութեանցն, զոր եւ ինքն առնէ ՚ն այսմ իրու-  
ղութեան. քանզի սահմանելով՝ զինչ անունն,  
զինչ բայ եւ բան (τί ὄνομα, τί ὅημα καὶ λόγος),  
փոխի առ վարդապետութիւն ստորասութեան  
(չառάգարակ) եւ բացասութեան (ձոփարակ) եւ  
բացերեւական բանի (ձոփարակօն լόγος) յորոց  
նախադասութիւնքն բաղկանան:

“Բայց զինչ արդեօք ՚նըսկզբանս ճառեալս  
կամբցի. քանզի ասէ. ՚նախ արժան է դնել  
(πρῶτον δεῖ θέσθαι.) ՚նեմս (πρῶτον) գիտեմք. զի  
ըստ երկուս ասի յեղանակս. կամ առ ոմն, իբր  
այն եթէ՝ ՚նախ վերծանելի է զքերթածոն (եւ)  
յետ այսորիկ զիմացմաւնսն ինդրել.» եւ կամ  
առ յոլովս, իբր ասասցեն՝ ՚նախ քան զամե-  
նայն ստանալի է զշամերոսի քերթածոն, իսկ  
յետ այսորիկ զայլսն զամենայն որ հետեւանան..  
զոր եւ ՚ն այսմ տեղւոջ ասելով՝ ՚նոմ.» իբր  
այն թէ՝ ՚նախ քան զամենայն: » “Արժան է,

\* Դրինք ըստ տպագրութեան վենետիկյ. (տպ.  
1833) էջ 487-489: Հեղինակն անգլիական թարգմա-  
նութեամբ դրած է:

(ծէ), իրը եթէ՝ «վայել է» (πρέπει.) իսկ «վայելնոնց երկակի ասի, կամ ըստ հարկաւորին (չառա ու անաշխան), կամ ըստ պիտանացուին (չառա ու շքղոսմով). այլ եւ զբանացու հարկաւորին գոլ զվայելին. իրը այն եթէ՝ «հարկաւոր է»; իսկ «դնեղդ» (թէօթաւ) եռակի դարձեալ. կամ իրը ի տեղւոջ, որպէս ըն մարդում, կամ ներ աստում, կամ իրը անուանակոչել. քանզի գրութիւն (թէօթաւ) ասի եւ անուանակոչութիւն (՞ ծնօւմառօղակութիւն) եւ կամ սահմանել, զոր յաւէտ հնագոյնքն «դնելոն սովորեցան ասել, զոր եւ ՚ն այսմ տեղւոջ իմաստասէրս ասէ «դնել», իրը՝ սահմանել: Արդ ժողովեալ զամենայն, տեսցուք՝ զինչ մեզ ի մեկնութեանս եղեւ. եւ ասասցուք փոխանակ այնուրիկ եթէ՝ «Նախ արժան է զնել»՝ յայտնի բանիւք այսպէս. «Նախ քան զամենայն հարկաւոր է սահմանել՝ զինչ անուն եւ զինչ բայ եւ կամ զինչ իւրաքանչիւրոք յայլոցն:» Քանզի դիտութիւն այսց ամենեցունց ի ձեռն սահմանին դիրագիւտ մեզ արասցէ զնախագասութեանցն իւլնդիրս:»

«Բայց ե՞ր արդեօք ՚ն այս տեղւոջ այլազդ կարգեաց, իսկ այլազդ յետոյ առնէ սոցա վարդապետութիւն. մի գուցե՛ ոչ ըստ կարգաւորութեանն ՚ն այսմ տեղւոջ նախ քան զբան (λόγος) զբացերեւութիւն (άπօφառութիւն չառափառութիւն) եւ զստորասութիւն (չառափառութիւն կարգեաց: Այլ վասն զի անգէտ մեզ եւս խառնակութիւն սոցա, յաղագս այսորիկ ի մէջն վարեալ՝ յընդէլիցն եւ ի սովոր մեզ անուանց, որ է բանի եւ անուան եւ բայի, կամնցաւ գիտութեամբ ծայրիցն յայտնել զանդիտութիւն միջոցին: Եւ զի ոչ կարդ ունի քաջայայտ է. զի եւ զբացասութիւն նախ քան զստորասութիւն կարգեաց, որպէս զի մի կարծեսցուք ըստ կարգաւորութեան (չառա տաէլ) ինչ աստանօր առնել, այլ պիտոյից միայն սակս:»

«Իսկ եթէ ոք կամիցի ասել՝ ընդէ՞ր միայն անուան եւ բայի արար յիշողութիւն տակաւին ելոյ, եւ ոչ այլոց մասանցն բանի: Ասելի է եթէ՝ վասն զի միայն իսկապէս մասունք բանի՝ անուն եւ բայ, իսկ այլոցն՝ որք սովորեցան առ մանկագոյնն ասիլ, սմանք են՝ որ ընդ անուամբ, իսկ այլք՝ ընդ բայիւ անկանին: Ընդ անուամբ՝ իրը

թէ դերանունութիւն, եւ կամ՝ մակրայ, որպէս  
խնդրեալ ոք գտցէ զիւրաքանչիւրն ոոցա: Իսկ  
ընդունելութիւն ընդ բայիւ. իսկ այլոցն ամենե-  
ցունց՝ այլ իմն պիտոյից սակս առեալ լինին:  
Որպէս ի նաւի առ այլ իմն պէտս առնանին առ-  
ի մածուցանել՝ իրը եւ սինձն եւ վուշ, եւ առ-  
ի զօդոն պնդել՝ բեւեռք, եւ կամ առ ի գեղեց-  
կութիւն՝ կարմրագեղն. եւ ոչ մի ոք ի սոցանէ  
մասն ոչ ասի նաւին, այլ պիտոյից սակս վերա-  
բերին առ ի նաւն: Այյնպէս եւ բանի, ոմանք  
են՝ որ յարել եւ պնդել զմասունս բանի, որպէս  
շաղկապն, եւ ոմանք են՝ որ ի լրութիւն, որպէս  
նախդիրն. ոչ իրը ըն կատարել, այլ իրը գեղեց-  
կացուցանելով եւ պայծառացուցանելով, եւ  
այլքն զիւրաքանչիւր պէտսն առ բանն ունելով  
ոչ եւս մասունք ասացին:,

Այս մեկնարանութեանս սկիզբը կը նմանի  
Յովչանէս Խտալոսի (J. Italus) մեկնութեան, զոր  
կը գտնենք Արիստոտէլի Պէրլինի հրատարակու-  
թեան մէջ (Հար. Դ. 24b, 30 եւն: ) Իսկ “գնել”  
(թէսթա) ասութեան հետազոտութիւնը նման կը  
հնչէ Ամմոնիոսի շատ ճարտարարուեստ մեկնա-  
րանութեան մէջ, որ տպուած է Արիստոտէլի  
Պէրլինի հրատարակութեան մէջ (Դ. 98a, 24 ff.)  
Մեկնութեան այն մասն՝ թէ ինչու Արիստո-  
տէլ “ստորասութիւն”, “բացասութիւն” եւն  
յառաջ կը դնէ, նման կը հնչէ՝ բայց չէ բո-  
լորովին նոյն՝ սոյն այս տեղւոյ Ախւրիանոսի տուած  
մեկնութեան հետ. վասն զի Արիստոտէլի Պէր-  
լինեան հրատարակութեան մէջ կը կարդանք ի  
ծանօթութեան (Հար. Դ. 99b) այսպէս. Boeth.  
II, p. 287. Իսկ Ախւրիանոս, որուն մականունն է  
Փիլոքսենիոս, այս տեղը խնդիր կ'ընէ թէ ինչու  
յառաջ գնելով նախ բացասութեան վրայ կը  
խօսի եւ յետոյ ստորասութեան: Որչափ որ

Boethiusի տուած տեղեկութենէն կրնանք դատել, Սիւրիանոս բոլորովին ուրիշ եւ խորին պատճառներ կը գնէ առ այս քան թէ այն՝ զոր հայ մեկնիչս կու տայ: “Նաեւ հայերէն մեկնութեանս չեն յարմարիր այն Սիւրիանոսի կորսուած մեկնութեան նկատմամբ ուրիշ տեղեկութիւնքն, զոր կու տայ Boethius “Յաղագս Մեկնութեան” գրոց վրայ եղած Մեկնութեան մէջ:

§ 14. Եթէ հայերէն մեկնութիւնս դաւթի չէ, — եւ այս ստոյգ է, — շատ մ’այլ յարակից խնդիրներ կ’ելլեն ասոր նկատմամբ: Թարգմանութիւն մըն է ընդհանրապէս, եւ չէ արդեօք հայերէն մեկնութիւն որ Արիստոտէլի կանխաւ գոյութիւն ունեցող թարգմանութեան մը վրայ յօրինուած է: Եւ եթէ թարգմանութիւն է յունարէն որեւիցէ մեկնութեան մը, արդեօք բուն իսկ բնագրին թարգմանութեա՞ն հետի միասին թէ յետոյ եւ կամ թէ աւելի յառաջ թարգմանուած է\*:

\* Յիշնաք որ մեր Մատեն. Թ. 96 ըստիր բոլոր գիր ձեռագիրը Ստորոգութեանց դիմաց ունի նաեւ մեկնութիւնն սոյն վերնագրոյ տակ. “Լուծմիւնք ի ամելայուսի ասացեալ,, (ծանօթ է որ Պրոկոփ գրքին ալ մեկնութիւն մը կայ “Յամելախօսի,, անուամբ :): Ապա կու զայ նրբորդ սիւն մ’ուր լուսանցագրութեան նման մեկնութեանց կտորներ կան գրուած: Այս վերջիններին շատերը “Դաւթի Անյաղթի,, անուամբ մեկնութեանց ներ կը նոյնանան: (տես վերը § 13 յառաջ բերուածները,) իսկ ասոնց դիմացն “Յամելախօսի,, բաժնին մեկնութիւնք բոլորովին ուրիշ են: Ուրիշ տեղ ալ “Դաւթի,, կտորները կը գտնուին “Յամելախօսի,, մեկնութեան մէջ: (տես վերը՝ § 13, էջ 23—24:) ծԱն. ԹԱՐԳՄ:

Ապահով կ'երեւայ թէ մեր ունեցածն յունարէնէ թարգմանուած է, եւ այս առնուազն երկու պատճառաւ : Կախ ոճն յայտնապէս յունարէնէ թարգմանութիւն մը կը ցուցընէ : Երկրորդ՝ ասոր մեջ կը գտնենք ակնարկութիւններ Արիստոտէլի ուրիշ գրութեանց, որոնք յոյն մատենագրին մատչելի էին, բայց հաւանական օրէն անմատչելի էին — վասն զի անոնք հայերէն թարգմանուած չեն երբեք, — հայ մատենագրի, որ իւր մայրենի լեզուաւ կը գրէ մեկնութիւն մը : Հոս կը զնեմ քանի մ'օրինակ այսպիսի ակնարկութեանց : Մեկնութեանս 16a 3—9 տեղւոյն վրայ գրուած հատածին մեջ, ուր կը մեկնուի այս խօսքը՝ “քանզի այլոյ իրի է” (ալլης γὰρ πραγματείας), կը կարդանք հետեւեալ:

\* “Եւ եւս դարձեալ՝ ասացեալ յաղագս նշանակացն, որ է իրացն արգեօք կամ իմացմանն կամ ձայնի, դարձեալ ի սկիզբն ընթանայ եթէ որոց այսոցիկ նշանակը առաջնոցն, կիրք անձինն նոյն ինքն. իրը այն եթէ՝ որ միանգամ նոյնպէս իմացաւ, եւ որ ունին զիմացմունսն հասարակապէս ըստ նմին օրինակի զնախագաղափարին ընդունին տիպ, որ են կիրք. անդրէն հակադարձեալ զբանդ, եւ որ միանգամ զնոյն տիպս ունելով եւ իմացմունս, նոյնք են նախագաղափար առ ամեննեսեան, որ են իրք : Ապա ուրեմն իմացմունքն եւ իրքն, որ կարեն գոլ նոյն առ ամեննեսեան, ընութեամբ այսորիկ ասասցին : Իսկ ձայնքն եւ գրեցեալքն անկար առ ամեննեսեան գոլ նոյնք . յաղագս այսորիկ եղանիլ յետոյ : Եւ

\* Դրինք ըստ Վենետիկոյ տպագրութեան (տպ. 1833) էջ 490—91: Հեղինակը հոս յունարէնի դարձուցած է հայերէնը:

զի ոչ այսր տեղւոյ յաղագս իմացման խնդիր,  
հարկեցաւ դուզնաքեայ առնուլ առ ի պիտա-  
նացուն իւր: Խոկ զկատաբելագոյն վարդապետու-  
թիւնն, եթէ իրը արդեօք նմանութիւնք իմաց-  
մունք իցեն, յերբոր չիրան՝ յորժու՞ յաղացի ան-  
չին տառայի, անդ հառեսյի: Քանզի բնական ի-  
մաստասիրութեան, որպէս ճեմականք, կամ  
ասուուածարանական, որպէս պղատոնականք,  
այլ ոչ այսորիկ իրազութեան՝ այսպիսի տեսու-  
թիւնս: „

Դարձեալ կը դնենք կտոր մ'ալ 16ա,  
14—18 կտորին մեկնութենէն, ուր կը կար-  
դանք.

\* “Արդ վասն զի խնդիր իւր էր յաղագս  
ճշմարտութեան կամ ստութեան մասանց բա-  
նին, եթէ որպէս իմացմունքս. այսպէս եւ ձայնքս  
ունին. ոչ միայն յայսմ տեղւով զայս, այլ եւ  
ըն յերոյն բնուհանաց (աւելա ու փսուհա) ասէ այս-  
պէս. թէ՝ ճշմարտութիւն եւ ստութիւն զսկիզբն  
յիմացուածոցն առնու, յետ այսորիկ եւ ի ձայնս  
երեւի: Քանզի զիրսն անհնար է գեգեւիլ առ  
որ եւ իցեն սոքա, քանզի յամենայն ժամ զմինն  
ունիցի անշարժապէս կազմեալ իւր զայս. զի  
ճշմարտելն եւ ստելն՝ ըն բաղադրեալն լինի, այլ  
ոչ ի պարզ ձայնս: Յեւ այսորիկ փոխի ի վար-  
դապետութիւն անուան եւ բայի, եւ այլոցն ա-  
մենեցուն՝ որոց միանգամ յիշումն արար:”

Այսպէս նաեւ 17ա, 15 կտորին վրայ  
գրուած մեկնութեան մէջ\*\*\* կը յիշուի թէ Պղա-  
տոն այն կարծիքն ունէր թէ խօսքն ի մեղ բնու-  
թեամբ (փնտել) է, վասն զի բանական զօրու-

\* Դրինք ըստ տպագրութեան վենետիկյ (տպ.  
1833) էջ 494—5: Հեղինակը յունարէն թարգմանու-  
թեամբ դրած է հատածու:

\*\* Տես տպ. Վենետ. 1833, էջ 507—509:

ԺԱՆ. ԹԱՐԳՄ:

թեան գործին է . Եւ յառաջ կը բերուի Արիստոտէլի ապացուցութիւնն իբրեւ ուղղուած ընդդէմ . Պղատոնի : Կրնան յիշուիլ նաեւ ուրիշ տեղեր, որոնց մէջ Արիստոտէլի միւս գործքերն ի մէջ կը բերուին այնպիսի եղանակաւ, որ կը ցուցընեն թէ մեկնիչս էր Յոյն մ'որուն մերձենալի էին անոնք, եւ ոչ հայազգի յարասող մեկնաբան (paraphraste) մը՝ բնագրին արդէն գոյութիւն ունեցող թարգմանութեան :

§ 15. Բայց եթէ այս վերջին կարծիքս կը մերժուի, ի՞նչպէս մեկնելու է՝ նախ մեկնութեանց մէջ ի մէջ բերուած բնագրին վկայութեանց ձեւոց այն ընդհանուր նմանութիւնը բուն բնագրին հետ : Օրինակի համար 16<sup>ա</sup>, 3—9 կտորին մեկնութեան մէջ, զոր վերն ի մէջ բերինք, սա անսովոր ասացուածքն՝ “որոց այսոցի նշանակի առաջնորդն”, (ῶν τούτων σημεῖα πρώτων) ճիշդ նոյնութեամբ առնուած է բուն բնագրէն : Երկրորդ՝ ի՞նչպէս մեկնելու է որ ուրիշ մեկնչաց ամենեւին յիշատակութիւն չկայ ասոր մէջ, մինչդեռ և դարու այլ մեկնութեանց մէջ շատ յաճախ են այսպիսի ակնարկութիւններ՝ ըլլան խաղաղական կամ վիճական : Առաջին պարագայն միայն այսպէս կրնանք մեկնել որ ենթագրենք թէ բնագիրն ու մեկնութիւնն ի մասին միեւնոյն ժամանակ եւ միեւնոյն ձեռքէ թարգմանուեցան յունական սկզբնագրէ, որուն մէջ բնագիրն ու մեկնութիւնը քովէ քով կը շարունակուէին : Դիպուածական դոյզն տարբերութիւնք կոչմանց՝ որ հայերէնին մէջ կը գտնուին, կրնան նոյնպէս

գտնուած ըլլալ յունարէնին մէջ։ Օրինակի համար 10ա, 25 տեղւոյ \* խօսքը՝ “Թերեւս եւ այլինչ երեւեսցի յեղանակ որակութեան” (== չան ձևական մէջ ի վկայութիւն բերուած է այսպէս՝ “Թերեւս եւ այլ երեւեսցի տեսակ որակութեան” (== չան ձևական մէջ չան գանձուածուած է այսպէս այսպէս ազատ կոչում մ’ըրած ըլլար։ Այսպիսի դէպքեր կրնան յանչափա շատցուիլ։

Միայն տեղ մը հանդիպեցաւ ինձ մեկնութեան մէջ, որ այնպէս կ’երեւայ թէ յունարէնէ թարգմանութիւն մը չի կրնար ըլլալ. այս դէպքիս մէջ պէտք ենք ենթագրել որ հայ թարգմանիչը պարզ յաւելուած մ’ըրած է։ Այս տեղն է մեկնութիւն 10բ, 5—9 կտորին, եւ է այսպէս.

\*\* “Եւ երկրորդ՝ զի թէպէտ եւ անուն կայցէ որակութեան (ποιότης) եւ ունի կցորդութիւն եւ որակն (ποιός) իրացն, այլ սակայն անունն ոչ ունելով կցորդութիւն՝ ոչ յարանունաբար (παρωνύμως) ասի ի յառաջակցելոյ որակութենէն, որպէս յառաքինութենէն (== ձօւռն) քաջն (== ուսուծածօս) ասիլ. քանզի ըստ ելենական ձայնին սառաքինութիւնո որակութիւն իմն է. իսկ որ ի սանէ որակն ասացեալ՝ ոչ “սառաքինի”, այլ “քաջն” մանաւանդ եթէ ճշմարտապէս խնդրեացնես՝ “փոյթ” (ուսուծածօս) ասէն զայնպիսին։” Արդ

\* Տես տպ. Վենետ. 1833, էջ 391, 6. 413, 30 և 414, 28:

ԺԱՆ. ԹԱՐԴԱՐ:

\*\* Դրինք ըստ տպագր. Վենետ. 1833, էջ 415 22—36:

ԺԱՆ. ԹԱՐԴԱՐ:

<sup>1</sup> Աւան զի “քաջ”, կը նշանակէ աւելի “արի”, արհասիրա, քան թէ բարոյական մաօք “սառաքինի.., եւ “փոյթ”, աւելի կը համապատասխանէ յունարէն ուսուծածօս

բառ Եշենացւոց ձայնի ոչ սփութութիւնը՝  
(օրուծի) անուանն նախագաղափարն ասի, իբրու  
թէ ի սփութութենէն՝ զփոյթնը ասիլ, եւ  
ոչ առաքինութեանը՝ կացելոյ որակութեանն  
յարանունաբար որակն ի սմանէ ասին, իբր եթէ  
ասիցես՝ առաքինին այլ այլ իմն ձայն որա-  
կութեան է, որ է՝ առաքինութիւնն, իսկ այլ  
ձայն որակին, որ է՝ սփոյթն:

Չե՞նք կրնար այս կտորը մեկնել իբր յաւ-  
ելուած թարգմանչին՝ ընագրին մեկ կտորը մեկ-  
նելու, որ այլազգ մլթին պիտի մնար իւր հայրե-  
նակցաց:

§ 16. Միւս խնդիրն այն էր որ ուրիշ մեկ-  
կնութեանց ամեննեւին ակնարկութիւն չկայ ա-  
սոր մէջ: Կրնա՞նք արդեօք մեկնել զայս՝ ենթա-  
դրելով թէ շատ հին է այս Մեկնութիւնս:  
Կարելի՞ չէ որ անոր համար ուրիշ մեկնչաց ա-  
նուանք չեն գտնուիր ասոր մէջ, վասն զի այն  
մեկնիչք դեռ եւ ոչ գրած էին: Աակայն անհնար  
է այսպէս մեկնել, եւ եթէ ընդհանրապէս կա-  
րեւորութիւն տալու է այն պարագային՝ որ այս-  
պիսի յիշատակութիւնք չկան գրութեանս մէջ,  
պէտք է աւելի զայս նշան առնուլ այն բանին թէ  
Մեկնութեանս հեղինակն ընագիրը կը լուսա-  
բանէ աշակերտաց, որոնց ուրիշ մեծանուն ու-  
սուցիչք՝ ինչպէս Աղեքսանդր, Թէմիստիոս,  
Պաքսիմոս, Կալիմաքոս, Աղիմպիոդորոս, ան-  
ձանօթ էին, որոնք ընդհակառակն շատ անդամ  
կը յիշուին դաւթի թարգմանած Ներածութեան  
էւ Աահմանաց մեկնութեան, ինչպէս նաեւ Աեր-

(ժիր, գործունեայ, փութաջան եւն.) բառին, վասն զի կը  
նշանակէ՝ «ժբաջան», փութաջան, հոդածու:,,

լուծութեանց հատակատոր մեկնութեան մէջ։  
Այսպիսի աշակերտաց համար կրնային մէկդի  
թողուած ըլլալ սոյն կարգի գիտնական յիշատա-  
կութիւններ։ Թերեւս ուրեմն այս պարագայն  
նշան մըն է թէ այս Մեկնութիւնն սկզբնաբար  
բնիկ հայազգի ուսանողաց ուսման համար շա-  
րադրուած է։

§ 17. Բայց եթէ այս այսպէս է, ինչու  
նախ յունարէն գրուած ըլլալու էր։ Թերեւս  
ամէն գժուարութիւնք կը բարձուին, եթէ ընդ-  
ռունինք որ հայազգի ուսուցիչ մ'որ կ'ապրէր  
Աթէնք կամ Անտիոք կամ Կեսարիա եւ հմուտ  
էր Արիստոտէլի միւս գրութեանց եւ ընդհան-  
րապէս յունական փիլիսոփայութեան, թարգ-  
մանած է Արիստոտէլի բնագիրն եւ նոյն ժամա-  
նակ այս մեկնութիւնը գրած իւր հայրենակցաց  
գործածութեան համար, օրոնք իրեն պէս նոյն  
հմտութիւնը չունէին։ Այս պարագայիս մէջ  
Մեկնութեանս՝ թարգմանութեան շատ նմանող  
հայերէն լեզուի ոճը կրնանք մեկնել այնու որ  
յունարէնով տոգորուած հայ մ'այսպէս անշուշտ  
կը գրէր։ Կրնար նաեւ նախ յունարէն գրած  
ըլլալ եւ յետոյ իւր իսկ գրած յունարէնը  
թարգմանել հայերէնի։

§ 18. Չեմ կրնար համոզուիլ որ այսպիսի  
տեսութիւն մ'ուղիղ չըլլայ։ Գիտենք օրինակի  
համար որ Պրոյերեսիոս հոեւտորն, ուսուցիչն  
Յուլիանու, Բարսղի եւ Գրիգորի Կաղիանզացւոյ,  
հայազգի մըն էր Պարսկց սահմանակից տեղե-  
րէն. դարձեալ որ երբ ինքն ուսուցիչ էր Ա-

թէնքի մէջ, “ամենայն գոնառու եւ ազգք որ շուրջ զնովաւ, առաքէին առ նա զաշակերտս իւրեանց, հիացեալ ընդ նա՝ իրեւ ընդ սեպ-հական զարդ իւրեանց աշխարհին (օժուածու աշխարհին)՝ իրեն շատ աւելի ապահովութեամբ քան ուրիշ մէկու մը կրնանք տալ Արիստոտէլի գործոց թարգմանութիւնքն հանդերձ մեկնութեամբ։ Այս ենթադրութիւնս լաւ կը յար-մարի այն հին աւանդութեան հետ, զոր յիշեցի, այսինքն՝ որ Դաւիթ Անյաղը աւելի երիցագոյն եւ իրեւ ուսուցիչ գլխաւոր էր Բարսղի եւ Գրիգորի Կաղիանզացւոց վրայ։ Արդեզ հայկա-կան աւանդութիւնը շփոթած չէ զՊրոյերեսիոս — որուն հայկական անունն անծանօթ է, — եւ որ արդեամբ այն համբաւաւոր անձանց ու-սուցիչն էր, Դաւթի՝ Աահմանաց եւ Կերածու-թեան մեկնութեան հեղինակին հետ, որ գրեթէ դար մ'ետքն ապրած է։

§ 19. Կանակութիւն չի կրնար տրուիլ այն պարագային որ Արիստոտէլի գրոց այս մեկ-նութեան մէջ ամենեւին հետքեր չենք գտներ որ քրիստոնէական մատենագրի մը նշան ըլլան։ Ո՛չ Դաւթի Կերածութեան վրայ գրած մեկնու-թեան եւ ո՛չ իւր Աահմանաց մէջ կը գտնենք այսպիսի բան։ Բայց այսպիսի հետքերու պակ-սիլն իւր յատուկ նշանակութիւնն ունի։ Կ'երեւայ թերեւս որ այս ամէն հայկական մեկնութիւնքն ու թարգմանութիւնք թարգմանչաց դպրոցի մը

<sup>1</sup> Տես Եւսոսկիոս, Վարք Պրոյերեսիոսի։

գործքն են, որ բոլորովին զատուած եւ գուցէ ալ հակառակորդ էր Ս. Մեսրոպայ եւ Սահակայ Հիմնած դպրոցին։ Թէ ի՞նչպէս այս վերջին դպրոցն արտաքին մատենից հետ կը վարուէր զանոնք հայերէն թարգմանելու ժամանակ, կը տեսնենք Մովսիսի Խորենացւոյ Ափթոնիոսի Ճարտար խօսութեան թարգմանութեան մէջ։ Այս վերջին թարգմանութեան մէջ բոլոր օրինակներն առնուած են Ս. Գլքէն, եւ բոլոր այն տեղերն՝ որ հեթանոսական դիցաբանութեան ակնարկութիւններ էին, ինամով դուրս թողուած են։

### § 20. Այժմ ամիսովենք մեր այլեւայլ կետերու նկատմամբ ըսածները։

1. Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց վրայ եղած մեկնութիւնք Դաւթի Անյաղթի չեն։ Եւ ապացոյց առ այս գիտենք որ՝ «). Այս գրութեան հետ ամենեւին նոյնութիւն չունի այն յունարէն մեկնութիւնն որ ձռօ Փառհան Հարիծ (ի ձայնէ Դաւթի) կը կոչուի։ բ) Հայերէն 580ի գրուած գրքի մը մէջ Սահմանք Խմաստասիրութեան (Prolegomena Philosophiae) Դաւթի Անյաղթի կը տրսի, բայց Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց վրայ խօսող դրութիւնքը ոչ։ Նոյնպիսի ապացոյց կ'ընծայեն Ստեփանոս Սիւնեցի՝ Ը դարուն առաջին կիսուն եւ Գրիգոր Մագիստրոս Ժ. Ա դարուն տռաջին կիսուն։ ա) Փաւիսայի ձեռագիրն՝ որ այսպիսի խընդիր մ'որօշելու առաջին ճոխութիւնն է, չի յիշեր զԴաւթի՛։ Գրքին վերջը առաջին ձեռքէ գրուած վերջաբանութիւնն ալ սոյն արդիւնքն ունի. «Խմաստութիւն հաւը եւ բան, սիրողին իմաստութեան, վարդապետին Սարկաւագ կոչեցեալ աշխատանաց յուղութիւն տառիս. դարձանն հատոյ յանյաշաղ ձրիցդ։» Այս կտորն ես այնպէս կը հասկընամ թէ Սարկաւագ կոչեցեալ վարդապետն օրինակողն էր Փաւիսայի ձեռագրին եւ ոչ թէ հեղինակ Մեկութեան։

2. Թաէ Անկնութիւնը թարգմանուած է բնագրին հետ,  
ոչ յառաջ եւ ոչ յետոյ: Վասն զի եթէ թարգ-  
մանութիւն չէ այս ընդհանրապէս, այն առեն  
յօրինուած էր նոյն իսկ բնագրին թարգմանչէն,  
եւ անոր հետ միասին կը շարունակուէր ի սկզ-  
բանէ:

Այս բանս դրեթէ ստոյգ է. վասն զի (ա)  
Ամէն ձեռագիրք Փաւէիային ալ ի միասին ա-  
ռեւալ՝ բնագրին ու մեկնութիւնը կը գնեն փոխն  
ի փոխ կարգաւ: (բ) Երկուքին ոճն ու բացա-  
տրութեան կերպն այնպէս սերտ կապուած են  
իրարու, որ զատ զատ գրաւած ըլլալ գժուար է:

3. Ժամանակին գալով՝ կարելի չէ որոշութեամբ հաս-  
տատել: (ա) Վարդանայ յիշատակութիւնն իրրեւ  
քաջ մարդու օրինակ՝ մատնանիշ կ'ընէ Եւ գարու  
վերջին կէսը: Եթէ աւելի հնագոյն ժամանակ  
մ'ընդունինք, պէտք ենք այս յիշատակութիւնը  
յետագայ փոփոխութիւն մը նկատել, զոր հայ-  
րենասէր հայ մ'ըրած ըլլայ: (բ) Ամէնէն զօրաւոր  
ապացոյցն է թարգմանութեանս մէջ ցոլացած  
Արիստոտէլի բնագիրը: Այս բնագիրն ի մաս-  
նաւորի Յաղագս Անկնութեան գրոց մէջ՝ ուր  
կընանք փորձել զայն, սերտ յարաբերութիւն ունի  
այն բնագրին հետ, զոր Բոյեթիոս (Boethius)  
գործածած է: Համեմատելու է օրինակի համար  
հետեւեալ տեղերու բնթերցուածքն. 16a. 6  
(= տպ. Անենետ. էջ 461. 14.) 16a. 25 (= 462.  
22.) 17a. 11 (= 465. 13.) 17a. 30 (= 466.  
8.) 17b. 7, 8 (= 467. 1.) 17b. 14 (= 467.  
8.) 18a. 8 (= 468. 18.) 18a. 35 (= 469.  
19.) 18b. 25 (= 470. 25 26.) 18b 33 (= 471.  
1.) 18b. 39 (= 471. 9.) 19a. 4 (= 471. 17.)  
19a. 20 (= 471. 33.) 19b. 12 (= 473. 10.  
11.) 19b. 15 (= 473. 15.) 19b. 25 (= 473.  
25.) 20a. 31 (= 475. 24.) 20b. 36 (= 477.  
11.) 21a. 18 (= 478. 7.) 21a. 22 (= 478.  
12.) 21b. 18 (= 479. 20.) 21b. 21 (= 479.  
24.) 23a. 11 (= 483. 15.) 23a. 21 (= 483.  
28.) 23a. 25 (= 483. 33.) 23a. 31 (= 484.  
7.) 23b. 21 (= 485. 15.) 24a. 6 (= 486. 21.)  
24a. 8 (= 486. 23.) Բոյեթիոսի Ճշգրտագոյն  
բնագրին հրատարակիչը կարուղու Այսթէր (Karl  
Meister) միտ դնել կու տայ Գլէքայզէնի Տա-  
րեգրոց մէջ (Fleckeisen's Jahrbücher, vol. 117)

Բայց եթիուսի բնագրին քանի մը յատկանիշ տեղբուն, որոնց կը վկայէ նաեւ հայերէնը: Աւստիայի եւս տարակոյս շկայ որ հայերէն թարգմանութիւնն՝ Արիստոտէլի այնպիսի յոյն բնագիր մը կը ներկայացընէ որ առնուազն Եւ դարսւ հնութիւն ունի: Պէտք է միտ դնել նոյնպէս որ Ստորոգութեանց արարերէն թարգմանութիւնն ալ, զոր Ցէնքէր (J. Th. Zenker) հրատարակած է ի Լայփցիկ 1846 ին, հայերէնին հետ շատ մը խնամնութիւններ ունի: Ցէնքէր իւրաքանչիւր էջի ներքեւ նշանակած է արարերէնի ներկայացուցած տարրեր ընթերցաւածքներ, որոնցմէ յաջորդք հայերէնի մէջ ալ կը գտնենք. 2a, 5 (= 362, 15) “կամ բացասութեան”, յաւելումն. 2a, 38 (= 364, 4) կը պակսի Կառյօջթիջութեածութեած տօ ՀՓՈՐ Խոռքը. 3a, 20 (= 366, 17) պակաս է ածանտաշ. 3b, 26 (= 368, 21) պակաս ցած. 3b, 29 (= 368, 23) պակաս ն τοικήχει. 3b, 35 (= 369, 4) պակաս չաւ հուտու. 4b, 13 (= 371, 3) պակաս πάθον. 5b, 8 (= 375, 13) “այսքանապէս.” (չափ անդա ոսա.) 6a, 22 (= 377, 15) “Հինգ քան երեք ասինու (πέντε ն τοία հեցտեաւ.) 8b, 28 (= 386, 8) “տեւողագոյն եւ յոգնամանակագոյնն գոլու (μονιμատեօօր εῖναι չաւ πոλυշջօռութեօօր.) 9a, 30 (= 388, 20) պակաս չաւ օրջագոնութիւն. Ապայն այս տարրերութեանց մեծ մասն արդէն Weitzի մէկ կամ աւելի ձեռագրաց մէջ կը տեսնուին:

§ 21. Այժմ անցնինք քննելու թէ այս գործքին մէջ ի մի ամփոփուած թարգմանութիւնք ինչ չափով կը լնուն այն պայմաններուն երկրորդը՝ զորոնք վերը (§ 2) բացատրեցինք. այսինքն՝ այնպէս բառական ըլլալն որ արդեամբք յոյն բնագիրը՝ որոնցմէ թարգմանուած են, ցոլանան ասոնց մէջ: Այս պայմանը շատ կատարեալ եղանակաւ կը լնուն սոյն թարգմանութիւնք: Միայն զարտուղութիւն կը կազմէ Յաղագս աշխարհի գրոց թարգմանութիւնը, եւ այս տեսակ այլայլութեանց մեծ մասն ա-

զաւաղութիւնք են, ծագած անկէ՝ որ շատ տարածուած էին ասոնք իրեւ դասագիրք։ Բաւական է այս կէտիս նկատմամբ Ատալպերդ Մէրքսի (Adalbert Merx) գրածը բերել ի վկայութիւն։ Իրաւ է որ այն խօսքերը գրուած են Դիոնիսիոսի Թրակացւոյ Հայերէն թարգմանութեան վրայ, բայց շատ լաւ կ'արժեն հաւասարապէս նաև այս թարգմանութեանց համար. եւ ամենեւին բան մը չի մնար յաւելուլ այն մասին վրայ, յորում կը սահմանուի այն մասնաւոր եղանակն՝ որով գործածելու է այս թարգմանութիւնքն։ Հոս կը գնեմ կտոր մը այս գլոբէն՝ «Դիոնիսիոսի Թրակացւոյ արուեստ քերականութեան», Լայփցիկ 1883. Մէրքսի ճառ վասն Հայերէն թարգմանութեան, էջ 63. (Dionysii Thracis Ars grammatica, edidit Gustavus Vhlig. Lipsiae 1883. Merxii Disputatio De interpretatione Armeniaca p. LXIII.)

“Այժմ մեկնենք թէ ի՞նչ կերպով է վարուած Հայը՝ Դիոնիսիոսն թարգմանելու ժամանակ։ Թարգմանչին նկարագիրը կարծ կերպով կրնանք նկարագրել, եթէ ըսենք որ ոչ միայն բառերուն, այլ գրեթէ վանկերուն եւ տառերուն անգամ կապուած է. սակայն այս չոր մեկնութեամբս չշատանալով՝ բաւական համարեցանք օրինակ բերելով ցուցընել՝ թէ ի՞նչ ճամբայ բռնած է, զոր եթէ ընթերցողք հետազոտեն՝ լաւ կըմբռնեն թէ ի՞նչ է իւր սովորական կերպն եւ ի՞նչ ճոխութիւն ունի

քննադատութեան համար։ Այս վախճանաւ երկու գլուխ յառաջ կը բերենք յունարէն եւ հայերէն՝ աւելցընելով վրան հայերէն իւրաքանչիւր բառի, մանաւանդ թէ նաեւ վանկի մեկնութիւնն այնպիսի եղանակաւ որ՝ ըստ կարելոյն՝ գիր գրի համապատասխանէ։ Այլ լատիներէն մեկնութիւնն զոր հետազօտելու ատեն ընթերցողներէն կը խնդրեմ մոռնալ Կիկերոնը, եթէ մեկն համեմատէ յունարէն բնագրին հետ, չի կրնար չիմանալ որ կարելի է բաւական ճշգութեամբ որոշել, թէ հայն ինչ յունարէն ընթերցուած կը փոխադրէ թարգմանութեամբ։<sup>9</sup>

Մէրքսի օրինակ բերած Քերականութեան գլխուն տեղ կը դնենք հոս էջ մը Յաղագս Մեկնութեան գրքէն։

17a, 8*	"Εστι   δὲ   εἰς   πρῶτος   λόγος   ἀπο-
	Եւ   է,   մի,   առաջին   բան   բաց-
	φαντικὸς   κατά-φασις,   είτα   ἀπό-
	երեւական.   ստոր-ասութիւն,   ապա   բաց-
	φασις.   οἵ δ' ἄλλαι   πάντες
	ասութիւն.   իսկ այլքն   ամենեքեան,
	συν-δέσμῳ   εἰς.   ἀνάγκη δὲ   πάντα
	շաղ-կապաւ.   մի.   բայց հարկէ   զամե-
	նայն   հόγον   ἀπο-φαντικὸν   ἐκ-զήμιատօս
	բան   բաց-երեւական   նարսա-
	εῖναι   ն   πτώσεως   ջնիմա-
	բայէ   գոլ,   կամ   տապայմանէ.:
	τος.   καὶ   γὰρ   δ-τοῦ-ἀνθρώπου   λόγος,
	Եւ   բանզի   մարդոյն   բան,
	էաւ   μὴ   τὸ-էστιν   ն   ն   ն   ն   եւ   կամ

\* Տես տպ. Աննետ. էջ 465, 9 եւն։

Ծ. ԹԱՐԳՄ.

ἔσται | ἦ | ἄλλο | τι | τῶν τοιού-  
ϕεղῆσθν | ηαμ | φαγτ | δην | φαγα-  
των | προστεθῆ, | οὐ-πω | λόγος | ἀπο-  
νέωγν | απ-ηγε, | στε-τευ | ραν | ραγ-  
φαντικός.  
ερετικῶν:

Ψέρρου ήτρού ψηρακαστεσ ϕερακαնութենէն  
ρεραδ ορինակին մէջ ατելցուցած է նաեւ տառ  
առ տառ լատիներէն թարգմանութիւն մը: Ես  
զանց ըսի զայս, վասն զի բերուած οրինակին  
աւելի ազդուութիւն մը չի տար: Վերը գրուած  
քաղուածոյ ορինակին մէջ, — միտ գրուի οր  
յունարէնի կարգը պահուած է, — պէտք է  
ի բաց առնուլ

1. ծէ եւ γάρ շաղկապաց թարգմանութիւնը. ա-  
ռաջինը կը թարգմանուի “բայց”, կամ “եւ”,  
ըստ իմաստին` թէ հակառակը նշանակե-  
լու զօրութեամբ գործածուած է թէ  
պարզապէս իբր համազօր չա՛ (եւ) շաղ-  
կապի:

2. Յօդի թարգմանութիւնը: հայերէնի յօդը  
կը թարգմանուի “մանիկն յաւելլով”:  
Այս վերը գրուած թարգմանութեան մէջ  
յունարէն բնագրին ունեցած տարբերութիւնք  
առաջին հայեցուածքով ալ կը գտնուին: Այս  
տարբերութիւնքն են՝ պակաս ըլլալն քայլածոց եւ  
“յին բառերուն”, եւ ալλօ τι τῶν τοιούτων ըն-  
թերցումն փոխանակ τι τοιοῦτον ընթերցման:

Ψέրրου կը շարունակէ դարձեալ այսպէս  
յէջն 67.

“Այս է ուրեմն հայկական թարգմա-

նութեան նկարագիրը, յունարէնը վանկ  
առ վանկ փոխադրելով կը թարգմանէ  
հայն, շատ քիչ անգամ միտ դնելով ի-  
մաստին, իսկ մասնիկներն՝ որոնցմէ զուրկ  
էր իւր հայրենի լեզուն, երբեմն գուրս  
թողլով եւ երբեմն ազատօրէն փոխադրե-  
լով։ Ընթերցողները մտադիր կ'ընեմ որ  
չկարծեն թէ թարգմանչէն հնարուած  
բառերը լեզուին գործածութեան մէջ  
առնուած չըլլան. մանաւանդ թէ այնպէս  
ինչպէս անձաշակ լատինական թարգմա-  
նութիւննը՝ որ զմετօչին participium, զա-  
ւատչակին accusativum, զշենչակին genitivum  
թարգմանել չամաչեցին, ամենէն ընդու-  
նելի եղան, այսպէս նաեւ գիտնեսիոսի քե-  
րականութեան թարգմանչին յունականաց  
ձեւին համեմատ յօրինած բառերն յետոյ  
սովորական գործածելի բառերու կարգն  
անցան։ Այնպէս որ եթէ մէկն՝ առանց  
միտ դնելու յունարէն նախաբնագրին,  
հայերէնը թարգմանէ ուրիշ լեզուի մ'այն  
ոճով՝ որ գործածէ բառագրոց մէջ ա-  
րուեստին յատուկ (technique) բառերուն  
դրուած մէկնութեամբք, գիտնեսիոսի հայ-  
երէն թարգմանութեան ոչ ասութեան  
կերպն եւ ոչ նկարագիրը բացատրած կ'ըւ-  
լայ, եւ ոչ ալ քննադատութեան օդուտ  
մ'ըրած համարելու է։ Վասն զի եթէ  
ուզիղ հասկընալ կ'ուզէ զայն, իմաստն  
հայերէնէն եւ յունարէնէն հանելու է։

Ուստի բոլորովին անօդուտ է, սոյն հայերէն բնագիրն ուրիշ որեւէ լեզուի թարգմանել. այլ պէտք է հայերէնն այնպէս գործածել, որ իւրաքանչիւր բառն յունարէն բնագրին համեմատ ճշգրտիւ քըննուի:

§ 22. Երրորդ պայմանն՝ զօր վերը § 2 դրինք, այն էր՝ թէ պէտք ենք թարգմանութեանս անիւստան, օրինակ մ'ունենալ: Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց հայերէն օրինակներն՝ զորոնք համեմատած եմ. եւ գործածած, հետեւեալքն են.

—) Տպագրութիւնք: Դաւթի Անյաղթի իմաստասիրական եւ այլ գործոց հրատարակութիւն մ'եղած է ի Վենետիկ 1833ին Միիթարեանց տպարանէն: Այս հրատարակութեան 359—408 էջերուն մէջ գրուած է Տամն Ստորոգութեանց ճառն առանց մեկնութիւնը կից ունենալու: Վերջաբանութիւնն է այս. “Կատարեցաւ տասն ստորոգութիւնն ասացեալ յեռամեծէն յԱրիստուտէլէ որ ասի ըստ յունարէն ձայնի կոտրէցրէս:” Ճառիս վերնագիրն ալ է պարզապէս. “Ստորոգութիւնք Արիստոտելի:” Այստեղ Դաւթի յիշատակութիւն չկայ. բայց կը յաջորդէ հոս 409—458 էջերուն մէջ նոյն ճառն 9b, 28 տեղէն սկսեալ մինչեւ վերջ, այս անգամ ամէն հատուած ունենալով իրեն կից այն տեղւոյ մեկնութեան հատուած մ'ալ: Ասոր վերնագիրն է. “Ստորոգութիւնք Արիստոտելի թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ:”

Մեկնութեան առաջին մասը թերի է Վենետիկոյ ձեռագրաց մէջ, բայց միւս ձեռագրաց մեծագոյն մասն զորոնք պիտի ստորագրեմ՝ ինծմէ գործածուած բլլալով, ունի այս մասն ալ:

Անեստկոյ բնագիրն գործոյս Բ Յաւելուածին մէջ\* Վ գրով նշանակած եմ: Վենետկոյ հրա-

\* Այսինքն նեղինակին այն մասին մէջ հրատա-

տարակութիւնը յէջսն 349—408 երեք ձեռագրաց համեմատ եղած է, որոնց առաջինը մեծ նօտրգիր է եւ գրուած Հայոց թուականին ՊԾԹ. = 1410 Յ. Ք., երկրորդը՝ մանր նօտրգիր գրուած Հայոց ՌՃԱԶ թուականին = 1687 Յ. Ք.. իսկ երրորդը՝ մանր նօտրգիր անթուական է: «Սոյն տպագրութեան 409 էջին մինչեւ 458 ընագիրը տպուած է թարգմանութեան հետ, եւ առ այս պիտանի էր յիշեալ երեք ձեռագրաց միայն առաջինը: Մտադիր ըլլապու է որ հնագոյն ձեռագրին մէջ ընագիրն ու մեկնութիւնը միասին կ'ընթանան, եւ միայն նորագոյն ձեռագրաց մէջ կը գտնուի ընագիրն առանց ընկերակցութեան մեկնութեան: «Սոյն Վենետիկեան հրատարակութեան մէջ Յաղագս Վեկնութեան գրոց ընագիրը տպուած է 461—486 էջերուն մէջ: Վերնագիրն է. «Սկիզբն եւ Նախագրութիւն գրոցն՝ որ ասի ըստ Յունաց Պէրիարմէնիաս (περὶ ἐρμηνείας), եւ հայերէն Յաղագս Վեկնութեան, արտադրեալ ի մեծ իմաստնոյն Արիստոտելէ:» Ասոր կը յաջորդէ (էջ 487—553) նոյն ընագիրը, բայց կից ունենալով հատած առ հատած նաեւ մեկնութիւնը, որ սակայն թերի է 17a, 25 տեղէն մինչեւ 20b, 14:»\* Ասոր ալ վերնագիրն է «Պէրիարմէնիաս (περὶ ἐρμηνείας) Արիստոտելի թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ:»

Այս մասերուն ալ նոյն ձեռագիրը գործածուած են, որոնք գործածուած են նաեւ Ստորոգութեանց համար, այսինքն՝ ընագրին համար միայն մանր նօտրգիր ձեռագիր մը 1687ին եւ մանր նօտրգիր մ'ալ 1709ին գրուած. իսկ ընագրին ու թարգմանութեան համար ի միասին՝ մեծ նօտրգիր ձեռագիր մը 1410ին գրուած:

Այս ձեռագրաց տարբեր ընթերցուածքն երբեմն նշանակուած են՝ բայց առանց դասակարգութեան՝ տպուած ընագրին լուսանցից ներքեւ: Գրոյս Բ Յաւելուածին մէջ եւ այլուր կը նշանակեմ այս ընթերցուածքները Վ0 տառերով:

բակած հայերէն ընագրաց համեմատութեանց մէջ:  
Ժ. ԹԱՐԴԱՐ:

\* Տես տպ. Վենետ. էջ 512—513, Ժ. 1:

Ժ. ԹԱՐԴԱՐ:

§ 23. բ) Այժմ գանք Փարիզի, Երուսաղէմի և Փաւիայի ձեռագիր աղբերաց: Ազգային Մատենադարանին (Bibliothèque Nationale) մէջ շատ մը ձեռագիր օրինակներ աչքէ անցուցի, ի մասնաւորի երկու հատ՝ Ձեռ. Հայկ. (Fonds Arméniens) թիւ 105 և 106, զորնք Բ Յաւելուածին մէջ Ը և Ե տառերով նշանակած եմ, բայց համեմատութեան մէջ պարզապէս “Փարիզի Ձեռագիրք” (Paris MSS կամ P. MSS) գրելով: Տասն Ատորոգութեանց բնագիրն՝ առանց յարակից մեկնութեան՝ թիւ 105 ձեռագրին թղ. 89—118 մասը կը գրաւէ: Իսկ մեկնութեամբ ընկերացեալ բնագիրը կու տայ թիւ 106 ձեռագիրը՝ թղ. 252—356: Ասոնցմէ թ. 106 հնագոյն է, հաւանականագոյնս ժե դարէն, բայց ամէնէն գէշ գրուած. թ. 105 քիչ մ'աւելի կըտսեր է, եւ աւելի վայելուչ գրուած:

Երկու ձեռագիրքն ալ թարգմանութիւնն ու մեկնութիւնը դաւթի կ'ընծայեն:

§ 24. Համեմատելով այս ձեռագիրն 1887ին միշտ դիտած էի որ թարգմանութեանս մէջ մնացած են դեռ եւս շատ տարբերութիւններ յցն բնագրէն, որոնք արդինք էին ընդօրինակողաց աղաւաղմանց եւ միջին դարու լատինական թարգմանութեանց վրայէն եղած սրբագրութեանց: Յուսով որ ասոնք արտաքսել կարենամ եւ աւելի անխառն բնագիր մը ձեռք ձգեմ՝ 1888ին Երուսաղէմ գնացի, եւ համատեցի հոն երկու հնագոյն ձեռագիր որ կը

պահուին Ա. Յակոբայ վանաց Պատրիարքին Մատենադարանին մէջ: Այս երկու ձեռագիրները համեմատութեանս մէջ նշանակած եմ “Զեռ. երուս.” (J. MSS) կամ “Ճ. 401,” և “1291,”: Բ Յաւելուածին մէջ թիւ 1291 ձեռագիրը կը նշանակեմ Բ, իսկ թ. 401՝ Ը տառիւ: Ասոնց վերջինը կ’երեւայ ինձ երկուքէն հնագոյնը: Վերջնոյս մէջ Ստորոգութեանց մեկնութեան վերջին հատածը պարունակող թուղթը պակաս է: Երկու ձեռագիրքն ալ անթուական են, բայց դրութենէն դատելով թ. 401 ԺԴ դարու վերաբերելու է: Կը ցաւիմ որ իմ դիտողութիւնքն՝ որոց մէջ Երուսաղէմի այս ձեռագիրքը լիուլի նկարագրած էի, կորսուեցան ճամբորդութեանս միջոցին: Կոյն տարին քննեցի նաեւ Կօմիածնի ձեռագիրքն ալ, բայց տեսայ որ բան մը չեն աւելցրներ թարգմանութեան բնագրին քննադատութեան նկատմամբ՝ զոր ըսած էի արդէն Փարիզի եւ Երուսաղէմի ձեռագրաց վրայէն:

§ 25. Այս քննադատեալ բնագրին վրայ հիմնուած է այն համեմատութիւնն որ տպուած է այս գրքիս 1—50 էջերուն մէջ: Այս էջերն արդէն տպուած էին, երբ յայց ելայ Փաւիա քաղաքն, ուր լսած էի թէ կայ Գաւթի Անյաղթի ձեռագիր մը Համալսարանին գրատան մէջ: Այս ձեռագրին տարբերութիւնքն միւս ամէն ձեռագիրներէն պահպան էին, որ բոլորովին նոր համեմատութիւն մ’ըրի, եւ ստիպուեցայ յաւելուածի մը մէջ զնել այս ձեռագրին համեմատ յաւելլիք եւ ուղղելիք այն

Հայերէն բնագրին վրայ՝ որով գործած էի ցայն-ժամ։ Բ. Յաւելուածին մէջ տպած եմ Փաւի-այի այս ձեռագիրն, հրատարակելով՝ որչափ որ կարելի էր՝ իւր ամէն սեպհականութիւնքն ուղղագրութեան, կիտադրութեան եւ շեշտագրութեան։ Այս ձեռագիրն այժմ աւելի մանրամասն պիտի ստորագրեմ։ Չեռագիրս երկու հատոր է՝ թ. 130 D 42, 43։ Առաջին հատորին մէջ քանի մը քառեակներն ի բաց առեալ՝ ձեռագիրը գրուած է թանձր բամբակեայ թղթի վրայ, որ շատ ողորկ է եւ սպիտակ։ Էջերու մեծութիւնն է  $10 \times 6^3/4$  մատնաչափ։ Առ հասարակ գրութեան չորս տողերու վրայ կ'իյնայ մէկ գծային մատնաչափ։ Այս ձեռագրին մէջ ճշգրտապատկերն (facsimile) աւելցուած է գրքիս ետեւը։<sup>\*</sup> Կ'երեւայ թէ այժմուկազմը ԺԵ դարէն է։ Շատ մը քառեակներու առաջին եւ վերջին թերթերը կը պակսին, իրու թէ գիրքն յառաջ կը կարդացուէր արձակ քառեակներով։ Երկու հատորին մէջ ալ թուական չկայ։ Այն գրութիւնն՝ որով գրուած է Գաւթի Մեկնութիւնն Պորփիրի Ներածութեան վրայ եւ Տամն Ստորոգութիւնքն ու Յաղագս աշխարհի հանդերձ մեկնութեամբ՝ 1300էն Յ. Ք. կրտսերագոյն չ'երեւար եւ ոչ ալ երի-

\* Մնը ձեռքն եղած օրինակին մէջ գրքին սկիզբն է այս ճշգրտապատկերն, որ շատ յաջողած ու գեղեցիկ է։ Դիրն է կանոնաւոր միջին մեծութեամբ բռլորգիր, բայց (նորագոյն) լուսանցագրութիւնը տպել շուպիր են։ Ժ. ԹԱՐԳՄ.:

ցագոյն քան 1100 Յ. Ք: Այս ընդօրինակողն նաեւ երկաթագիր գրել կրնար, որով շատ անգամ կ'աւարտէ տողերը: Արդեամբք ալ տեղմը շեղած գրած է կես էջ մը մանր երկաթագրով: Չեռագրիս ուղղագրութիւնն է այնպէս՝ ինչպէս կը գտնենք թ. ու ժ. եւ ենթագրութեամբ նաեւ հնագոյն դարուց ձեռագրաց մէջ: Այսպէս փոխանակ կրասերագոյն է, եր, են, եա, ենէ, անեն, օ, էաւ (≡ չլօթεν) ուղղագրութեան կը գտնենք գրուած՝ թէեւ ոչ միշտ անփոփոխ՝ է, եր, են, եա, ենէ, անեն, առ, եաւ. երբեմն՝ երիշանիուն փիս. երիշանիուն, յաճախ յաւես եւ այլ փիս. յաւես եւ այլ: “Եղնպէս նաեւ երբեւ գրուած է երբեմն փիս. երբեւ, ինչպէս 19, 36, դեռ փիս. դեռ: Քիչ համառօտութիւնք կան, եւ այն ալ է միայն սովորական. - նի եւ - նի փիս, - նիւն եւ - նիւն: Այս ձեռագրին կիտագրութիւնը գժուարին էր տպագրութեամբ լոյս հանել, մասնաւանդ երկու քովէքով կեցած մանր կէտերու եւ երկու մեծ կէտերու տարբերութիւնը: Կլոր ու չորեքկուսի կէտեր կը գործածուին, ինչպէս նաեւ ծանր ու թեթեւ ստորակէտերն: Կլոր ստորակէտներ յաճախ կը տեսնենք գծին վրան եւ նաեւ ծանր չորեքկուսի գլխով ստորակէտներ: Կրկին կէտ կը գտնենք թէ՛ գրութեան ուղղութեան մէջ եւ թէ՛ ուր աւելի դադար կայ՝ գծին վեր: Առանձին կէտն երբեմն կլոր է, երբեմն չորեքկուսի, եւ գծին կամ ներբեւն, կամ զիմացն եւ կամ վրան կը կենայ: Տպագրութեան նշանաց պակասութեամբ մեր տպագրած բնա-

գրին մէջ կրկին կէտ գրուած են յաճախ սկզբնաւ-  
գրին վրայէ վրայ կեցած երկու կարճ հորիզոնական  
գծիկներու տեղ: Տեղ տեղ նաեւ երեք կէտ  
կը գտնենք: Կիտագրութիւնն ի մասնաւորի  
առատ ու ճոխ է, եւ գրուածին իմաստն մէջտեղ  
հանելու համար կիրարկութեան յարմարցուած:  
Գրութիւնը շատ անդամ գրեթէ ոչ-բառան-  
շատ անընդհատ է, եւ կիտագրութեան գործա-  
ծուած ամբողջ գրութիւնը կ'երեւայ թէ ճշդու-  
թեամբ ընդօրինակուած է հին գլքէ մ'որ բառ-  
անջատ չէր, որուն մէջ կէտերը կը գործա-  
ծուէին բառերը բաժնելու: Այլազգ մեկնել  
չեմ կրնար գծին վրան յաճախ գործածուած  
անջատանիշը (diastole) կամ ստորակէտը, ուր  
որ ո՛չ կրծատում (éisión) կայ եւ ո՛չ երկձայ-  
նաւոր (hiatus): Շատ բառեր որ նորագոյն բնա-  
գրաց մէջ իրբեւ մէկ ամբողջական բառ ի միա-  
սին կը գրուին, ասոր մէջ երբեմն բաժնուած  
են ստորակէտով, զոր օրինակ ժըւենէ բառն  
գրուած է չըէ, թէ: Կախաղը գրութիւնը շատ ան-  
դամ իրենց նախորդ բառին կից գրուած են.  
Երբեմն կը գտնենք նաեւ ենթամնայ մը գրուած  
բարդ բառի մը ներբեւ: Օժանդակ է (= չօտան)  
բայը շատ յաճախ կը կցուի իրեն նախորդ ըն-  
դունելութեան հետ:

Զեռագրիս ուղղագրութիւնը բոլորովին  
միօրինակ չէ, եւ իրեն ունեցած ամէն տարբե-  
րութիւնքն ալ պահած եմ այս տպագրութեան  
մէջ: Այս այլակերպ գրութեանց ոմանք անտա-  
րակոյս ընդօրինակողին ոխալմունքն են, բայց ո-

մանք ալ կը նան բանասիրական արժեք ունենալ։ Ես պարզապէս փորձեցի տպագրութեանս մէջ հրատարակել բնագիրն՝ ինչպէս որ է ձեռագրին մէջ։ Երբ կ'օրինակէի ձեռագիրը տպագրութեան համար՝ ընդհանրապէս անջատուած գրեցի բառերն որոնք իրարու կից գրուած էին, բայց զգուշացած եմ ուրիշ փոփոխութիւն մ'ընելէն։ Թարգմանութիւնս Փատիայի ձեռագրին համեմատ տպելու ժամանակ ամենեւին աշխատութեան շխնայեցի՝ շեշտերը ճշդիւ պահելու, որոնք շատ նկարագրական են։ Քիչ հայերէն ձեռագիր կայ, որոնց մէջ այսչափ խնամով եւ լրութեամբ շեշտուած ըլլան բառերը։ Քիչ տեղ, զոր օրինակ 16 և 13 շեշտը դրուած էր հօրիզոնական դրիւք փոխանակ ուղղահայեաց կենալու, եւ այս ալ ջանացի պահել։ Հին հայերէնի շեշտման խնդիրը միթին է, եւ նոր հրատակութեանց մէջ շեշտերը չեն գրուիր։ Ալ յուսամթէ իմ այս փոյթս՝ նաեւ շեշտագրութիւնը պահելու տպագրութեան մէջ՝ գործածական կ'ըլլայ բանասիրաց, որոնք հետաքրքիր են հին հայերէնի շեշտին ինչ կերպ ըլլալը որոշելու։

§ 26. Հոս կը գնենք այս ձեռագրին բովանդակութեան ցանկը։ Առաջին հատորին մէջ՝ 1. Հին ձեռքով, թէեւ ոչ նոյն՝ բայց ժամանակականից այն ձեռքին հետ, որ գրած է ամբողջ բ. հատորը, գրուած է յունարէն տառերով եւ անոնց համապատասխանող ուամկօրէն հայերէն բառերով։ — 2. Նոյն ձեռքէն՝ Փիլոնի բառագիրք

անուանց Հին Կտակարանին։ Ասոր վերնագիրն է\* . «Այս ձայնք Հերքայեցւոց անուանց թարգմանեցան ի յունարէն լեզու ի ձեռն Փիլոնի, յաջորդի առաքելոց։» Կ'երեւայ թէ այս է աւելի հնագոյն ձեռն Փիլոնի բառագրոց քան զոր ունինք յունարէն եւ լատիներէն։ Այն ձեռքն՝ որ գրած է այս 1 եւ 2 կտորները՝ ես կը կոչեմ Ա։ — 3. Կորագոյն ձեռքէ մը, զոր Ը կը կոչեմ, եւ անողորկ թղթի վրայ գրուած կը յաջորդէ Արիստոտէլի ճառն Յաղագս աշխարհի եւ Յաղագս Առաքինութեանց։ Առաջնոյն սկիզբը թերատ է։ — 4. Պլուտիւրի Կերածութիւնն դարձեալ ուրիշ ձեռքէ, զոր Բ կը կոչեմ, որ աւելի հնագոյն է քան զԸ, բայց կրտսեր քան զԱ եւ Ա։ — 5. Պաւթի մեկնութիւն Կերածութեան վրայ։ Ասոր սկիզբն է Բ ձեռքէ, բայց մեծ մասն է Ա ձեռքէ, որ գրած է ամբողջ Ք հատորը։ Գրքին այս մասն ամէնէն աւելի լիւասուած է խոնաւութենէ։ Պաւթի մեկնութեան վերջին մասն ալ դարձեալ ուրիշ եւ շատ յատուկ ձեռքէ մը գրուած է, զոր Ա<sub>2</sub> կը կոչեմ։ Այս ձեռքն թերեւս ժամանակակից է Աի, եւ յունարէն գրութեան նմանող է, այնու որ ամէն ձայնաւորով սկսող բառերուն սկիզբն շնչանիշ կը գնէ։ — 6. Ա<sub>1</sub> ձեռքէն գրուած Հին թարգմանութիւն մը Ատորոգութեանց վրայ

\* Հեղինակն այս վերնագիրը ալ չէ գրած հայերէն բնագիրներով, այլ միայն անգղիներէն թարգմանութեամբ, ուստի ստիպուեցանք նոր թարգմանութեամբ դնել։

եղող մեկնութեան մը, որուն սկիզբը կորառուած է: — 7. Հին հայերէն թարգմանութիւն Եւ կղիտեայ՝ և գիրք մինչեւ ցԳ Առաջադրութիւն հանդերձ երկրաչափական գծածեւովք Այս մասն ալ Ա<sub>1</sub> ձեռքէն:

Հատոր Բ կը բովանդակէ Ստորոգուգութիւնքն ու Յաղագս Մեկնութեան գիրքն գեղեցիկ քաջավարժ եւ հին ձեռքէ մը, զոր Ա կը կոչեմ: Լուսանցքի վրայ եւ բնագրին մէջ հայերէնի նորագոյն ընթերցուածքներ սփոռուած են՝ գլխաւորաբար Ը ձեռքէն, որոնք՝ ինչպէս երբեմն նշանակուած է, առնուած են “Ի գրոց Փրանկաց:” Քիչ բացառութեամբ՝ ամէն այլ ընթերցուածք Վենետիկյ բնագրին եւ այլ ձեռագրաց՝ զորոնք իմ ձեռագրաց համեմատութեանս (apparatus criticus) մէջ աւելցուցած եմ նշանակելով, նաեւ Ը ձեռքէն այնպէս նշանակուած են աւելցուելով՝ շատ անդամ նաեւ փորձ մ'ալ եղած ըլլալով բունքնագիրն եղծանելու: Ժամանակակից Ա<sub>1</sub> ձեռքն ալ բնագրին մէջ կամ լուսանցքի վրայ քանի մը սրբագրութիւնք աւելցուցած է, զորոնք խնամով նշանակած եմ իւրաքանչիւր էջին ներքեւ: Թերեւս այս ձեռքն է եթէ ոչ բուն առաջին ձեռքն ինքնին՝ որ հոս հոն ջնջելու կիտանշաններ (punetum delens) դրած է: Ա<sub>1</sub> ձեռքին ըրած սրբագրութիւնք առնուած ըլլալու են Ե դարու գրուած յունարէն ձեռագիրներէ: Օրինակի համար այս ձեռքն է որ 19b, 8 տեղն (<sup>ւ</sup> անուն <sup>ու</sup> ասեմ, այլ անո-

բոշելի անուն՝ խօսքին մէջ<sup>\*\*</sup>) սու բառին վրայ ցնցման կիտանշան կը գնէ, եւ ասով սա լն-թերցուածք յառաջ կը բերէ՝ անուն ասեմ, այլ անորոշելի անուն՝ (ծնօմա բեն լեշա, ձև ձօրւտոն ծնօմա). մինչդեռ բոլոր յոյն ձեռա-գիրք կը կարդան՝ ծնօմա բեն օն լեշա, ձև ձօրւտոն ծնօմա (անուն ու ասեմ, այլ անորո-շելի անուն:<sup>\*\*</sup>) Կ'երեւայ թէ նաեւ այս ձեռքն է՝ որ խորագրոց մեծագոյն մասը գրած է, որոնք կարմրագիր են: Կարմրագիր քանի մը սրբա-գրութիւնք չկրցայ ճանչնալ թէ Ա, ձեռքէն են արդեօք թէ Ը գրութեան: Ը ձեռքին բոլոր ընթերցուածք աղաւաղութիւնք են բնագրին. եւ Փաւիայի ձեռագրին յարգը ճիշդ յայսմ է որ զմեզ շատ աւ ելի ի վեր կը հանէ ժա-մանակաւ քան այս միջին դարու մէջ եղած ա-ղաւաղութիւնքն՝ որ Ե դարու թարգմանութիւնն այլակերպած են: Տատամնեցայ նախ նշանակելու տպագրեալ հրատարակութեան ձեռագրին՝ ինչ-պէս նաեւ միւս ձեռագրաց տարբեր ընթեր-ցուածքն, այնպէս յոոի են ամէնքն ալ առհա-սարակ: Սակայն ի վերջոյ իւրաքանչիւր էջին ներքեւ նշանակեցի զասոնք ալ՝ միայն որ-պէս զի ցուցընեմ թէ հին հայերէն բնա-գիրք ինչ աղաւաղմանց ենթակայ եղած են միջին դարերու մէջ Փրանկաց աղգեցութեան

\* Այս փակագծեալ հայերէն բնագիրը (տես՝ տպ. Ա. Ենեստ. էջ 473, 6) մենք աւելցուցինք ընթերցողաց դիւրութեան համար. նեղինակը լոկ յունարէն կոչմամբք կը շատանայ:

Ներքեւ։ Այս պարագայն կը ցուցընէ որ պէտք է յետն ընթանալ հասնիլ բնագրի աւելի հնագյն շրջան մը։ Կոյն զգուշութիւնը գործադրելու է նաեւ երբ հայերէն Աստուածաշուն քննադատական նպատակաց կը գործածէ մէկը։

§ 27. Այս ձեռագրին ինչ բախտ ունեցած ըլլալը ծանօթ չէ ժ. գ. գարէն յառաջ։ Սակայն յիշեալ դարուն սկիզբը Pero di Beccarisi անուն անձին կը վերաբերէր, որ Փաւիայի համանուն ազնուական գերդաստանին անդամներէն մին էր։ Քիչ մ'ետքն ձեռագրին տէրն էր թեսէոս Ամբրոսիոս՝ ի գրանկաց Ալբոնեսեանց Փաւիայի (Theseus Ambrosius ex comitibus Albonesii), որ Խտալիոյ մէջ Արեւելագիտական Ուսմանց առաջին ռահվիրայներէն մին է, եւ հեղինակ “Ներածութեան քաղդէարէն, Ասորերէն եւ Հայերէն եւ այլ տասն լեզուաց, գործքին։ (Introductio in Chaldaicam linguam, Syriae am. atque Armeniacam, et decem alias linguas, Excudebat Papiae. Joan. Maria Simoneta Cremonen. In Canonica Sancti Petri in Coelo Aureo. Sumptibus et Typis, auctoris libri. Anno Virginis partu. 1539. Kal. Martij.) Սոյն հեղինակին իւր “Ներածութեան” մէջ յառաջ բերած հայերէն օրինակներէն մէկ քանին առնուած են բուն այս ձեռագրէն, եւ կը գտնուին օրինակի աղագաւ յէջս 144, 156, 165, 166։ Սոյն այս “հայերէն տառերով գրուած Արիստոտէլի հնագոյն գիրքը” (Antiquissimus Ari-

stotelis liber, Armenicis literis scriptus) կը յիշէ  
թեսէոս Ամբրոսիոս յէջն 168 : « Կցնպէս էջ 144  
կը դրէ . « Հայերէն տառերով գրուած հնագոյն  
գրքի մը մէջ յորում Պորփիւրի Կախասութիւնք  
եւ գոյզն ինչ Արիստոտէլի Տրամաբանականք  
Հայերէն տառերով եւ լեզուաւ գրուած են՝  
գտնելով՝ » կը փութայ երբայական այբուբենի  
տառագարձութիւնը գնել, որ այս ձեռագրին  
և հասորին մէջ կը գտնուի : Այն անձը նոյն-  
պէս կու տայ Պորփիւրի եւ Արիստոտէլի ըն-  
թերցուածներ՝ որ միայն այս ձեռագրին մէջ կը  
գտնուին, եւ անգամ մ'ալ կը տպագրէ ծանօ-  
թութիւն մը, զոր այս ձեռագրին լուսանցքին  
վրայ կրտսերագոյն ձեռքէ մը գրուած կը գըտ-  
նենք : Փաւիայի Համալսարանին մէջ երեք ուրիշ  
Հայերէն ձեռագիր ալ կայ, որ այս Թեսէոս  
Ամբրոսիոսի կը վերաբերէին, եւ որոնց մէջ  
Հայերէն գրերով նշանակած է իւր անունն ու  
տիտղոսները : Այս միւս ձեռագիրք աւելի կը բա-  
սերագոյն ժամանակաւ՝ Եկեղեցական մատեան-  
ներ են : Անշուշտ իւր ձեռքի գրութիւնքն են այն  
շատ մը ընդտողեան լատիներէն գիտողութիւնք,  
որ կը գտնուին այս գրութեանց եւ նաեւ Պոր-  
փիւրի եւ Արիստոտէլի թարգմանութեանց մէջ :

§ 28. Այժմ անցնինք նկատել թարգ-  
մանութեանց երկրորդ խումը՝ այսինքն Յաղագս  
Աշխարհի եւ Յաղագս Առաքինութեանց թարգ-  
մանութիւնք : Ասոնց հնութիւնն աւելի նուազ  
ապահով է քան թէ առաջին խմբին թարգմա-  
նութիւնք, եւ ամենէն կանուխ գտած տեղեկու-

թիւննիս է գրիգորի Մագիստրոսի 'Նամակներէն այն կտորը՝ զօր վերը գրինք՝ § 10: Մագիստրոս աշակերտներէն կը խնդրէ խաւրել իրեն Արիստոտէլի գրութիւնն՝ զօր ընդունած էին, եթէ անոր վերնագիրն էր՝ “Յաղագս երկնային մարմնոցն եւ գնդատեսութեան երկրի...” եւ “Յաղագս օրինադրութեան կենցաղոյս, յորս յիշատակէ եւ զորակութեանց քակառումն եւ զախտիցն բաժանմունսն՝ զոր անուանեն խորհրդական:” Այսպէս յիշուած ճառերն են անշուշտ Յաղագս Աշխարհի եւ Յաղագս Առաքինութեանց: Դատելով ոճէն՝ այս ճառերուս թարգմանութիւնքն ը կամ թ դարէն կ'երեւան:

Յաղագս աշխարհի գրոց թարգմանութիւնը նուազ տառական չէ քան Ստորոգութեանց թարգմանութիւնը, եւ հարկ է որ ներկայացընէ այնպիսի յունական սկզբնագիր մ'որ շատ կը տարբերի Արիստոտէլի Պերլինեան հրատարակութեան մէջ տպուած բնագրէն: Բայց միտ դնելով այն պարագային որ երկու գրքերն ալ աւելի գործածուած են իրքեւ փիլիսոփայութեան բնագիր-մատեաններ միջին տարուց մէջ, իրենց բնագիրը շատ մեծազանդուած աղաւաղմանց ենթարկուած է: Ես ալ շատ տատամսեցայ հայերէնին տարբեր ընթերցուածքն նշանակել, վասն զի ասոնց մեծ մասն այնպէս յայտնապէս աղաւաղութիւնք են բուն թարգմանութեան, որ կը տարակուսիմ թէ այս ամէնն գիտնալէն ետքն ալ արժանի՛ էր աշխատու-

թիւնը։ Կաեւ այն տարբերութիւնքն՝ զոր նշանակած եմ, միայն քաղուածոյ մըն են. վասն զի անկարելի էր հոս հետեւիլ իմ այն ծրագրիս, որուն հետեւեցայ Յաղագս Աեկնութեան գրոց եւ Ստորոգութեանց նկատմամբ՝ դնելով թարգմանութեան մեր առջեւ դրած ամեն որեւիցէ տարբեր ընթերցուածքը։

Բայց 1891 տարւոյ աշնան, երբ իմ համեմատութեանս 51—71 էջերը արդէն տպուած էին, բախտն ունեցայ Էջմիածնի Վանաց Մատենադարանին մէջ հին եւ երկաժագիր տառերով գրուած ձեռագրի մը մէջ գտնելու այս վերնագրի տակ՝ “Արիստոտէլի Յաղագս Աստուծոյն՝ օրինակ մը սոյն թարգմանութեան, որ կը սկսի էջ 397b, 16 ծւծ չալ . . .”\* տեղէն մինչեւ ճառիս վերջը, շատ աւելի ընտրելագոյն քան այն ամենն՝ որոնց յառաջ հանդիպած էի։ Այս ձեռագիրն կարինեանի “Մայր Յուցակին”, մէջ, որ տպուած է Տփղիս 1863ին, թիւ 2050 նշանակուած է, իսկ “Վանաց առձեռն ցուցակին”, մէջ 2093։ Թղթեայ է եւ գրուած Աղթամար կղզին Վանաց մօտ՝ 1223ին Յ. Ք. Չեռագրին մէջ թարգմանութիւնը Դաւթի Անյաղթի չէ ընծայուած։

Թարգմանութեանս այս վերջին կէսն ինչ-

\* Այսինքն՝ Աննետկոյ տպագրութեան (տպ. 1833) էջ 619, 13 տեղէն (‘Վասն որոյ եւ ի նախնեացն ուսնկ կարծեցին ասել . . .’) մինչեւ վերջը, որ է ըսել ամբողջին հազիւ զրեթէ երեքին մէկ մասը։

պէս որ ձեռագրիս մէջ կը գտնենք՝ համեմատելով յունարէն բնագրին հետ՝ կը տեսնենք թէ ինչ մեծ է այն աղաւաղութիւնն որ պատաժ է սովորական բնագիրն՝ որ տպագրուած է ի վենետիկ, եւ որոնք կը գտնուին իմ տեսած բոլոր միւս ձեռագրաց մէջ։ Օրինակի համար իմ համեմատութեանս տպագրուած 62—71 էջերուն մէջ նշանակած հետեւեալ ծանօթութիւնքն պէտք է մէկդի ձգել։

- |       |       |      |                                    |
|-------|-------|------|------------------------------------|
| Էջ    | Ծանն. | Ժէջն | (Հրատ. Պէքքէրի) 397b, 34*, 398a    |
|       |       |      | 1. 398a, 13. 398a, 14:             |
| " 64. | "     | "    | 398a, 14. 398a, 16. 398a, 18.      |
|       |       |      | 398a, 21. 398a, 22:                |
| " 65. | "     | "    | 398b, 21. 398b, 23. 398b, 30.      |
|       |       |      | 398b, 31:                          |
| " 66. | "     | "    | 399a, 12. 399a, 19. 399a, 25:      |
| " 67. | "     | "    | 399b, 22. 399b, 23. 400a, 1. 400a, |
|       |       |      | 3. 400a, 6:                        |
| " 68. | "     | "    | 400b, 12. 400b, 13. 400b, 17.      |
|       |       |      | 400b, 23. 400b, 26:                |
| " 70. | "     | "    | 401b, 6. 400b, 8. 400b, 11.        |
|       |       |      | 400b, 16:                          |
| " 71. | "     | "    | 401b, 28. 401b, 29:                |

Այս ամեն տեղերու մէջ յիշեալ ձեռագրիրն յունարէնին հետ կը միաբանի։ Ուրիշ

\* Այս տեղ կը նշանակէ նեղինակն իւր համեմատութեան էջն, որուն մէջ Պէքքէրի հրատարակութեան էջերու զիմացն եւ այն կարգաւ կը նշանակուին հայերէնի տարբերութիւնը. այնպէս որ նեղինակն ցուցուցած այս տեղերը գտնելու համար՝ պէտք է համեմատութեան մէջ նշանակուած Պէքքէրի գրքին էջերուն միտ դնել։

շատ տեղերու համար ալ կը ստիպէ որ իմ համեմատութեանս մէջ տպուած ծանօթութիւնք փոխեմ, ինչպէս հետեւեալքը:

Էջ 62. (Հբա. Պէքէր) 397b, 18 ու ծէ . . . ով յը օնօնգ] \* Այստեղ հայերէնն ամենեւին տարբերութիւն չի ցուցըներ: Յաւնարէնի սա բառերը ով մէն Թեր ծսնամու ու ուսութիւն նշանակելով . սակայն ոչ զգայութիւնն. սակայն սամիկայ կընայ յարասութեան կտոր մ'ըլլալ. (Վ. “Նկատեմք յէսս զաստուածային զօրութեան նշանակ. սակայն ոչ զգայացութիւնն.:

Էջ 63. 398a, 10 օնչ] Այստեղ ձեռագիրն այս ուչ, բառը չունի. բայց կը պահանջէ որ յաջորդ պարբերութեան մէջ ալև օլօն (Վ. այլ որպէս ն. “այլ իբրուն”) բառերէն ետքը կարդանք և՛ու ուստի մեցալու բաժնեացած (“յաղագս մեծիթագաւորին. Վ. . . . “թագաւորացնու:”)

Էջ 64. 388b, 5. և՛լուեն ա թօնկուու] Հոս ձեռագիրը կը պահէ և՛լուեն (կատարել), բայց չունի ա թօնկուու (զորս եւ կամեցի\*\*):

Էջ 65. 398b, 26. Այստեղ ձեռագիրն ունի. “որոց եւ ներհական. եւ մանաւանդ առաջին շաղկապին առ ի շարժութիւն միւսոյն լինելովն. (Վ. “Ե եւ ներհակ, եւն:”)

Էջ 66. 399b, 12. Հոս ձեռագիրն այնպէս կը թարգմանէ իբրը թէ բնագիրն եղած ըլլար՝ ս՛ուց օնձամօն էտիւ էմպօծիու, օնտե շնուի ոզօս ծանօւաւ

\* Հնդինակն այս տեղեւալ յունարէնը նշանակելով գոն կըլլայ: Մենք հայ ընթերցողին լուսաւորութեան համար փակագի մէջ կը դնենք հայերէն ընթերցումները. Վ. նշանակելով վենեսոլիս տպագրութեան ընթերցուածն, եւ ն այս նոր ձեռագիրն, զորոնք իբարու համեմատել է նպատակ հնդինակիս եւ ասով ուղղել իր ըստ Վ. ըրած համեմատութիւնը: Ժ. ԹԱՐԴՄ:

\*\* Սակայն մեզ կերեւայ թէ կայ այս խօսքն ամբողջովին հայոյն մէջ. հմմո. Վ. (Էջ 621, 13) “կատարէ զինչ եւ իցէ., ն “կատարէ զոր եւ իցէ.:”

- իսահակուակալէ. (= Կ. «բնաւ. ոչ է արգել. ոչ շարժէ առ ի մոտածութիւն զմեղ թերահաւատառթեանն. Ա. «որ զբնաւ ունի, եւ ոչ է պարտ շարժել զմեղ առ ի մոտածութեան թերահաւատառթեանն.»)
- Էջ 67. 399b, 18. Հոս ձեռագիրը կը պարունակէ ցոման հօսմոս և ոլուտեաս (= Կ. «օրինաց զարդարումն եւ քաղաքավարութեանն. Ա. «օրինաց զարդարումն եւ քաղաքավարութիւնն.»)
- Էջ 68. 400b, 18. Հոս մի միայն սա փոփոխութիւնը կայ որ առօձօսօր («Կ. Ա. «զի հատուցանէ») կը կարդայ փոխանակ յունարէնին ուրդութեան հուրիչ տարբերութեան («Հ հոս «... ողջ պահէ զկամն արարողին. Ա. տարբեր «ի յոդջ պահոցաց զկամն օրինաց.».)
- Էջ 68. 400b, 24. Հոս ձեռագիրն միայն յունարէնին ծուած («Արդի» եւ ձեզօմօրօս (անեզրական) բառերը չունի, բայց առանց ուրիշ տարբերութեան. (վասն զի «Կ. «... ի ժամանակի լինի. ասացեալ հետեւելով ի յաւիտենէ ի միւս եւ[ս] յաւիտեան. Ի իսկ Ա. «ի ժամանակի. քանզի եւ նա ժամանակ է. լինի ասացեալ ըստ հետեւման եւ յաւիտեան. ընդ որով եւ յաւիտենականք. որ տարբեր է յունականէն:»)
- Էջ 69. 401a, 15. Չեռագիրն յունարէնին ռաւս (որդի) եւ ձեզօմօրօս (անեզրական) բառերը չունի, բայց առանց ուրիշ տարբերութեան. (վասն զի «Կ. «... ի ժամանակի լինի. ասացեալ հետեւելով ի յաւիտենէ ի միւս եւ[ս] յաւիտեան. Ի իսկ Ա. «ի ժամանակի. քանզի եւ նա ժամանակ է. լինի ասացեալ ըստ հետեւման եւ յաւիտեան. ընդ որով եւ յաւիտենականք. որ տարբեր է յունականէն:»)
- Էջ 69. 401a, 19. Չեռագիրը միայն չու ռօն քազուն («Կ. Ա. «Վասն պաղպացն.») կըսէ փիս. յունարէնին ձեռ ռազմական քիւս պատճառէն) փիս. յունարէնին օնսիան («Ի պատճառէն») փիս արգեամբք ուրիշ տարբերութիւն չի ցուցըներ:
- Էջ 70. 401b, 9. Չեռագիրն աւուան ունի («Կ. Ա. «ի պատճառէն») փիս. յունարէնին օնսիան («Ի պատճառէն») բայց մնացեալը կը միաբանի յունարէն բնագրին հետ:
- Էջ 71. 401b, 23. Չեռագիրն ունի քուն օնէ ձեռ ու ուրիշ քուն («Կ. «... ոչ այլ ինչ են՝ բայց յԱստուծոյ. Ի իսկ Ա. այլազգ. «ոչ ումեթ է գիտելի՝ բայց միայն յԱստուծոյ.»)
- Էջ 71. 401b, 26. Հոս ձեռագիրը կը միաբանի սովորական բնագրին հետ. միայն որ «յԱստուծոյ մարդին է՝ պատուհասիչ գոլով.» կըսէ (փիս. Ա. «... յԱստուծոյ պատուհասին.»)

Քիչ տեղեր՝ ուր ես ասալ մը դնելով

նշանակած էի այն տեղերու աղաւաղութիւնը սովորական հայերէն բնագրին մէջ՝ այժմ այս ձեռագիրն ուղիղ բնագիրը կը դնէ մեր առջեւ։ օրինակի համար՝ էջ 66. 399a, 19 գերաննամաս բառն տառ առ տառ փոխագրուած է “բեր. անունաբէս.”, որուն տեղ սովորական բնագրին մէջ անիմաստ դրիչ մը դրած է “բարերարութեամբ”։ Այսպէս՝ էջ 66.399a, 31 ձեռագիրը կը կարդայ “նշանակէ”։ զոր արդէն գուշակած էի սովորական բնագրին աղաւաղութեան մէջ։ “Եցիսպէս” էջ 68.400b, 23 ձեռագիրս ունի “միում”, փիս. “իւրում.”, ինչպէս գուշակած էի այն ծանօթութեան մէջ։

Թարգմանութեանս սկզբնական բնագրին մէջ՝ ինչպէս որ պահած է այս ձեռագիրը, կային սխալներ ալ, զորոնք կրտսերագոյն ժամանակաւ դրիչք սրբագրած են։

Էջ 498a, 17 յունարէնին ձօնաւ (Առիոյ) բառը թարգմանուած էր այնպէս որ իրը թէ այն տեղ օնօնաւ (Քյացանիւնեան) գրուած ըլլար։ (Աասն զի՞ն այստեղ ունի՝ “եւ ընդ նմին ամենայն իշխանութիւն Քյացանիւնեան կատարեալ լինիւր.” զոր յետինք սրբագրած են, այսպէս՝ Ա “որովք ամենայն իշխանութիւնն կատարեալ լինիւր.” (տպ. Ա ենիւր. էջ 620, 36:)

Էջ 398b, 9 յունարէնին հաւեն (Հունիւր) բառը թարգմանուած է իրը թէ ըլլար չօնցեւ (Ըստրէլ . . .) (Աասն զի՞ն ունի այստեղ՝ “զարեգակն Ըստրէլ եւ զուսին”, զոր յետինք ուղղած են, ինչպէս Ա էջ 621, 19 “զարեգակն Հունիւր եւ զուսին.”)

Էջ 401a, 11 յունարէնին ուղին ցին (Քրիեր) ընթերցուածն այնպէս թարգմանուած է իրը թէ ըլլար հոն ուղիցին (զվերս, Ահարուած.) վասն զի այլագոչ չեմ կընար մեկնել ձեռագրին այս տեղ կարդացած՝ “գանիվ” բառը. (տես ‘Ա ԱԱասն զի ամենայն զեռուն Քանիւր ճարակեալ.”, հոս Ա՝ էջ

627, 10 “քանզի ամենայն զեռուն հողով ճարակեալ,” փոխած է. իսկ Փարիզի Չեռ. թ. 106 “... զեռուն բանի - . . . ,” որ աղաւաղութիւն է գոնեւ բառի :)

Սակայն այս եւ այլ անկատարութեամբ ալ հանդերձ՝ կարծեմ թէ այս թարգմանութիւնն ի վերջոց շատ հին բնագիր մը մեր առջեւ կը դնէ այս ստոցիկեան հետաքրքրական ճառիս, եւ քանի մը տեղ ալ կայ՝ ուր մեր առջեւ կը դնէ այն ընթերցուածն՝ զոր Ապուլիոս (Apuleius) կ'երեւայ թէ ունեցած է:\*

§ 29. Յաղագս Առաքինութեանց դպյանաքեայ ճառը կ'երեւայ թէ Յաղագս աշխարհի ճառին հետ միեւնոյն ժամանակ թարգմանուած է Հայերէն\*\*\*: Իմ էջ 72—75 տպուած համեմատութեանս համար աւելի ընտիր ձեռագիր չունէի քան թէ Վենետիկոյ տպագրութիւնը, որմէ արդեամբ տարրեր բան չտեսայ ոչ Փաւիայի, ոչ Երուսաղէմի եւ ոչ Կօմիածնի ձեռագրաց մէջ: Սակայն 1892 տարւոյ գարնան Վատիկանու Մատենադարանին մէջ Cod. Arm. III, fol. 456<sup>v</sup> — 461<sup>r</sup> \*\*\* գտայ հնագյուն

\* Էջմիածնի այս կարեւոր հատածն խաւրած է մեզ հայագէտ գիտնականը, զոր կը դնենք այս գործքին կից՝ երբ Յաւելուած Ա: Փ. ԹԱՐԴՄ.:

\*\* Տես “Ուսումնափրութիւնք Ստոյն-Կալիսթենեայ,, տպ. Վիեննա, 1892, էջ 112, ուր կը տեսնուի որ այս ճառը թարգմանուած ունէր արգէն Աղնքսանդրի վրայ Բարանութեանց կից կտորին յօրինողը կամ թարգմանաբար յերիւրողը. Փ. ԹԱՐԴՄ.:

\*\*\* Վատիկանու ծնուազքիս եւ ի մասնաւորի այս կտորիս համար՝ տես “Հանդէս Ամս., 1892, թ. 8

օրինակ մը քան իմ տեսած բոլոր միւս օրինակներն։ Այս ձեռագիրն գեղեցիկ գրուած է ընտիր մագաղաթի վրայ և ժամանակին գրուած է առաջին կիսէն է, ուղղագրութիւնն՝ ինչպէս նաեւ գրչին տեղ տեղ դատարկ թողուլն ուր չեր կրցած ընթեռնուլ իւր գաղափար-օրինակը, կը ցուցընեն թէ շատ հին ձեռագրէ մ'օրինակուած է այս։ Սակայն այս Վատիկանեան ձեռագրի բնագիրը շատ քիչ կը տարբերի տպուած բնագրէն։ Միայն երեք տեղ կայ որ Վենետիկոյ տպագրեալ օրինակը կ'ուղղուի այս ձեռագրով. եւ ասոնք են հետեւեալքը։

Էջ 1250a, 23\* չաթ' ի՞ն . . . առօլանսուց) Հոս Վատիկանու ձեռագիրն ունի յունարէն սա բնթերցումը չաթ' ի՞ն ազօնութաւ ուստի քանակ իծոնած հալնութօց տօն հույսով (այսինքն՝ “ըստ որում յօժարեալք լինին առ յոռին հեշտութիւնն՝ արգելլով բանականին,, տպ. Վեն. էջ 630, 24 է “ . . . ու արգելլով բանականին,,”)

Էջ 1250b, 18. Վատիկանեան ձեռագիրը կը կարդայ առ իրս տարբերեալսո. որմէ արգեն գուշակած էի թէ աղաւաղուած ըլլայ Վենետիկոյ բնագիրը. (Վեն. էջ 631, 33 “ . . առ իրս ստարար բերեալս,,”)

Էջ 1251a, 23. Վատիկանի ձեռագիրը հօս (= տպ. Վենետ. էջ 633, 24 “բանականին ոչ արգելլով,,”) չունի սոչո (այլ) բառն “արգելլով,,” (հալնութօց) բառէն յառաջ, եւ այսպէս կը միաբանի յունարէն բնագրին հետ։

Էջ 245 եւն. մանաւանդ՝ Էջ 247, § 16:

Ծ. ԹԱՐԳՄ.:

\* Ինչպէս ցայս վայր, նոյնպէս այսուեղ Պէրսէրի հրատարակութեան էջերը նշանակած է հեղինակն իւր հրատարակութեան մէջ։ Մենք փակագծի մէջ աւելցուցինք նայերէն ընթերցուածքներն՝ ընթերցողաց դիրութեան համար։

Ծ. ԹԱՐԳՄ.:

Այս երկու ճառերն՝ Յաղագս Աշխարհի  
եւ Յաղագս Առաքինութեան՝ Վենետիկոյ տպա-  
գրութեան մէջ Կորեան, Մամբրէի եւ Գաւթի  
գործոց հետ տպուած են՝ յէջս 603—635։  
Չեռագրաց մէջ ասոնց վերնագիրն է միշտ՝  
“Արիստոտէլի իմաստասիրի թուղթ առ Աղեք-  
սանզը թագաւոր։ Պատմութիւն Յաղագս Աշ-  
խարհի եւ Յաղագս Առաքինութեանց։” Վե-  
նետիկոյ տպագրութիւնն եղած է վեց ձեռագրաց  
համեմատ, որոնց երեքն մեծ նօտրգրով են եւ  
Հայոց թուականին 221, Թիոկ եւ ՊԾԹ տա-  
րիները գրուած են, որոնք հաւասար են 1318,  
1598 եւ 1410 Յ. Ք. տարիներու։ Ասոնց հրա-  
տարակիչ Միհիթարեան Հայրն ոճէն դատելով  
կը կարծէ թէ ասոնք և դարու՝ Հայերէն մա-  
տենագրութեան ոսկեգարուն՝ վերաբերին։ Ես  
իմ կողմանէս աւելի յետին ժամանակի կը հա-  
մարիմ։ Յամենայն գէպս՝ ասոնք թարգմանուած  
չեն ոչ այն անձէն՝ որ թարգմանեց Ստորոգու-  
թիւնքն եւ Յաղագս Մեկնութեան գիրքն, եւ  
ոչ ալ այն անձէն՝ որ թարգմանեց “Ներածու-  
թիւնն, որուն թարգմանութեան այժմ” մեր  
մտագրութիւնը դարձնելու ենք։

§ 30. “Ներածութիւնը Վենետիկոյ 1833ի  
յիշեալ տպագրութեան մէջ հրատարակուած  
է, եւ քառասուն տարի յառաջ նաեւ Մատրասի  
Հայերէն։” Ներածութեան Վենետիկոյ տպագրեալ  
բնագիրը վեց ձեռագրաց վրայ յեցեալ է, ո-  
րոնց երկուքն՝ մեծ նօտրգիր գրչութեամբ՝ 1319  
եւ 1411 Յ. Ք. տարիներէն են։ Այն այս երկու ձե-

ռագիրներէն տպուած է նաեւ դաւթի Մեկնութիւնը՝ Կերածութեանս վրայ: Կերածութիւնը Վենետկոյ տպագրութեան 227—250 էջերը կը գրաւէ, իսկ դաւթի սոյն գործքին վրայ գրած մեկնութիւնը՝ էջ 251—256: Այս մեկնութիւնն՝ ի բաց առեալ սկիզբն ու վերջը, առաջին ձեռքէն գրուած է Տիկինեան ձեռագրին (Cod. Ticinus) մէջ, ուստի եւ ասոր մեծագոյն մասին բոլորովին վստահելի բնագիր մ'ունինք: Միեւնոյն բանն ըսել չենք կրնար բուն իսկ Կերածութեան նկատմամբ: Իմ տեսած ամէն ձեռագիրներէս անխառնագոյնն է Բ<sup>1</sup> ձեռքէ գրուածն Տիկինեան ձեռագրին մէջ, որ շատ օգնեց ինձ բնագիրն ընդօրինակութեանց աղաւազութիւններէն աղատելու: Դժբախտաբար Վենետկոյ տպագրութեան միայն 227—239 էջերու բնագիրը կը բովանդակէ. սոյն տպագրութեան վերջին տասն՝ 240—250՝ էջերը չկան ձեռագրիս մէջ: Տպագրեալ օրինակը համեմատեցի նաեւ Տփղիսի ԺԴ գարէ մէկ ձեռագրին եւ Փարիզի ձեռագրի մը հետ, (Nr. 106 Fonds Arméniens) ինչպէս նաեւ Կալմիածնի գեղեցիկ գրուած ձեռագրի մը եւ նաեւ Մատրաս 1793ին լցու տեսած տպագրուած օրինակին հետ: Վերջինս տպուած էր հին ձեռագրէ մ'որ բերուած էր Պարսկաստանի Ապահանք քաղաքէն: Այս ամէն աղբերաց համեմատութեամբ համոզուեցայ որ այս թարգմանութիւնն Արեւմտեան Աղբիւր-

ներէն շատ խառնուած եւ թերեւս սրբագրուած ալ է: Իմ համեմատութեանս մէջ՝ որ կը գըտնուի այս գրքիս 76 եւն էջերուն վրայ՝ միայն այն տարբերութիւնները նշանակած եմ՝ ինչպէս նաեւ սովորաբար, որոնք ամէն օրինակաց մէջ ալ միաբան կը գտնուին: Աակայն յամենայն գէպս այս ճառին հայերէն բնագիրը յունական ձեռագրաց յոռի ցեղ մը կը ներկայացընէ, եւ ասով չհամարձակեցայ գիրքս ճոխացընել ասով, թէեւ այս էր նախնաբար դիտաւորութիւնս:

Այս թարգմանութեանս ժամանակին նկատմամբ որոշ բան մ'ըսել գժուար է: Հաւանականագոյնս միեւնոյն ժամանակ եւ միեւնոյն ձեռքէ թարգմանուած է այս, որմէ եւ երբ թարգմանուեցաւ ասոր կից յունարէն մեկնութիւնն “ի դաւթէ” (առծ քառհի Ճաթէծ.) Այս ալ այնպէս տառ առ տառ թարգմանուած է՝ ինչպէս Ստորոգութիւնքն եւ Յաղագս Մեկնութեան գրոց թարգմանութիւնքն, բայց քերականական ինքնուրոյն յատկութիւններ ունի՝ որ կ'արգելեն զմեղ ենթագրելու թէ նոյն ձեռքն է թարգմանած զայս եւ զանոնք: Թարգմանութիւնն է դարու զնել միտեալ եմ. սակայն եթէ զօրաւոր փաստեր յառաջ բերուիլ կարենան ցուցընելու թէ նոյն իսկ դաւիթ ուսուցչին ձեռքին ընծայելու է այս թարգմանութիւնը, գրոյս ոճն ու լեզուն այնպէս չեն որ կարենան այն ցուցմանց գէմ դնել հաւասարակշռութեամբ:

§ 31. Κεριαδοւթեանս դաւթի մեկնութեան հայերէն թարգմանութիւնը պէտք է գործածել յունարէն ձեռագիրներուն լրացման համար, եթէ այս գործքին քննադատական բնագիր մը պատրաստել ձեռնարկուի: Հայերէնը Արիստոտէլի Պէրլինի հրատարակութեան Հտր. Դէջ 16 եւն տպագրուածէն կարճ բնագիր մընէ, ոչ թէ հօծութեամբն, այլ յունարէն բնագրին շատ մասերուն՝ այնպէս ինչպէս ունինք այժմ՝ հայոյն մէջ պակսելովն: Այնպէս որ եթէ յունարէն բնագիրն առնունք այնպէս՝ ինչպէս տպուած է Արիստոտէլի Պէրլինի հրատարակութեան մէջ, կը գտնենք որ առաջին բաժնին մէջ կը պակսին հետեւեալք:

Պիրանտիսի Ծանօթաբանութիւնը (Brandis Scholia) Արիստոտէլի Պէրլինեան հրատարակութիւն. Հայութ. Դ.

Էջ 16b, 43. — 17a, 4. Հեփալաւա ծէ . . . էշօսօս] կը պակսի:

Էջ 17a, 9. ծ սκόπος] կը պակսի:

Էջ 17a, 10—16. Կաὶ ἔξιν . . . λέγεσθαι] կը պակսի:

Էջ 17a, 19. εὐλόγως] կը պակսի:

Էջ 17a, 24., 25. βούλόμενος . . . ἐκεῖ] կը պակսի:

Էջ 17b, 5—5. ὅς ὅταν . . . ὅνομα] կը պակսի:

Էջ 17b, 19—22. Կαὶ γὰρ διὰ . . . τὸ σύγγραμμα] կը պակսի:

Էջ 17b, 25., 26. ὥσπερ . . . γιγάσκομεν] կը պակսի:

Այս ամէն օրինակներն՝ որ առնուած են ճառին փոքրիկ տեղէ մը, կը ցուցընեն որ Պիրանտիսի բնագիրը ձուլուածք մըն է՝ շատ մ' այլ մեկնութեանց քաղուածոյքներն ի մի կցուած ըլլալով: Վասն զի հայերէնը մեկնութիւնը յինքեան ամբողջական ըլլալու ամէն երեւոյթն ունի, եւ ի բաց առնլով թերի մասերը՝ յունա-

րէնէ եղած բառ առ բառ տառական թարգմանութիւն մըն է, ճշդիւ նման Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց թարգմանութեան:

§ 32. Այս գլոբիս էջ 1—76 էջերու մէջ դրուած կանխաժամ համեմատութեանց մէջ աստղանիշ մը դրած եմ, ուր կը կասկածէի թէ հայերէն բնագիրը աղաւաղ է : Կաեւ որովիլուրի համեմատութեան մէջ՝ որ յաջորդ 76—87 էջերը կը գրաւէ, այս աստղանիշները յաճախ գործածելու ստիպուած էի: Պէտք եմ խընդրել ամեն ընթերցողէ՝ որ իմ այս էջերը գործածել ու զէ, զասոնք գործածել՝ ունենալով իձեռին յունարէնի այն հրատարակութիւնքն՝ որնցմով ես գործած եմ: Ապա թէ ոչ այլեւայլ հրատարակչաց ձեռագրաց համեմատութեանց (apparatus criticus) յաճախ յիշատակութիւնք տաղտկալի պիտի երեւան եւ անօդուտ: Իմ նպատակս էր պարզապէս յունարէն բնագրին հնագոյն պատմութեան վրայ լցու մը սփոել: Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան գրոց նկատմամբ կարելի է հայերէնին միջնորդութեամբ որոշել հաւանականագոյնս ՚ Դ դարու բնագրի մը ճիշդ նկարագիրն այնպէս պայծառ ու ճշգրիտ, իբր թէ նոյն դարու ձեռագիր մ'առջեւնիս ունենայինք:

§ 33. Վկրելով գործքս՝ պէտք եմ յայտնել շնորհակալութեանս շատ մը բարեկամացս որ քաջալերիցին զիս այս աշխատսիրութեանս մէջ: Առաջին եւ գլխաւորն է Ուսուցչապետն

Մարկոլիութ (Prof. Margoliouth), որ նախ յորդորեց զիս սորվիլ հայերէն եւ ցուցուց ինձի շատ մը գործք՝ զորոնք կատարելու հայերէնագէտ մը կրնայ նպաստել։ Ըատ մը Հայազգի բարեկամացս պարտական եմ շնորհակալութիւն. մասնաւոր պարտք մ'ունիմ Մեծ. Ա. Պարոնեան Վրդի ի Մանչեսթէր, որ օգնեց ինձ շատ մը տպագրական վրիպակներ ջնջել հանելու։ Այս առաջին գիրքն է որ հայերէն տառերով կը տպագրուի Քլարէնտոնի տպարանը (Clarendon Press), եւ տպագրողին համար Փաւիայի ձեռագրին ամբողջ բնագիրն օրինակած եմ։ Հայերէն բնագիրն սխալներէ զերծ ընելու իմ հոգածութեանս մէջ կը վախնամ թէ շատ անգամ յունարէն կոչմունք զանց առի այնպէս ճշգրիտ ընել՝ ինչպէս որ բուն պէտք էր։ Պէտք եմ շնորհակալ ըլլալ Երուսաղէմի եւ Եջմիածնի հայ վանացն այն յօժարակամութեան համար որով շնորհեցին ինձ մուտ իրենց մատենադարաններուն, եւ այն օգնութեան՝ զոր մատուցին ինձ հայերէն բնագրին հետ իմ համեմատութիւնքս ընելու համար։ Փաւիայի Համալսարանի հմտալից մատենադարանապետին յատուկ եղանակաւ շնորհակալութիւնքս պարտական եմ այն բարեացակամութեան համար, որով կատարեց իմ բաղձանքս՝ հայերէն բնագրին այս մի միակ ձեռագիրը Պոտլեան գրատունը խաւրելու, որպէս զի գործածել կարենամ։

## Յ Ա Ր Ե Լ Ո Ւ Թ

### Ա Ր Ի Ս Ո Տ Է Լ Ի Յ Ե Ղ Ե Գ Ս Ռ Ո Տ Ո Ւ Թ Ո Յ

Հայագէտ հեղինակս արդէն նախընթաց հատածներուն միոյն մէջ (§ 28) ընդարձակ խօսեցաւ Յաղուակ Աշխարհի գործքին վրայ, որ Ծրիստոտէլի անուամբ տպուած է “Դաւթի Անյաղթ., գործոց մէջ. եւ թէ ինչպէս 1891ի աշնան Լէմիածին գտնուելով գտած է սոյն ժառին թարգմանութեան նազոյն օրինակ մը որ զերծ է յաջորդ ժամանակի փոփոխութիւններէն։ Եւ այս “Յաղագս Աշխարհի” գրութեան վերջին մասն է թէեւ “Յաղագս Աստուծոյ”, սեպհական տիտղոսը կը կրէ Լէմիածնայ ձեռագրին մէջ, — (Մայր-Ցուցակի, մէջ թ. 2050, գ. “Գրանս յԱրիստոտէլէ Յաղագս Աստուծոյ”.) — Հեղինակն այս պատուական հատակուտքն ընդօրինակած ըլլալով խաւրած է այժմ մեզ հրատարակութեան համար, զոր կը դնենք նու հեղինակն ընսական գործոյն մեր թարգմանութեանն իրքն Յաւելուած։ Հրատարակութեանս մէջ ծշղիւ պահուած է ընդօրինակութիւն՝ որ նոյնպէս ինսամով օրինակուած է ձեռագրէն՝ համեմերծ անոր ամէն սեպհականութեամքը ուղղագրութեան եւ կիտադրութեան։ Զեռագիրն՝ ինչպէս կից յիշատակարանը կը ցուցընէ՝ գրուած է Վամական վարդապետի Ստեփանոս Աղթամարքի աշակերտէն՝ Խորբանաշատ վանաց մէջ ՈՀԲ (— 1223) թուականին։ Հրատարակութեանս մէջ մենք աւելցուցինք միայն Վենետիկյ տպագրութեան (էջ 619, 9—628, 27) տարբեր ընթերցուածքները՝ նշանակելով V, որով աւելի որոշ կը տեսնուին երկուրին շատ տեղ ունեցած կարեւոր տարբերութիւնքը։ Զեռագրին սակաւաթիւ սղագրութիւնք (աստուած, -թիւն եւն) ալ պահուած են ծշղիւ։

Արիստոտէլի յաղագս Աստոհոյ :

Արդ նախնի ինչ բան է. եւ հայրեն. ամենայն մարդկան<sup>[1]</sup> իբրու յայ ամենայնի եւ վնայ է<sup>[2]</sup> առ մեղ հաստատեալ. եւ ոչ մի բնութիւն ինքն ըստ ինքեան բաւեալ լինին։ անապատ լիեալ առ ի նմանէ փրկութենէն. վասն որոյ եւ ի նախնեացն ոմանք կանխեցին<sup>[3]</sup> ասել, թէ այսոքիկ ամենայն ածաւք<sup>[4]</sup> լի են.<sup>[5]</sup> որք ի ձեռն աշաց եւ լսելեաց. եւ ամենայն զգա<sup>[6]</sup> ութեանց<sup>[7]</sup> նկարեալ են զածախն զաւրութիւն նշանակելով. սակայն ոչ զգոյութիւն.<sup>[8]</sup> քանզի փրկիչ ճշմարտապէս է<sup>[9]</sup> ամենայնի եւ ծնաւլ. որ<sup>[10]</sup> երբ եւ իցէ յաշխարհիս յայսմիկ<sup>[11]</sup> ընդ նմին կատարեալ լինին ած<sup>[12]</sup>. Սակայն ոչ<sup>[13]</sup> ինքնագործ եւ աշխատաւոր կենդանոյ վաստակ հանդուրժելով. այլ զաւրութիւն վարեալ անաշխատ<sup>[14]</sup> ի ձեռն որոյ եւ հերի գոլ թուեցելոցն հասեալ լինի.

<sup>1</sup> V չունի սէ:

<sup>2</sup> V կարծեցին:

<sup>3</sup> V աստուածայնովք:

<sup>4</sup> V այսինքն զի ի ձեռն . . . :

<sup>5</sup> V նկատեմք յէսս զաստուածային զօրութեան նշանակ:

<sup>6</sup> V զգոյացութիւնն:

<sup>7</sup> V փրկիչ է . . . եւ ծնօղ:

<sup>8</sup> V ինչեւիցէ:

<sup>9</sup> V ի նմանէ կատարեալ լինի յԱստուծոյ:

<sup>10</sup> V ինքնագործութեամբ ըստ աշխատաւոր կենդանոյս վաստակով, այլ զօրութեամբ վարէ անաշխատ. ի ձեռն որոյ՝ եւ ի թուելն հերի գոլ հասեալ լինի:

\* Լուսանցքին վրայ. “մէկ իմաստնակոյն արք զիառն զանքազ դատէլի ել, սանին”:

Արդ զվերագոյն<sup>1</sup> եւ զառաջին հաստատութին նա է ընկալեալ եւ<sup>2</sup> իսխան անուանեալ է վասն այսորիկ ըստ քերգողին[.] ի<sup>3</sup> ծայրագոյն գագաթն ընդ նմին ամենայն երկրի հաստատեալ. եւ մանաւանդ<sup>4</sup> ի զաւրութենէ նորա առեալ<sup>\*</sup> լինի<sup>5</sup> միշտ որ մերձաւորագոյն է. ապա յետ այնորիկ<sup>6</sup> որ հետեւին նորին.<sup>7</sup> եւ ըստ կարգի այնպէս<sup>8</sup> մինչ եւ հասանէ ի տեղիս յորում եմք. վասն որ<sup>9</sup> երկիր եւ որ ինչ յերկրի (եւ որ ինչ յերկրի<sup>\*\*</sup>) են թուին թէ յոլովագոյն հերի գոլով յայ աւգտակարութենէն. (աւգտակարութենէն.<sup>\*\*\*</sup>) տկարք են եւ անյարմարք.<sup>10</sup> ըստ որում ընդ ամենայն թափ անցանել բնաւորեալ է աստուածաին զաւրութինն. եւ առ իրս որ առ մեղ է[.] նմանապէս<sup>11</sup> պատահեալ. եւ գեր ի վերոյն մեր[.] ըստ հուպ լինելոյն առ

<sup>1</sup> V զվերնագոյն:

<sup>2</sup> V եւ իշխան անուանեալ լինի ըստ քերթողին վասն այսորիկ զի: . . .

<sup>3</sup> V զի ի ծայրագոյնն գագաթն կալով՝ ընդ նովաւէ ամենայն երկիր հաստատեալ:

<sup>4</sup> V այլ եւ:

<sup>5</sup> լինին . . . մերձաւորագոյնն են:

<sup>6</sup> V այսորիկ:

<sup>7</sup> V նորին:

<sup>8</sup> V այնպէս:

<sup>9</sup> V վասն որոյ:

<sup>10</sup> V Եւ ըստ . . . :

<sup>11</sup> V նմանապէս լինի պատահեալ. եւ ի գեր ի վերոյնն մեր. սակայն ըստ . . . :

\* Նախ արևալ, գրուած, ապա վրան ո՞ո, մը գրուած էր:

\*\* Այսպէս կըկին անզամ գրուած էր փակածեալը:

\*\*\* Այսպէս կըկին անզամ գրուած:

աստուած գոլ(·) յաւետ<sup>1</sup> եւ նուազ<sup>2</sup> աւգտա-  
կարութեն հաղորդի . Արդ լաւագոյն է կար-  
ծել զոր<sup>3</sup> եւ աստուծոյ մանաւանդ<sup>4</sup> վայելէ  
յարմարել.<sup>5</sup> իբրու յերկինս : Աերտեալ . զաւ-  
րութիւն . եւ այնոցիկ որ յոլովագոյն հեռացեալ  
են<sup>6</sup> միոյ իսկ եւ ընդ նմին ամենայնի պատճառ  
լիեալ փրկութե մանաւանդ կամ իբրու ընդ  
թափ անցանելով . եւ հասանելով<sup>7</sup> ուր գեղե-  
ցիկ ոչ է , եւ ոչ բարեձեւ :<sup>8</sup> Ինքնին դործել  
զոր առ երկրի են . քանզի այս ինչ ոչ մարդ-  
կան իշխանաց պատշաճ է զինչ եւ իցէ դործոյ<sup>9</sup>  
ի վերայ հասանել : Եւ զոր ինչ ասեմն այսպիսի  
ինչ .<sup>10</sup> իբրու թէ իշխան քաղաքի կամ զօրաց  
կամ տան մեծի՝ անկողնի կարասիս հաւաքէ ,  
կամ այլ ինչ նուաստագոյն դործս կատարէ ,  
զոր<sup>11</sup> հանդիպեալ ախմար ծառայն առնել բաւա-  
կան իցէ . այլ իբրու<sup>12</sup> յաղագս մեծի թագաւո-  
րին<sup>13</sup> պատմել կամքիւսոսի եւ քերպսի<sup>14</sup> եւ

<sup>1</sup> V յաւետ գոլ :

<sup>2</sup> V օգտակարն հաղորդութիւն :

<sup>3</sup> V զի :

<sup>4</sup> V լուանէ :

<sup>5</sup> V . . յարմարել զերկինս , ուր եւ սերտեալ է նո-  
րա զօրութիւնն : Իսկ եւ այնոցիկ :

<sup>6</sup> V միանդամայն ընդ նոցին լինի պատճառ փրկու-  
թեան , կամ իբրու ընդ թափ . . . :

<sup>7</sup> V եւ կամ մանաւանդ հարանելով :

<sup>8</sup> V Բռաջին պատճառն զաշխարհն ինքնին դործեալ ,  
եւ զոր առ երկրի են՝ ունի զօրութեամբ , եւ ոչ ընու-  
թեամբ հպեալ . քանզի այս ինչ եւ ոչ մարդ կան . . . :

<sup>9</sup> V զինչ եւ է դործոյ :

<sup>10</sup> V . . ինչ է :

<sup>11</sup> V զոր եւ :

<sup>12</sup> V որպէս :

<sup>13</sup> V թագաւորացն պատմեն :

<sup>14</sup> V քսերպսի :

Դարեհի<sup>1</sup> զձեւն ի պարկեշտագոյնն եւ ի գերունակ բարձրութի մեծ վայելչապէս զարդարեալ ունելով քանզի սոքա իբրու հետեւեալ լի ունելով, հաստատեալ էին ի սուսք կամ յեքրատանք,<sup>2</sup> որ ամենայնի էին տեսանելի.<sup>3</sup> սխրալի ունելով<sup>4</sup> հաստատեալ տունս եւ պասիսպս ոսկիով եւ ելեքտուիոնիւ եւ փղոսկրիւ պայծառացեալ եւ դրունս ունելով բազումս: Եւ շարունակ դրունք գործեալ. ասպարիսաւք չափեալք ի միմեանց ամրացեալ դրամբ պղնձի մեծագունիւք փութապէս,<sup>5</sup> եւ արտաք սոցունց արք առաջինք եւ ընդրեալք զարդարեալ լինեին. ոմանք շուրջ զթագաւորաւն պահապանք եւ պաշտաւնեայք եւ ոմանք իւրաքանչիւր ապարանի<sup>6</sup> պահապանք որք ասին<sup>7</sup> դորնապանք եւ ունկնալուրք,<sup>8</sup> իբրու զի այսպէս թագաւորն. տի՛ եւ ած անուանեալ զամենայն ինչ տեսեալ լինի<sup>9</sup> եւ զատ ի սոցունց. այլք լինին կարգեալ. շահից շտեմարանապետք, եւ զօրա-

<sup>1</sup> զի զձեւն պարկելստագոյն ի գերունակ բարձրութեան մեծավայելչապէս ունելով զարդարեալ. որպէս պատմէ բանն, նստելով ի Սուսք:

<sup>2</sup> V յԵ բպատանք:

<sup>3</sup> V լունի “որ . . . տեսանելի”;

<sup>4</sup> V սխրալի ունելով տունս՝ հաստատեալ ոսկի պարսպօք եւ ելեքտուիոնիւ եւ փղոսկրեալ պայծառացեալ, դրունս ունելով դրանդեօք պնտեալ եւ ամրացեալ ընդդրամըն պղնձօք մեծագունիւ փութով, ասպարիսաց շափովք հեռացեալք ի խոնարհագունիցն բնակութենէ:

<sup>5</sup> V Եւ այսպէս յառաջին եւ ի վեհագոյն տեղն զետեղեալ նոցա, ի ծառայիցն ոմանք շուրջ . . . :

<sup>6</sup> V ոմանք ապարանիցն:

<sup>7</sup> V որ անուանեալ լինին:

<sup>8</sup> V ունկնդիրք. որպէս զի ի ձեռն սոցա թագաւորն զամենայն ինչ տեսանէ եւ լսէ:

<sup>9</sup> V Յետ որոց լինին կարգեալք եւ շահուց . . . :

վարք քաղաքաց, եւ որսիցն ձրից ընդունակք  
եւ այլոց գործոցն իւրաքանչիւրոցն<sup>1</sup> փութա-  
րարք. <sup>2</sup> եւ ընդ նմին ամենայն իշխանութին  
գոյացութեան կատարեալ լինիւր: առ մուտս ա-  
րեւ<sup>3</sup> մինչեւ յԵլեսպոնտոս,<sup>4</sup> եւ առ ելս ա-  
րեւուն մինչեւ ի Հնդիկս եւ ազգն ըմբռնեալ  
լինէին ի ձեռն զօրաւորացն<sup>5</sup> եւ պետաց մեծի  
թագաւորի.<sup>6</sup> որոց հպատակէին տուլնջենա-  
գնացք\* եւ գետք եւ պատգամաբերք եւ պա-  
հարաբքն փոխատրութեամբ հրապարակելով  
միմեանց ի ծագաց իշխանութեան մինչեւ ցուուք  
եւ յերբատանք,<sup>7</sup> իբրու զի թագաւորն գիտա-  
ցեալ լինէր միաւրեա նորագործեալսն յամենայն  
յԱսիա: Արդ պարտ է համարել զմեծ թագաւո-  
րի<sup>8</sup> զարտաւնութիւնն առ աշխարհակալն աստու-  
ծոյն նըւազագոյն, որչափ քան<sup>9</sup> զնորին միշ չնչին

<sup>1</sup> V այլոց գործոց իւրաքանչիւրոց պիտոյիցն փու-  
թարարք:

<sup>2</sup> V որովք ամենայն իշխանութիւնն կատարեալ լի-  
նի: (Տես վերը՝ § 28, էջ 62:)

<sup>3</sup> V արեւու:

<sup>4</sup> V յԵլեսպոնտոս . . . ցՀնդիկս՝ ազգ ըմբռնեալ  
լինին:

<sup>5</sup> V զօրավարաց:

<sup>6</sup> V որում եւ հպատակեն պատգամաբերքն ընթա-  
ցիցն փոխատրութեամբք ի տուլնջեան եւ ի դիշերի ժա-  
մուց՝ հրապարակելով . . . յԵլեպատանք:

<sup>7</sup> V իբր զի թագաւորն գիտացէ ի մի օրն զնոր  
գործեցեալսն յԱսիա:

<sup>8</sup> V թագաւորիս այսորիկ:

<sup>9</sup> V քան զնա մի ինչ չնչին եւ թարմատար ի կեն-  
դանեաց:

\* Նախ գրուած էր “տուլինչեան ազնացք . . . յետոյ  
սրբազրուած “տուլինչեանազնացք,, իսկ ի լուսանց  
ալպա ուղղուած “տուլնչեանազնացք::,

եւ թարմատար է ի կենդանեացս։ <sup>1</sup> իբրու զի  
թե անպարկեշտ էր զնոյն իսկ կարծել զքեր-  
քսէս ինքնին գործ կատարել զոր եւ իցէ՝ անձամբ  
ի վերայ հասանելով եւ մատակարարելով,<sup>2</sup> որ-  
չափ մանաւանդ անվայելուչ ից է<sup>3</sup> Աստուծոյ  
այս ինչ։ Այլ պարկեշտագոյն է եւ վայելա-  
գոյն, կալ եւ մնալ նորին ի վայրին վերնա-  
գոյնն<sup>4</sup> եւ զօրութիւն նորա ընդ ամենայն աշ-  
խարհ թափ անցանել<sup>5</sup> զարեգակն ընդրել եւ  
զլուսին, եւ ամենայն երկրի ըրջաբերութեանն  
պատճառ լինելով եւ փրկութեան, որ յերկրի  
են։<sup>6</sup> Քանզի ոչ հնարից կարաւանայ եւարբա-  
նեկութեան<sup>\*</sup> առ ի յայլոց ոմանց, որպէս առ  
մեզ իշխանութիւն պէտս ունին. յոքնաձեռ-  
նութե վասն ներգոյ<sup>7</sup> տկարութե, այլ աս-  
տուածայնագոյն եւ<sup>8</sup> կարաւղ զաւրութիւն ի  
ձեռն պարզ շարժութեան պէսպէս տեսակս կա-  
տարէ, որպէս արարեալ լինին մեծ արհեստքն ի  
ձեռն միոյ գործարանի, զորս սքաստերի<sup>9</sup> անուա-  
նեն. բազումս եւ զանազանս ի բաց<sup>10</sup> կատարեն  
ներգործութիւնս. նոյնպէս եւ լարախիլքն մի

<sup>1</sup> V Եւ որպէս անպարկեշտ էր կարծել զնոյն իսկ զքերքսէս ինքնին զգործն կատարել զինչեւ իցէ։

<sup>2</sup> V Հասեալ եւ մատակարարեալ, ապա որչափ . . .

<sup>3</sup> V Է։

<sup>4</sup> V կալ մնալ նմա ի վերնագոյնն վայրի։

<sup>5</sup> V անցանելով՝ զարեգակն վարել։

<sup>6</sup> V լինել եւ փրկութիւն, որոց յերկրի են։

<sup>7</sup> V ներգոյ սոցունց տկարութեանց։

<sup>8</sup> V Նուռնի։

<sup>9</sup> V զորս սքաստերի է։

<sup>10</sup> V իբաց։

\* Բառիս -եամ վերջաւորութիւնը շակերտի մէջ  
առնուած էր ընդօրինակութեան մէջ։

թել խրելով<sup>1</sup> ի լարիցն՝ շարժեցուցանեն զկենդանոյն զպարանոցն եւ զձեռուն ուստաւվքն. այլ պատճառ է այսր իրի, զի ամենայն մասունք առ միմեանս ոմն<sup>2</sup> քաջայարմարութեամբ են շարակացեալ<sup>3</sup>:

Արդ այսպէս եւ աստուածային բնութիւն ի պարզէ ումեմնէ եւ յառաջին շարժութէ՝ զզաւըութիւն տուեալ լինի<sup>4</sup> ի շարակացեալսն եւ<sup>5</sup> յայսմանէ դարձեալ ի հեռագոյնսն մին եւ<sup>6</sup> ընդ ամենայն անցեալ լինի. քանզի շարժեալ մի ի միոջէ, եւ նոյն դարձեալ զմիւսն շարժէ զարդարմամբ առնելով<sup>7</sup> ամենիցուն ընդաներար իւրեանց կազմութեց: Ոչ նորին ճանապարհին ամենեցուն գոլով, այլ զանազան. է որոց<sup>8</sup> եւ ներհական.<sup>9</sup> եւ մանաւանդ առաջին շաղկապին առ ի շարժութիւն միւսոյն լինելով, իբրու թէ անաւթէ<sup>10</sup> միոյ ընկեցեալ լինի գունդ եւ քուէ, եւ երկարագունդ<sup>11</sup> եւ գլան զի իւրաքանչիւր<sup>12</sup> ի սոցունց ըստ իւրօյ ձեւին շարժեալ լինիցի. կամ եթէ կենդանիք ոմանք ջրախն եւ ոմանք ցամաքին<sup>13</sup> եւ թեւաւորս ի ծոց ունելով

<sup>1</sup> V մին թելք խրելով:

<sup>2</sup> V առ իրեարս իւիք քաջայարմարութեամբ . . .

<sup>3</sup> V շարակացեալ:

<sup>4</sup> V լուսայ:

<sup>5</sup> V նախի ի մերձաւորսն, եւ յայնցանէ դարձեալ:

<sup>6</sup> V մինչեւ:

<sup>7</sup> V զարդարուն եղեալ նովաւ ամենեցուն ըստ ընտանեբար . . . կազմութեանցն:

<sup>8</sup> V չսանէ:

<sup>9</sup> V ներհական. մանաւանդ:

<sup>10</sup> V յանօթէ մինչ ընկեցեալ:

<sup>11</sup> V երկայն գունդ:

<sup>12</sup> V իւրաքանչիւր ոք:

<sup>13</sup> V ցամաքային եւ օդային ի ծոց ունելով ոք արտաքս հանիցէ:

արտաքս հանե՛, յայտ է թէ լուղականն յիւրն լուղացեալ<sup>1</sup> լինի յապարանս, եւ ցամաքայինն եռացեալ, իսկ աւդախինն<sup>2</sup> վերացեալ յերկրէ ի յաւսո<sup>3</sup> փչէ. միոյ առաջին պատճառին հատուցանելով ամենիցուն իւրաքանչիւրումն զիւր պատշաճութիւն:

Այսպէս եւ առ աշխարհաւ. քանզի ի ձեռն ընդ նմին ամենայն երկնի շրջաբերութեան<sup>4</sup> պարզաբար տուրվաւ եւ գիշերաւ աւարտելով, այլոց ամենիցունց լիեալ լինին գնացքն. եւ մանաւանդ ընդ միով գնդաւ պարունակելոցն, ոմանց երագագօյն եւ ոմանց հեղգագօյն շարժելով, ըստ ասպարիսին<sup>5</sup> յերկայրութեան: Քանզի լուսին զիւր բոլորն յամսումն<sup>6</sup> լինի կատարեալ. աճելովի իսկ եւ նուազելով. եւ արեգակնի տարին, եւ սորա զուգընթացքն<sup>7</sup> լուսաբերն, եւ Հերմեսի ասացեալն: Իսկ Հրատն ի կրկնապատիկ ժամանակին, եւ Արամազյն<sup>8</sup> ի կէս. եւ վեշապատիկ ստորնայւոյ իւրոյ: <sup>9</sup> Այլ մի ամենիցուն յաւդաւորութիւն երգակցեալ պարելով. ըստ երկնի. ի մի լիեալ լինի եւ ի նմին յանդի, զարդարումն ընդ նմին ամենայն,

<sup>1</sup> V լողականն յիւրն լեղացեալ . . . ապարանո :

<sup>2</sup> V օդայնն :

<sup>3</sup> V յօդս . . . զիւրն . . . :

<sup>4</sup> V շրջաբերութեամբն . . . տրւով եւ գիշերով:

<sup>5</sup> V ասպարիսիցն երկայնութեան :

<sup>6</sup> V յամսեանն :

<sup>7</sup> V զուգընթաց :

<sup>8</sup> V Արամազյան . . . ստորացւոյ . . . :

<sup>9</sup> V աշլաք. Այլ մի ամենեցուն յօդաւորութիւն լեալ լինի ի մին յանդի, զարդարումն ընդ նմին ամենայն, այլ ոչ անզարդութիւն անուանելով:

ու անզարդութիւն անուանելով։ Այլ որպէս ի<sup>1</sup> պարապետին սկսանելով։ ընդ նմին մակահնչէ<sup>2</sup> պարն ամենայն։ արանց համանգամայն եւ կանաց։ զանազանաձայնիլր ստորնագունիւք<sup>3</sup> եւ ծանրագունիւք ի մի յաւդաւոր<sup>4</sup> ներգաշնակապէս խառնելով, այսպէս լինի եւ առ այնմ.<sup>5</sup> որ ընդ նմին զամենայն տնաւրինէ այն։<sup>6</sup> Քանզի ըստ վերուստ, ներողութեանն այնմ որ բեր, անունապէս։ պարապատ եղեւ առ ասացեալ շարժեալ լինին աստեղքդ, եւ ընդ նմին ամենայն երկին գնացեալ լինի<sup>7</sup> (ամենայն երկին<sup>\*</sup>) զիւրսն գնացսն։<sup>8</sup> Եւ ամենափայլ արեգակն զտիւն եւ զգիշերն սահմանանելով,<sup>9</sup> եւ լանելով եւ մոտանելով, եւ ըստ քառեակն<sup>10</sup> ածելով տարոյն, յառաջ զեռալով հիւսիւսաին<sup>11</sup> եւ յետ զեռալով հարաւային<sup>12</sup> լինի։ Եւ անձրեւք եւ հողմք,<sup>13</sup> եւ ցաւղք եւ կիլք ի պարունակեալ զամենայն պահելով, վասն առաջնոյն եւ

<sup>1</sup> Վ որպէս ի պարու պարապետին . . . :

<sup>2</sup> Վ լուկանչէ :

<sup>3</sup> Վ զանազան ձայնիւք սրագունիւք . . . :

<sup>4</sup> Վ յօդաւորութիւն :

<sup>5</sup> Վ եւ առ այնմ Աստուծոյ՝ որ ընդ իւրեւ զամենայն անօրինէ։ Քանզի . . . :

<sup>6</sup> Վ Քանզի ի վերուստ ներողութեամբն, նաև բարերարութեամբն պարապէտ եղեւ ասացելոցս, որով շարժեալք . . . :

<sup>7</sup> Վ լինին :

<sup>8</sup> Վ զիւրն գնացս :

<sup>9</sup> Վ սահմանելով :

<sup>10</sup> Վ քառեկին . . . զտարին :

<sup>11</sup> Վ հիւսիւսայինն :

<sup>12</sup> Վ հարաւայինն, լինին անձրեւք . . . :

<sup>13</sup> Վ հողմք, ցողք ի պարունակեալն ամենայն պահելով ընդ առաջնոյն . . . :

\* Այսպէս կրկին անզամ զրուած էին այս քառերը։

սկզբնածին պատճառի<sup>1</sup> Հետեւեալ լինին<sup>2</sup> եւ սոցունց եւ գետոց ելս եւ ծովու վերստին ուռուցմունք, ծառոց ցցութիւնք, պտղոց ժամամունք,<sup>3</sup> ծնունդք կենդանեաց եւ սնունդք, ամենիցուն աճմունք եւ հաստատմունք եւ ապականութիւնք եւ<sup>4</sup> գործակից լինելով առ այսոսիկ եւ իւրաքանչիւրոցն կազմութե,<sup>5</sup> որպէս ասացի:

Արդ յորժամ ամենիցուն իշխանն իսկ եւ ծնաւղն աներեւան<sup>6</sup> գոլով այլոց բայց ի մոտաց նշանակէ ամենայն բնութեան բերեալ լինի. ի մէջ երկնի եւ երկրի, եւ շարժեալ լինի<sup>7</sup> փութապէս բոլորինք<sup>8</sup> յատուկ եւ ծագաւք. եւ երբեմն աներեւան լինելով եւ երբեմն երեւեցուցանելով,<sup>9</sup> եւ գարձեալ թագուցանելով.<sup>10</sup> ի միոյ սկզբանէ. Այլ յոյժ թուեցեալ լինի այս ինչ լինելով,<sup>11</sup> յայսոսիկ որ առ պատերազմունսն լինին, յորժամ փողն նշանակէ զաւրաւարին. քանզի յայնժամ զձայնն իւրաքանչիւրոք լուեալ ոմն զվահանն ընմոնէ,<sup>12</sup> եւ ոմն զսուսերն, եւ

<sup>1</sup> Վ պատճառու: Հետեւեալ . . . :

<sup>2</sup> Վ Հետեւեալ լինին սոցունց եւ գետոց յարուցմունք եւ ծովու . . . :

<sup>3</sup> Վ ժամանմունք:

<sup>4</sup> Վ լուսնի:

<sup>5</sup> Վ կազմութիւն, որպէս եւ . . . :

<sup>6</sup> Վ անհասն ամենայնի բաց ի մոտաց կամի, շարժեզամանայն բնութիւնս, որ բերեալ լինին . . . :

<sup>7</sup> Վ լինին:

<sup>8</sup> Վ բոլորովին յատուկք՝ որք են ընդ ծագս, երբեմն աներեւակ . . . :

<sup>9</sup> Վ երեւելապէս:

<sup>10</sup> Վ եւ այս լինի ի միոյ . . . :

<sup>11</sup> Վ լինել յայնոսիկ:

<sup>12</sup> Վ ըմբռնէ:

միւսն զսաղաւարտն, եւ այլ ոմն զերիվարն սանձէ, եւ միւսն ի կառսն ելանէ, եւ այլ ոմն զդրաւշն եւ զնշանական վարէ եւ հաստատէ վազվաղակի տասնապետն զտասնակն իւր, եւ դասապետն զդասն կազմէ: Խսկ մակաձիք ուազմին եւ սոսկքն յիւրեանց վայրն ընթանան, եւ ամենայն ընդմիով նշանաւորով գղջգեալ լինին, հրամանաւ զկալաւղութիւն ունաւող իշխանին:

Այսպէս պարտ է խորհել յաղագս ընդ նմին ամենայնի. քանզի ընդ միով կամաւ<sup>1</sup> արկեալ ամենայն լիեալ լինին<sup>2</sup> զոր ինչ իւրաքանչ չիւրում է յատուկ, եւ նորին անտես գոլով եւ աներեւոյթ՝ որ բնաւ<sup>3</sup> ոչ է արգել. ոչ շարժէ առ ի մտածութի զմեզ թերահաւատութի:  
Քանզի եւ հոգին,<sup>4</sup> ի ձեռն որոյ կեցեալ եմք<sup>5</sup> եւ տունք ունիմք. եւ քաղաք. Սա անտես գոլով գործովք իւրովք տեսեալ լինի. քանզի ամենայն կենցալոյ զարդարումն ի ձեռն նորին եղեւ գտեալ:<sup>6</sup>  
Եւ կարգաւորեալ. եւ շարունակեալ: Երկրի մշակումն<sup>7</sup> եւ անկումն աւրինաց զարդարումն, եւ քաղաքավարութեան հանդիսաւոր գործք. գերասահման պատերազմ. եւ խաղաղութիւն:

Զայսոսիկ պարտ է եւ յաղագս ածոյ

<sup>1</sup> Վ կամօք:

<sup>2</sup> Վ լինի ըստ իւրաքանչիւր ընթացիցն յատուկ . . .

<sup>3</sup> Վ որ զբնաւն ունին, եւ ոչ է պարտ շարժել զմեզ առ ի մտածութին թերահաւատութեան:

<sup>4</sup> Վ հոգի:

<sup>5</sup> Վ կեամք եւ տունս ունիմք եւ քաղաք՝ անտես գոլով, ի ձեռն գործոյ իւրոց . . .

<sup>6</sup> Վ գտեալ լինի:

<sup>7</sup> Վ երկրի ի մշակումն եւ ի անկումն, արհեստիւ մտածութեանց օրինաց զարդարումն, եւ քաղաքավարութիւն հանդիսաւոր, գործք գերասահման . . .

զմասաւ ածել, զաւրութեամբ իսկ գոլով նորա<sup>1</sup>  
 զաւրեղագոյն, գեղեցկութը վայելչագոյն, կեն-  
 դանութը անմահ. առաքինութը առատա-  
 գոյն, քանզի ամենայն մահկանացու բնու-  
 թեան անդես գոլով, ի նոցունց գործոց<sup>2</sup> տե-  
 սեալ լինի: Քանզի<sup>3</sup> կիրքն եւ որ ի ձեռն աւդոյ  
 են ամենայն եւ որ ինչ ի վերայ երկրի եւ որ  
 ինչ ի ջուրս են, գործք աստուծոյ գոլ ճշմար-  
 տապէս ասացեալ լինին, այնմ որ զաշխարհ<sup>4</sup> ա-  
 րարեալ է, եւ շարունակէ ըստ բնականին Եմ-  
 պետոկեայ ամենայն.<sup>5</sup> Որ էրն եւ էս եւ որ իցէ<sup>6</sup>  
 յետոյ. ծառք բուսեալք, եւ արք եւ կանայք,  
 գաղանք եւ էշք իսկ եւ ի ջուրս մնուցեալ<sup>7</sup>  
 ձկունք: Այլ նմանէ ճշմարտապէս, թէպէտ եւ  
 փոքր է<sup>8</sup> նմանեցուցանելն, ի քարինսն որ պորտս  
 անուանին, եւ դրեալ լինին ի մէջս կարակնից,  
 եւ ի մէջ կալով երկաքանչիւր<sup>9</sup> մասանցն, շաղ-  
 կապմամբն յարմարեալ<sup>10</sup> եւ ի կարգի պահէ զա-  
 մենայն զձեւն<sup>11</sup> կարակնին, եւ անշարժ: Այլ ա-  
 սեն թէ<sup>12</sup> պատկերագործն Փիդիա, կազմելով  
 զլթենայ որ ի ծայրաքաղաքն է՝ ի մէջ վահանի  
 նորին. զգէմ անձին իւրոյ յաւրինեաց, եւ այն-

<sup>1</sup> V նորին:<sup>2</sup> V ի գործոց իւրոց:<sup>3</sup> V Քանզի երկին եւ որ գեր ի վերոյ քան զօդդ,  
 ամենայն ինչ, եւ որ ի վերայ երկրի . . . .<sup>4</sup> V զամենայն:<sup>5</sup> V իցէն:<sup>6</sup> V բուծեալ:<sup>7</sup> V իցէ:<sup>8</sup> V իւրաքանչիւր:<sup>9</sup> V յարմարէ:<sup>10</sup> V զձեւ կարակնին անշարժ:<sup>11</sup> V թէ եւ . . . .

պէս շաղկապեաց ընդ պատկերին<sup>1</sup> ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան . իբրու թե ի հարկէ թե<sup>2</sup> կամեսցի ոք խլել զայն ինչ, ընդ նմին զամենայն<sup>3</sup> պատկերն քակեալ լինի,<sup>4</sup> քանզի նովաւ լինի շարունակեալ :

Արդ այս<sup>5</sup> աւրինակաւս<sup>6</sup> ած աշխարհէս շարունակելով, զբոլորիցս զաւդաւորութիւն եւ զփրկութիւն ոչ ի միջիս գոլով, ուր հող է եւ տղմատեսակ տեղի,<sup>7</sup> այլ ի վերն ի մաքուրն ի մաքուր<sup>\*</sup> վայրի հաստատեալ, զոր ստուգապէս երկին կոչեմք, առ<sup>8</sup> սահման վերնոյն զնոյն գոլով<sup>9</sup> Օլիմպոս՝ վասն բոլորափայլ գոլոյն, եւ յանամենայն միջէ<sup>10</sup> եւ յանկարդ շարժութենէ մեկնեալ լինելոյն.<sup>11</sup> որպէս եւ առ մեզ լիալ լինին<sup>12</sup> ի ձեռն ձմերանց եւ հողմոց բռնութեանց, որպէս ասէ եւ հոմերոս : Այլ Ալիմպոս<sup>13</sup> զոր ասեն աստուածոցն վայր. զգուշագոյն գոլ, ոչ հողմովք թաւթափեալ լինի, ոչ երբեք անձրեւաւք խոնաւացեալ, ոչ ձեամք խառնակեալ, այլ յաւէտ պարզ է : Այլ վկայէ եւ կենցաղս ամե-

<sup>1</sup> V պատկերին յօրինուած ինչ ի ձեռն ումեմն . .

<sup>2</sup> V լուսնէ, եւ ակամեցի ։ ,

<sup>3</sup> V քակեալ :

<sup>4</sup> V լինէր :

<sup>5</sup> V այսու :

<sup>6</sup> V աշխարհ յԱստուած է շարունակեալ, որ բոլորիցս է յօդաւորութիւն եւ փրկութիւն :

<sup>7</sup> V տեղիս, այլ ի վերին մաքուր վայրն . . . :

<sup>8</sup> V առ ի սահման :

<sup>9</sup> V գոլ. եւ Օլիմպոս :

<sup>10</sup> V միգէ :

<sup>11</sup> V ըստ որում :

<sup>12</sup> V լինի :

<sup>13</sup> V Օլիմպոս :

\* Բառն այսպէս կրկնուած էր :

նայն զվերին վայրն տուեալ Աստուծոյ. Քանզի  
ամենայն մարդիք իդձք ունելով.<sup>1</sup> զձեռս յեր-  
կինս վերաձգեն, ըստ որում բանի<sup>2</sup> եւ ոչ չա-  
րաշար այն ինչ վերաձայնեալ եղեւ:

Այլ եւ սա<sup>3</sup> եհաս յերկին անդոյրը ·  
վայրի\*, առ<sup>4</sup> եթերն եւ ամպս վասն որոյ եւ ի  
զգալեացս պատուականագոյնքն յայնմիկ սկա-  
կաին<sup>5</sup> տեղւոջ. աստեղք եւ արեգակն եւ լու-  
սին: Վասն որոյ եւ միայն երկնաին<sup>6</sup> զմիշտ կե-  
ցեալ. գասութի առեալ զարդարեալ լինին, եւ  
ոչ երբեք այլայլեալք եւ փոխաշարժեալք ե-  
ղեն որպէս որ ինչ յերկըի<sup>7</sup> են. դիւրափոփոխ  
գոլով. բազում այլայլութեանց ընդունակք<sup>8</sup> ե-  
ղեն: Քանզի բնաւոր<sup>9</sup> շարժութիք զբազում  
մասունք<sup>10</sup> երկըի ի վեր պատառեցին, եւ ան-  
ձրեւք ողողեցին<sup>11</sup>. յանկարծակի հոսեալք եւ  
մակընթաց կոհակաց եւ տեղատուիք զքա-  
մաքս. եւ զցամաքս<sup>12</sup> ծովացուցին, եւ զծով ցա-  
զաքեցուցին. Եւ բանութիւնք ուռուցիկ հողմոց

<sup>1</sup> V մարդիկ իդձս:

<sup>2</sup> V ըստ որում բանի ոչ անպատշաճ եւ այն ինձ  
վերաձայնեալ եղեւ:

<sup>3</sup> V Զեւսայ . . . երկին:

<sup>4</sup> V առ որով եթերն եւ ամպս . . .

<sup>5</sup> V մակակացին ի տեղւոջ:

<sup>6</sup> V երկնային դասք զմշտակայութիւն առեալ  
զարդարեցան . . . :

<sup>7</sup> V յերկըիս . . . դիւրափոփոխ:

<sup>8</sup> V ընդունակ, առանց եղեն բայի:

<sup>9</sup> V բանաւոր:

<sup>10</sup> V մասունա:

<sup>11</sup> V անձրեւք յանկարծակի հոսեալ ողողեցին, եւ  
կոհակաց մակընթացութիւնք . . .

<sup>12</sup> V զցամաքն:

\* Այլայրին բառը փակազմի մէջ առնուած էր  
ընդօրինակութեան մէջ:

է յորժամ զբոլոր քաղաքս դղբդեցին,<sup>1</sup> եւ  
հրկիվուիք եւ բոցք ոմանք<sup>2</sup> ի յերկնից հե-  
ղեալ<sup>3</sup> յառաջագոյն որպէս ասեն առ Փայթո-  
նաւ, զարեւելեան կողմն բոցակիցեաց.<sup>4</sup> եւ ո-  
մանք յարեւմտեան կողմն.<sup>5</sup> յերկրէ ի վեր բխեալ  
որպէս յետնե<sup>6</sup> խառնելեացն ի վեր պատառելով,  
եւ առ երկրաւ բերելով աւրինակաւ ջրոյ.<sup>7</sup> յո-  
րում<sup>8</sup> զբարեպաշտիցն սէր, պատուեաց պատա-  
հեալն անդ բաստ.<sup>9</sup> քանզի շուրջանակի ըմբռ-  
նեալի հոսմանէն<sup>10</sup> հրոյն վասն զի բերեալ առ  
ուս իւր զծերացեալ ծնաւղն փրկեալ լինէր.<sup>11</sup>  
քանզի մերձ<sup>12</sup> նոցունց լինելով գետ հրոյն հան-  
դիպեալ լինէր նորա. յայսկոյս եւ յայնկոյս :

Եւ ընդհանուր բանիւ՝ զոր ինչ<sup>13</sup> ի  
նաւի նաւավարն է եւ ի կառս կառավարն, եւ  
պարու<sup>14</sup> պարապետն, եւ ի քաղաքի քաղաք<sup>15</sup>  
աւրէնն, եւ առ զաւրս զաւրավարն, զայս ինչ  
եւ ած յաշխարհի է. սակայն ըստ որում չափու-  
աշխատաւոր է<sup>16</sup> իշխելն. եւ բաղմաշարժ եւ

<sup>1</sup> V դրգուեցին, եւ հրակի զութմինք . . . .

<sup>2</sup> V լուանէ :

<sup>3</sup> V որպէս ասեն առ փայթիթ ոնաւ յառաջագոյն :

<sup>4</sup> V բոցակիցեաց :

<sup>5</sup> V կողմն :

<sup>6</sup> V ի յետնել :

<sup>7</sup> V եւ օրինակաւ ջրոյ առ երկրաւ բերելով :

<sup>8</sup> V յորում եւ . . . .

<sup>9</sup> V բախտ :

<sup>10</sup> V հոսումն հրոյն ի վայր բերեալ, ընդ առնուլ  
յուր իւր . . . .

<sup>11</sup> V փրկել ի նմանէ :

<sup>12</sup> V մերձ լեալ նոցաց ի գետ հրոյն, հերձեալ լինէր  
յայսկոյս եւ յայնկոյս :

<sup>13</sup> V լուանէ :

<sup>14</sup> V ի պարու :

<sup>15</sup> V լուանէ քաղաք :

<sup>16</sup> V աշխատանոր եւ . . . .

բաղմացնոր. իսկ նորայն եւ անտրտում եւ անաշխատ<sup>1</sup> մեկնեալ յամենայն<sup>2</sup> տկարութենէ: քանզի անշարժ սերտեալ զաւրութեամբ՝ զամենայն շարժէ եւ պար ածէ<sup>3</sup> ուր եւ կամեցեալ լինի զանազան տեսակաւք եւ բնութ, որպէս <sup>4</sup> պղերկեայ. եւ աւրէն քաղաքի անշարժ գոլովի վարելոցն<sup>5</sup> նովաւ յանցինսն զամենայն ինչ տնաւրինէ ըստ քաղաքավարութեան. քանզի յայտ է թե հետեւ<sup>6</sup> նմա՝ ելանեն իշխանք յիշշխանութիւնն<sup>7</sup> եւ խորհրդածուքն եւ<sup>8</sup> եկեղեցուցիչքն ի ժողովուրդարանքն<sup>9</sup> որ պատշուճեցուցէ սոցա եւ ոմն ի պահանջարանն ընթանան, զի հաստուցանէ եւ ոմն<sup>10</sup> առ դատաւորսն զի տացէ պատասխանի :<sup>11</sup> Արդ լիալ լինին եւ հանդիսաճալութիւք աւրինաւորք, եւ կացուրդք տարեկանք, եւ աստուածոցն զոհք, եւ դիւցաղանց հաճութիւք, եւ յիշատակք մահացուցելոցն<sup>12</sup> եւ այլ<sup>13</sup> իրս այլոց ներգործեալս ըստ միում հրա-

<sup>1</sup> V Իսկ նորայն անաշխատ եւ անտրտում եւ մեկնեալ . . . .

<sup>2</sup> V յամենայն մարմնական . . . .

<sup>3</sup> V պարածածէկ, որ եւ կամեցեալ՝ լինին զանազան տեսակք եւ բնութիւնք :

<sup>4</sup> V լուսնէ “պղերկեայ. եւ . . .”

<sup>5</sup> V ի վարելոցն նովաւ անշարժ գոլով՝ տնօրինէ յանձինսն . . . .

<sup>6</sup> V հետեւ ելով նմա՝ ելանեն . . . .

<sup>7</sup> V յիշխանութիւնսն :

<sup>8</sup> V լուսնէ :

<sup>9</sup> V ի ժողովուրդարանն. ի սոցանէ պատշաճի ու մեմն ի պահանջարանն ընթանալ :

<sup>10</sup> V ու մեմն . . . դատաւորն :

<sup>11</sup> V Այլ լեալ լինի անտի եւ ճաշք օրինաւորք . . . .

<sup>12</sup> V մահացելոց :

<sup>13</sup> V եւ իրս այլ ներգործեալս ըստ իւրումն հրամանի եւ օրինական իշխանութեան ի յողչ պահողաց զկամս օրինացն :

մանի կամ աւրինական իշխանութեամբ ողջպահէ զկամս արարողին։<sup>1</sup> իսկ եւ այլ քաղաքք համանգամայն լի են խնկաւք<sup>2</sup> եւ համանգամայն աւրհնութե, եւ հեծութե, այնպէս եւ կարծելի է առ մեծի քաղաքիս, ասացից արդեւք, թե եւ աշխարհիս։<sup>3</sup> քանզի աւրէնիք մեր մի է ած, ոչ եւ մի ընդունելով ուղղութիւն եւ ոչ փոփոխումն, այլ վեհագոյն է եւ հաստատուն ի վարչութեան։ եւ նորին առաջնորդելով<sup>4</sup> ներդաշնակապէս, ընդ նմին ամենայն տնաւրինեալ լինի աշխարհ։<sup>5</sup> երկնի եւ երկրի բաժանելով զբնութեանց ամենայն սերմանեանց եւ տնկոց եւ կենդանեացն ըստ ազգի եւ ըստ տեսակի։ Քանզի որթք եւ արմանենիք<sup>6</sup> եւ թզենիք եւ ձիթենիք, որպէս ասէ քերթողն, պտղովի են պիտանացու։ իսկ այլ անպտուղքն<sup>7</sup> կատարեն, մայրք եւ տաւսախք, սոճիք եւ նոճիք։ եւ այլ<sup>8</sup> են պտղատուք պտղոց քաղցունք, սակայն ոչ ըշտեմարանելոցն։<sup>9</sup> իբրու տանձիք եւ նեռնենիք գեղեցկապտուղք։<sup>10</sup> եւ ի կենդանեաց վայրենիք իսկ եւ ընդանիք, որք ի յաւտի են եւ

<sup>1</sup> Վ ի ամանէ քաղաքք միանդամայն։

<sup>2</sup> Վ խնկօք եւ այլ ամենայն գոյիւք։ Այսպէս կարծելի է եւ . . . :

<sup>3</sup> Վ աշխարհի։

<sup>4</sup> Վ առաջնորդելովին։

<sup>5</sup> Վ երկին եւ երկիր, ուր բաժանեալ լինի բնութիւն ամենայն սերմանց, անկոց . . . :

<sup>6</sup> Վ արմաւենիք, թզենիք . . . :

<sup>7</sup> Վ անպտուղքն զայլ պէտս կատարեն։

<sup>8</sup> Վ այլք։

<sup>9</sup> Վ ըշտեմարանին։

<sup>10</sup> Վ իբրու զտանձիս եւ զնոնենիս գեղեցկապտուղք

յերկրի եւ ի ծովու ճարակեալ լինի<sup>1</sup> եւ աճեալ  
եւ ապականեալ, անսալով այ աւրինացն։ քան-  
զի ամենայն զեռուն գանիվ<sup>2</sup> ճարակքեալ, որպէս  
ասէ եւ<sup>3</sup> հերակլիտոս։ Այլ մի գոլով բաղմա-  
նուն է ըստ կրիցն ամենայնի անուանելով,<sup>4</sup> զոր  
մէք նորոգմասունս<sup>5</sup> անուանեմք։ Կոչեմք զնա  
ջենա եւ գիս։<sup>6</sup> յարանունապէս վարելով ա-  
նուամբ,<sup>7</sup> իբրու թե ասացեալք լինիմք՝ թե  
վասն նորա կեալ լինիմք<sup>8</sup> ի ժամանակի։ քանզի  
եւ նա ժամանակէա<sup>9</sup> լինի. ասացեալ [լի] հետ-  
եւ հետեւելով ի յաւիտենէ ի միւս եւ յաւի-  
տեան\*, եւ աստրոպէսոս եւ պրանտէսոս<sup>10</sup> եւ եւ  
թէրիսոս եւ կերաւնիոս եւ իւվիտիոս յիւետիցն<sup>11</sup>  
որ են անձրեւք, լինին անձրեւայինք եւ ի կե-  
րաւնիցն, որ են ամպահարութի<sup>12</sup> ասի ամպա-  
հարաւղ։ եւ յայլոց ասացեալ<sup>13</sup> որպէս լինի<sup>14</sup>  
թարգմանեալ, սակայն եպիկաւրպիսոս<sup>15</sup> ասա-

<sup>1</sup> V լինին :

<sup>2</sup> V հողով ճարակի :

<sup>3</sup> V լունի :

<sup>4</sup> V յամենեցունց անուանեալ :

<sup>5</sup> V նորոգմաւնս :

<sup>6</sup> V Զինա եւ գիս :

<sup>7</sup> V անուամբըն :

<sup>8</sup> V լով կեամք :

<sup>9</sup> V ժամանակ է. լինի ասացեալ ըստ հետեւման՝

եւ յաւիտեան, ընդ որով եւ յաւիտենականիք։

<sup>10</sup> V պրունտէսոս :

<sup>11</sup> V իւվետիոս յիւետիցն :

<sup>12</sup> V ամպահարութինք :

<sup>13</sup> V . . ասացեալ անուանցս :

<sup>14</sup> V լինին :

<sup>15</sup> V եպիկաւրպիսոս ասացեալ, որ է . . . :

\* Յաջորդ քանի մը տող յունական բառերով լի-  
կտորը վենետիկյ տպագրութեան մէջ դրուած է ի ծա-  
խօթութեան. (տես էջ 627, ծան. 1:)

ցեալ լինի որ է մակապառւղ. վն պալօցն որ  
առևալ լինին ի քաղաքացն. եւ գենեթլիս. վն  
ծննդոցն. եւ երկիս վն հաստատմանցն. եւ  
ամառգինոս<sup>1</sup> վն կցորդութեցն. եւ հաղորդու-  
թեցն ամենեցուն ընդ հոմասերս. եւ ետերիս  
եւ փիլիս եւ ստորատիս<sup>2</sup> եւ տրովաբռւս եւ  
կաթարոսիս եւ պաղամնէս եւ իկեսիս եւ մե-  
լեքէս-որպէս քերթողքն ասեն,<sup>3</sup> փրկիչ եւ  
աղատիչ պատրաստապէս : Եւ զի ամենայն ընդ  
մի ասացից՝ երկնային խսկ եւ երկրային, ամենայն  
բնութեց եւ բախտի մականուն գոլով որպէս եւ  
պատճառ է<sup>4</sup> ամենեցուն : Վասն որոյ եւ յերկն<sup>5</sup>  
Որիիական ոչ անպատշաճ լինի ասացեալ, Զեւս  
առաջին, Զեւս յետին, արգիկերաւնոսն<sup>6</sup> Զեւս  
թագաւոր, Զեւս հիմն երկրի եւ աստղաւոր<sup>7</sup>  
երկնի, Զեւս արեգակն եւ լուսին, Զեւս իշխան  
ամենից արգիկերաւնոս : Քանզի զամենայն թա-  
գուցեալ դարձեալ<sup>8</sup> ի լոյս յոյժ սիրեցեալ  
խառնէ. ի սրտէ իւրմէ փոյթ նոցունց արարեալ  
այլ կամ եւ կարիս ոչ այլ ինչ լինի ասացեալ,<sup>9</sup>  
բայց ի նմանէ իւրու յանցաղթ պատճառ<sup>10</sup> գո-  
լով ամենայնի, եւ ի մարմին,<sup>11</sup> վն զի առանց

<sup>1</sup> V աւմառգնիս:

<sup>2</sup> V ստրատիս եւ տրովաբռւս եւ կաթարիս:

<sup>3</sup> V քերթողն ասէ :

<sup>4</sup> V եւ է պատճառ :

<sup>5</sup> V յերգոն :

<sup>6</sup> V Ասանէ :

<sup>7</sup> V աստղավար :

<sup>8</sup> V դարձուցանէ ի լոյս յոյժ փոյթ նոցունց ա-  
րարեալ:

<sup>9</sup> V այլ կամի ոչ այլ ինչ ասել:

<sup>10</sup> V . . . պատճառէ զգոլն ամենոցնի:

<sup>11</sup> V եւ զի առանց խափանման . . . :

խափման . ընդ ամենայն թափ անցանէ : Եւ պես պրումէն՝<sup>1</sup> վասն զի ըստ ամենայնի աւարտեալ է եւ զամենայն աւարտէ եւ ոչ ինչ է յէակացս անաւարտ . Եւ մասն լինի ասացեալ , զի մասնաւորէ զամենայն . Եւ նէմէս : որ է<sup>2</sup> բաշխումն , զի իւրաքանչիւրում էակաց<sup>3</sup> բաշխեալ լինի , եւ ատրաստիա .<sup>4</sup> լինի ասացեալ , վասն զի անձոզոպրելի ըստ ընութեալ . պատճէ :<sup>5</sup>

Բարիոք եւ երիս<sup>6</sup> մասունքն իմարմենին<sup>7</sup> եւ ատր . եւ աքտիոնն ի նա լինին հայեցեալ + քան երիս<sup>8</sup> մասունքն . ըստ երից ամանակաց բաժանեալ լինին .<sup>9</sup> եւ թելքն ատր , աքտիոն , նին . գործեալն նշանակէ : եւ որ գեռ մանեալն լինի , զներկայս , եւ որ տակաւին յեղակատն<sup>10</sup> է , զապառնին : եւ ի մասանցն ատր .<sup>11</sup> աւդոսն , ցանցեալն նշանակէ . քանզի անկիոփիսելի է որ ինչ եղեւն . իսկ կլաւթաւ . ներկայսս է . որպէս տարածեալ թելքն քերեալ լինի եւ ոլորկեալ<sup>12</sup> այլ . զաքեսիս : թէ որպէս հասանելի . ելանել յան-

1 V եւ յերէն , վասն զի զամենայն աւարտէ :

2 V լուսնէ անեմէս , որ է , բարեկը :

3 V վասն զի յիւրաքանչիւրումն յէակացս . . . :

4 Անետ օրինակք՝ “Անդրիասոք” . . .

5 V պատճառ . է :

6 V երեք :

7 V իմարմենէին ի նա լինին հայեցեալ . սաստի շատնէ ատր եւ աքտիոնն բարեկը :

8 V քանզի երեք :

9 V թելքն որ գործեալ եւ պարապեալ՝ զանցեալն նշանակէ , եւ որ գեռ մանեալ . . . :

10 V յաղէկատն :

11 V եւ ի մասանց այտի է ինչ որ եղեւն , եւ է որ լինի , որպէս արածեալն թելք . . . (սաստի Վ լուսնէ լուս բարեկը , սար օք , կլաւթաւ եւն :

12 V ըզորկեալ . իսկ որ հանդերձեալ է լինել , թէ որպէս է հասանել , գժուարին է գիտել . (սաստի լուս դարբեկը :

նման նիւթոյն դժուարին է գիտել. եւ<sup>1</sup> այսօքիկ  
ամենայն ոչ այլ ինչ են<sup>2</sup> բայց յայ՝ որպէս եւ  
նահատակն պլատոն ասէ: Իսկ արդ ած, որպէս  
նախնի<sup>3</sup> է բան, սկիզբն<sup>4</sup> եւ վախճան. եւ մէջ,<sup>5</sup>  
զէակացս ամենիցուն ունելով ուղիղ ճանապարհ  
կատարէ գնացեայ ըստ բնութելով հետեւելով  
տեսակաց. Սակս իրաւանցն պակասելոյ՝ յայ  
աւրինէն եւ պատուհասիչ գոլով,<sup>6</sup> որոյ<sup>7</sup> եւ  
հանդերձեալն է բարեբաստ լինել եւ երանի  
վաղվաղակի ի սկզբանէ կցորդեալ լինի:

### Յէլաբակաբան<sup>\*</sup>

Գրեցաւ իմաստացոյց. բանքս առաջնոց  
գտաւղոց բնութեան իրաց որ ըստ գովի եւ  
պարսաւի: ի: ո: չ: բ. թուաբերութես մե-  
րաին աղանց (= 1223 Յ. Ք.) ի վանքս խո-  
րանաշատ կոչեցեալ. ի նահանգիս աղօւանից.  
ընդ հովանեաւ մաւրս լուսոյ ածածնին ձեռամբ  
ստեփիանոս աղթամարեցւոյ. կրթեալ առ վանա-  
կան վարդապետիս. Արդ աղաչեմ եւ այլ եւս:

<sup>1</sup> V լուանէ:

<sup>2</sup> V ոչ ումեք է գիտելի, բայց միայն Աստուծոյ,  
որպէս նահատակն . . . :

<sup>3</sup> V նախնեաց:

<sup>4</sup> V սկիզբն է եւ . . . :

<sup>5</sup> V ունելով զամենայն էակս, ըստ ուղիղ ճանա-  
պարհի կատարէ զգնացս նոցա՝ բնութեան հետեւեցուցա-  
նելով տեսակաց:

<sup>6</sup> V յԱստուծոյ պատուհասին:

<sup>7</sup> V նոյնպէս եւ որ հանդերձեալն է բարեբաստիկ  
լինել, եւ երանելի՝ ի նմանէ ընդունի դնորհս:

\* “Յիշատակարան”, բառը մինչ աւելցուցած ենք:

## ՅՈՒԹԱԿ ՀԱՑՈՒԱԾՈՑ

- § 1. Գործիս նպառակա, եւ կարեւորութիւնն ամխառն հայերէն բնագիր մշունենալու և դրժանութիւն:
- § 2. Պայմանը՝ որոցմէ կախուած է համամատութեամ մշարժեքը:
- § 3. Ստորոգութեանց եւ Յաղաց Մեկնութեան գրոց հայ թարգմանութեամ հնութեամ ժամանակա եւ ձևութիւնը:
- § 4. Այս ժառանուակա կա մեկնութեանց մկանմամբ հաթադրութիւններ:
- §§ 5., 6. Ունի նոյնութիւնն կը ցուցը որ ժառնը եւ մեկնութիւնը ի միասին թարգմանուած են:
- § 7. Թարգմանութեանց ժամանակա մկանմամբ անքին ապացուց :
- § 8. Հայ ձեռագրաց մէջ զունուած վերնազրութեանց ապացուցը :
- § 9. Դաւթի Անյառթի տրուած թարգմանութեանց եւ մեկնութեանց ցանկը :
- § 10. Հիմ հայ հեղինակաց Մուսիմանուի Միւնցուցուց եւ Գրիգորի Մագիստրոսի մկանութիւնը:
- § 11. Ո՞վ էր Դաւթ Անյառթ : Վաղեաթին Ռոգէի կարծիքը :
- § 12. Հիմ հայերէն «Էակաց գրոց, մկանութիւնն»:
- § 13. Առևորուած է Ստորոգութեանց եւ Յաղաց Մեկնութեանց գրոց վրայ նուած մեկնութեանց հեղինակը : Զատո՞ք Դաւթի Անյառթի պէտք չէ ընծայել : Այս մեկնութեանց մկանագիրը :
- §§ 14., 15., 16. Մեկնութեանցու մկանմամբ հառաւականութիւննը :
- §§ 17., 18. Մեկնութեանը որ կա իմ հայ թարգմանութեամ՝ միմէւն Ե դար կը հասման հնութեամը :

- § 19. Թերեւս հնագոյն հայկական թարգմանչաց  
ոչ - բրիտանակայ դպրոցի մը գործքն եմ:
- § 20. Համառու կրկնառվան ցուցմանց : Խնամու-  
թիւն “Յաղագ Մնկառվան”, գրոց հիմ  
հայերէն բնագրին Բոյեթիոսի գործածածին  
հետ:
- § 21. Հիմ հայերէն թարգմանութեանց հաւա-  
տարմութեան վրայ:
- § 22. Սարդոգութեանց եւ Յաղագ Մնկառվանան  
գրոց հայերէն թարգմանութեան բնագիրը .  
ա) Վեճետիկ տպագրուած բնագրին եւ  
անոր ձեռագիր աղբերքն :
- § 23. բ) Ձեռագիր Աղբերքն : Փարիզի ձեռագիրը :
- § 24. Երուսաղեմայ ձեռագիրը :
- § 25. Փանիայի Համալսարանի Մատենադարանին  
Տիկինա (Ticinus) ձեռագիրը :
- § 26. Այս ձեռագրին բովանդակած միւթերն եւ  
իւր առանձմայատկութիւնն :
- § 27. Ձեռագրին պատմութիւնն : Թէկու Ամրո-  
գիու :
- § 28. Թարգմանութիւն “Յաղագ Աշխարհի,, եւ  
“Յաղագ Առաքիլութեանց,, ճառերուն :  
Հայերէն բնագրին թերութիւնն , եւ անոր  
ձեռագիր աղբերք :
- § 29. “Յաղագ Առաքիլութեանց,, ճառին թարգ-  
մանութիւնն :
- § 30. Թարգմանութիւն Ներածութեան Պոր-  
տիւրի : Անոր Վեճետինան եւ այլ բնագիրը,  
եւ անոր հնութիւնն :
- § 31. Ներածութեան վրայ Դասթի Մնկառվանան  
թարգմանութիւնն :
- § 32. Այս համալսարութիւնն ընկերու առեն  
դիտուած հպատակը :
- § 33. Ծնորհակալութիւնն գործքին պատրաստու-  
թեան համար եղած օգանութեանց :





15p.

